

6508

28  
4-81

1 OCT 2009

# ԴԱՐՄԱՆԸ

ՀՈԳԵԽՈՐ ԿԵԱՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ԵՒ

ԱՐԴԻ ՀԱԿԱԿՐՈՆ ՏԱՐԺՄԱՆ

«Իմ ժողովուրդս Գիտութիւն չունենալուն  
համար բնաշխնջ եղաւ»

ՈՎՈՒԵ

«Ճշմարտութիւնը պիտի գիտնաք, ու ան  
Ճշմարտութիւնը մեզ պիտի ազատէ»  
ՅԻՍՈՒՆՈ



ԳՐԵՑ

ԿԱՐԱՊԵՏ Պ. Ա.ՏԱՆՈՎԼԵԱՆ Բ. R. P. M. PD.

ՀՈՎԻՒ ԱՒԵՏ. ՀԱՅՈՑ - ԶՄԻՒՌՆԵԱ



ԽԶՄԻՒՐ

ՏՊԱԳՐ. ՄԱՄՈՒՐԵԱՆ

1911

28

# ԳԱՐՄԱՆ

ՀՈԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ  
ԵՒ  
ԱՐԴԻ ՀԱԿԱԿՐՈՆ ՏԱՐՁՄԱՆ

«Եմ ժայռագու Գիտութիւն չունենալուն  
համար բացինչ եկաւ»

«Ճշմարտութիւնը պիտի զիտնաք, ու անՃշմարտութիւնը ձեզ պիտի ազատէ»:  
ՅԻՍՈՒԽԾ


**ԳՐԱՑ**  
**ԿՈՐՈՂԵՏ Պ. Ա.ՏԱՆՈՒԵԱՆ Բ. Ռ. Պ. Մ. Պ.Դ.**  
ՀՕՓԻ ԱՒՏ. ՀԱՅԱ - ԶԱՐԻԴՐԱՑ




ԵԶՄԻՒ  
ՏՊԱԳՐ. ՄԱՍՈՒԹԵԱՆ  
1911

12.04.2013

6508



58684-67



Ա. Ա.

ՎԱՂԱՄԵՌԻԿ

## ԶԱԻԷՆ Յ. ՍՎԱՃԵԱՆ

(1901. 3 ՄԱՅԻՍ - ՄԱՅԻՍ 19. 1910 ԱՏԱԲԱԶԱՐ)

Հոգի սիրուն,


Թեեւ մեջի մեծ արտադրութիւն մը չէ, բայց այնան զուրգութանիվ պատրաստած այս զործս ինձ համար հանոյազոյն նուերն է անթիծ եւ սուրբ յիշատակիդ. Խոգեւոր կեանչի զարգացման համար զուած այս գրքիս հախատիապը՝ որ որ հոգեւոր խօսքեր չեղ կը սիրեիր. Իու սեած որ պարտած սենեակիդ մեջ պատրաստուեցաւ եւ կը խորհրդանիշէ յու բարութիւնն եւ անմեղութիւնն:

Սիա՞ այս մասնութով կը դնեմ անունդ այս զործին մեջ, «Ո՞վ որ Ասունծոյ քաղաւորութիւնը պատիկ ըրդու մը պիս ընկդունի, թնաւ պիտի չմտնէ անոր մեջ»:

Կ. Պ. Ա.



Հ Կ Խ Ճ Ճ



## ԹԱՌԱՋԱԿԱՆ ԱՌԱՋԱԿԱՆ ՑԱՀԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԱՐԴՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊՈՅԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

## ՅԱՌԱՋԱԿԱՆ

Այս երկասիրութեան մի խտացեալ ծեւը 1910 թունիսին Առաջար գումարուած Աւետարանական եկեղեցեաց Բիւթանական Միութեան տարեկան ժողովին կարդացուեցաւ։ Յես լնթերցման ժողովը քուէարկեց անոր հրատարակութիւնը։ Ժողովին աւարտումէն վերշը ունկնդիրներէն ոմանք ըսին թէ լրագրի մէջ մաս առ մաս գրուելով ասոր զօրութիւնը կը կրուսի, երանի թէ գրքի ծեւով տպուելով հրատարակուէր ժողովրդին։ Հոն գծնուողներ ծախսը դիւրացնելու համար բաժանոր գրուեցան, ոմանք քանն, ուրիշներ հարիւրական հատոր իրենց դրամով զնելով՝ ցրուելու խոսքումներով բաջալերեցին մեզ։ Ահա ծախսին մեծ մասը ապահովուելէ վերշը հարկադրուեցանք զայն գրի առնել։

Նիւթը արդէն Միութեան Գործադիր ժողովչէն տրուած էր — Հոգեւոր կեանքը ի՞նչպէս կրնանք զարգացնել մեր եկեղեցիներուն մէջ։ Հիմայ տարբեր վեճնագրի տակ ու անելի նոխացեալ եւ ժողովրդական ծեւով նիւթը ընդլայնած ենք։

Երանի Ա. Սր. Հոգւոյն ներգործութեամբ, այս գրքով հոգեւոր կեանքի զարգացման և արդի հակալրօն շարժման դպյան ինչ ԴԱՐՄԱՆ մը ըլլաւ։ Արդ Միութեան ժողովին փափաքին եւ տպագրութիւնը զիւրացնողներուն նպատակին ժառայած եւ մեր աշխատութիւնն ալ վարձարուած պիտի ըլլաւ։

Զմիւռնիս, Մարտ 1911

Կ. Պ. ԱՏԱՆԱՏԵԱՆ,

«Πιστός Θρήνος πει την Κακωσίαν την με σε λύπη, απολύτην ήτταντοντούσιν ορέγειαν την Ιμάντην σε λύπη, απολύτην ήτταντοντούσιν την Απόλλωναν σε λύπη, και απολύτην Καστορέαν την Αρητούσιν την σε λύπην».

804020008

卷之三

«Առանց Օրէնքի ու Կանոնի լաւ կառավարութիւն մը չըլլար, առանց հեղինակութեան օրէնք ու կանոն չըլլար, առանց արդարութեան հեղինակութիւն չըլլար, և առանց Աստուծոյ արդարութիւն չըլլար»:  
ԳԱՐՏԻՆԱԼ ԿԻՊՀՆ

«Որչափ որ ճշմարտութեան ու սխալի մէջ հիմնակըն տարբերութիւն մը կոյ, և որչափ սր ճշմարտութիւն կեանքի հետ յարաբերութիւն ունի՝ մեծ տարբերութիւն պիտի ընէ մարդուա ճշմարիտ և սխալ վարդապետութեան հետեւիլը։ Վարդապետութիւններ կեանքի արմատուներն են. սխալ սկզբունքով մեծ կեանքեր չեն ածիրու։

Զօրբրորդ գարու մէջ ըստուցաւ Թէ՝ «Քրիստոսի վարդապետութիւնը կառավարութեան շահերուն հակառակ և մարդկային ընկերութեան պէտքերուն նախրաւական է»։ Օգոստինս քաջութեամբ պատոսիանեց — «Անոնք որ կը պեղէն Թէ Քրիստոնէական կրօնը հասարակապետութեան Թշնամի է՝ թող անոնք մեզի տան զօրականներ, բարարագլուններ, էրիկ մարդիկ ու կերկ մարդիկ, ծնողքներ ու գաւառներ, տէրեր ու ծառաններ, Թագաւորներ և դատավորներ... որոնք յար և նման ըլլամն անոնց՝ զորոնք Քրիստոնէութիւնը ձեւակերպեա»։

«Մարդկութեան հոգեւոր ; աւաշցիմութիւնը անիմաստ բան մ'է՝  
թէ որ անձնական նկարազգի զարգացումը չի պարունակեր»:

«Քրիստոնէական կրօնը կամ փառաց պատկ նկատելու է և կամ հողի և կենսե՞մեր բոլոր արդի գաստիարակութեան»:

«Մարդուն միտքը, խնդիր չէ թէ՝ որքան զարգ ցած ու բնական գիտութեան խորք Թափանցած է, երբէք պիտի չի կրնայ Քրիստոնէ-

ութեան բարձրութիւնը և անոր տուած բարոյական մշակումը զե-  
րազանցել է:

«Ել խոստվանիմ որ Աւետարանին սրբութիւնը իմ սրտիս վրան  
իր ազդեցութիւնը ունի»:

«ՄԵՆՔ Առուծոյ Գիրքը Փիլիպոփայութեան ամենէ բարձրը կը  
սեպենք»:

«Կրօնական շրջանի մէջ Յիսուս կը ներկայացնէ բարձրա, ոյն  
կէտք, անկէ անդին անցնիլ, նոյն իսկ անոր հաւատարիլ անկարելի  
է, Անիկա կը մնայ խորհրդներուն հոսած կրօնական բարձրազոյն  
մատելը, և առանց իր ներկայութեան սրտի մէջ՝ բարեպաշտութիւն  
անհնար է»:

ՀՍԹՐԱՌԻՄ, ԳԵՐԵՄԱՆ ԲԱՍԻՆԱԼԻՄՑ

ՊԸՔ Վոլթը Ըստօթ մահուան անկողինին մէջ Հագարթին Ըստ  
Գիրքը բերու, անիկա հարցոց թէ՝ «ո՞ր գիրքը», նոս պատասխա-  
նեց՝ «Միայն Գիրքը մը կայ, Աստուածաշռնչը ին ի բերու»:

Վիզթօրիա Թագուհին ըստալ Մատուկասկարի պատգամաւորներաւն.  
«Էսէ ք ձեր իշխանին՝ այս Գիրքն (Սր. Գիրք) է Անկղիոյ մեծութեան  
գաղտնիքը»:

Էնտրի Ճէրսըն Միացեալ նահանգաց սիրելի նախագահը,  
մահուան մօտ սեղանին վրայի Սր. Գիրքը մասնանշելով ըստա-  
լոյս Գիրքն է այն վէմը որուն վրայ կը կենայ մեր հասարակապե-  
տութիւնը»:

Բընան, Գաղղիացի անհաւատը, իր «Քս.ի կեանքը» անուն գիր-  
քը վերջացուց աս խօսերով. «Ապագայի յառաջդիմութիւնները ի՞նչ  
որ ըլլան, Յիսուս պիտի չի գերազանցուի, Անոր երկրպագութիւնը  
առանց հիննալու մեշտ Թարմ պիտի մնայ, Անոր աւանդութիւնները  
առանց վերջանալու աչքերէ արցունքներ պիտի խէց, Անոր չարչա-  
րանները ազնուազոյն սրտերը պիտի հակեցընէ, Բոլոր դարեր պիտի  
հոչակեն թէ մարդոց որդիներուն մէջ նԱԶ՝ Վրեժ. Յ. ՍՈՒԽԸ ՄԵՇ  
Մէկը ԾնԱԾ Ձէ»:



## ԳԱՐՄԱՆ

Ա.

ԳԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՅՈՒՄ ԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ

Առհմանազբական շրջանի մէջ կ ապրինք այժմ,  
ահու ազատ ենք: Երկու տարիներէ ի վեր շատ մը քա-  
ռաքական ու կուսակցական ։ Կղիքներ ծեծուեցան:  
Գրչի և խօսքի այս ազատ չ ջանին մէջ Հայ ազգին  
գոյութեան հետ կտպա՛ից կարեւորագոյն հարց մը ևս  
հրապարակ նկատուեցու: Են է՝ օյիսէ սրուալ մինչեւ  
գուանները և զիւղերը ժողովրդներու մէջ ի յայտ  
եկած հոկտեմբեռն հողին երկիւզածութեան վարագոյը  
վեր առնուեցաւ: Այսօր շատ մը երիտասարդներ՝ ա-  
զատութիւն, հաւասարութիւն և եղբացրութիւն կ ա-  
պագակեն և միենոյն թափով կը նսխատեն Քրիստո-  
նէութիւնը: Անոնց այլեւ Ազատութիւն պէտք է, իսկ  
「րօնքը՝ ուսմիներու, պատաւներու, մանուկներու և  
հին գրուխ մարդոց կը վերաբերի: Այս Կրօնքը՝ որուն  
զարերով հատեւած ենք՝ մեզ ստորացուցած է, և ար-  
օրուան թշուառութիւնը, նոյն իսկ ջարդն ու դարմար  
կրօնքի երեսէն է:»

Կրօնքի հետ միսան նաև Կրօնաւերր ատել ու նախառել. կը հայտնին այն Երօնաւորները՝ որոնք որչափ ալ իրենց կ չման անդիտակից և ժամանակի պահանջին համեմատ չի գարգացած ըլլան. տակաւին անոնց շատ բաներ կը պարտինք. քանի անոնք քարոզած ու տարածած ըլլալով Դրիստնէութիւնը՝ օսար թշնամիներու զէմ մարտնչած և ազգային գրականութիւնն ու պատմութիւնը պատրաստած և պահպանած, և վերջապէս ազգին գոյութիւնը պաշտպանելու աշխատած են երկայն դրեր.

Կրօնք և բօնա որներու վիճակակից եղան նուազոթատեսիներ. Գարերէ ի մեր իր նպատակին ծոռուայող շնչքեր ու սրբավայրեր սրբապղծուեցան, ոսիւ կոխան եղան :

Աւազ՝ կը նախատուի Երօնք մը՝ որ ազգեր պահպանող և առաջնորդող ուսհիթիան եղած է: Ասոկ ակնարկ մը մեր Եզրային Պատմութեան վրայ՝ բաւ է այս հաստատելու: Տե՛ս մեր գրաւի ազգերը և ժողովրդները՝ որոնց գիրքն ու թիւը, զօրութիւնն և զարգացումը մեզի հետ բազդատելով շատ աւելի նպատաւոր էին և մեզի պէս հալածանքներու ալ չենթարկուելով հանգերձ՝ շատոնց կրտսաւած և անցաւացած են: Բայց մեր պատմիկ ազգը տակաւին գոյ է. ի՞նչ է ասոր գալունիքը: Այսօր ւան մեծ ազգերու և հակայ տէրութեանց գոյութեան և բարձրացման ազգակը Քրիստոսի Կրօնքը ըլլալը պարծանքով կը խոստովանին իրենք: Աւրեմն ասոր հակառակը կրծանում և ինացում է:

Այսօր մեր ազգին գոյութեան սրբառնացող շատ թշնամիներ ունինք. մեր դեռաստի երիտասարդներն

ալ հարուածներ կ'ուտան այն քարին՝ որ մեր գոյութեան հիմը և պահպանման միջոցը եղած է, կը կրուրեն այն ծիւղը՝ որուն վրան իրենք և բոլոր ազգը կեցած են: Ցաւալի է որ թշնամին կացինին կոթը մեր հաստաբուն կաղնին ծիւղերէն շնուշած է զայն արմատաքի տապալելու:

Ազգ մը կը ծնի, կ'ապրի ու կը մեռնի ինչպէս անհատ մը. Հին Սաորեստանցիք, Բարելացիք, Եգիպտացիք և այլ ազգեր ապրեցան, բարգաւաճեցան ու մեռան: Մակայն ազգեր անհատներու նման մեռնելու դատապարտուած չն: Անհատ մը կը մեռնի, բայց ազգ մը կ'ապրի և պէտք է որ ապրի: Անհատի մահը բնական է կըսենք՝ մինչգեռ ազգի մը մահը անբնական: Ուստի ինչպէս որ անհատի կեանքը պայքար մ'է և պայմաններու տակ կ'ամի ու կը զարգանայ, նոյնպէս է ազգի մը կեանքը: Հետեւաբար՝ ինչպէս որ անհատ մը զգաւշաւոր ըլլալու է իր կենաց պահպանման, ազգ մը շատ աւելի հոգատար ըլլալու է իր կեանքին: Մեր ազգին ներկայ տագնապալի ու քառսացին վիճակը անոր կենաց սպառնացող վտանգ մ'է: Դարեր անոր հետ կոռւեցան, —թալան, կոտորած, վախ ու սարգափ և հարիւր հազարներ տարած են: Բայց հակառակ այս փոթորիկներու՝ անիկա աւելի բարգաւաճեցաւ: Այժմու թշնամին ներսէն ըլլալուն՝ շատ աւելի վտանգաւոր է: Այսօրուան վախ ու սարսափը, վտանգ և սպառնալիքը մեր ազգին գոյութեան ու պահպանման միջոցը եղող հաւատքին անհրաժեշտութիւնը մոռնալ և ուրանալն է: Այս վտանգը նահապաններու և Համբաններու յարձակումէն աւելի սոսկալի է: Երբ ազգ մը իր գոյութեան ու պահ-

պահման միջոցը կորսնցնէ անոր անունը վերոիշեալ մեռած ազգաց ցանկը դրելու է:

Վերքը գոյցելու չախսատինք, անաշառ ըլլանք մնեք մեղի՝ որ դարմանը խորհինք: Մեր ազգային եկեղեցնաց վիճակը միթէ այս չէ: Ուսանք սւղղակի, բացէ ի բաց անկրօն են. ուրիշներ զգուշաւոր են դէմ խօսելու՝ թէն կրօնակը ու եկեղեցակը ալ չեն. ուրիշ դասակարգ մ'ալ եկեղեցի կ'երթայ լո՛կ ազգային պարտականութիւն մը կատարած ըլլալու համար. տարբեր խումբ մ'ալ եկեղեցին ու կրօնքը կը սիրէ միաստարար: Վաստահ եմ թէ՝ Պատահ երկրպագութիւն չընող բարեպաշտ ու արթուն դասակարգ մը ևս կայ որ եկեղեցին կը սիրէ գիտակցարար և անոր բարեկարգութեան համար կ'աղօթէ ու կ'աշխատի:

Գալու Հայ - Բողոքական եկեղեցին՝ թէն հոն կրօնքի վրայով գիտակցութիւնը աւելի է և աւելի զարդացում և հոգեւոր կենդանութիւն կ'երեւայ. բայց Սահմանադրութիւնն ու Ազատութիւնը Հայ Աւետ. Եկեղեցնաց ոմանց մէջ ալ գժգոհութիւնը աւելցուցած է, երբեմն մնձ եկեղեցիներ ու կելլոններ հոգեւորապէս իրենց պազ և անառարեր վիճակին կ'ողբան ու աղօթքներ կը խնդրեն: Ներկայ Հայ - Բողոքական սերունդը 50 տարի տրածուան իրենց հայրերուն չափ բարի նախանձ և շահազրդուութիւն չի ցուցնէր: Ուսանք «Թուհնը» անունով եկեղեցին մէջ նոր կեանք կը քարոզեն և ամնափ յառաջ կ'երթան որ իրենց համամիտ չեղողները և իրենց չի նմանողները «Հին մարդ», «չի նորոգուած» մակդիրով կ'որակեն: Մինչդեռ միւնքները տառնք կը կռնեն «մոլեռանդներ», «նեղմիաններ», «Բողոքականաց Փարիսեցներ»:

Յիրաւի յոռեատես ըլլալ աղէկ չէ, և օգտակար ալ չըլլար, նոյն ատենք՝ բոլորովին լաւատօս ըլլալ ու մեր վերքերը ծածկելով «Խազալութիւն», խազալութիւն» աղազակին ալ շխտակ չէ: Վերջապէս չենք կրնար չի խսառովանդի թէ՝ եկեղեցիներու արդի վիճակը գոհացուցիչ ըլլալէ հեռի է. ներկայ սերունդը իրենց հայրերուն չափ տաք վերաբերում չունի եկեղեցին հանդէպ: Ենկղեցին մէջ հոգեւոր արթնութեան ու զարգացման մնձ սիտք կը զգացուի: Ուստի ասոր ԴԱՐՄԱՆԵՐ Ի՞՞ՆՉ է: Այս է մնր ներկայ երկասիրութեան նախառակը:

Դարմաննին վրայ խօսեէ առաջ՝ նախ այս կրօնական անտարբերութեան, հոգեւոր թմրութեան և հակակրօն չարժման պատճառները սլրապանք: Նախ հիւանդութեան պատճառը ու ետքը զարմանը:



ԲԵ

ՆՈՐ ԳԻՒԽԻՆ ՀԻՆ ՏԻԿԵՐՈՒԻ ՄԵջ

ԿԱՄ

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒԻ ՄԵՋ ԱՐԴԻԱՅՄԱՆ ՊԱԿԱՍԻ

Ամեն դար առաւել կամ նուազ վոխանցումից շրջան մ'է : Գիտութիւն, կրթութիւն, արուեստ, քաղաքականութիւն... վերջապէս ամէն բան կը վերանորոգուի : Հարիւր տարի առաջուան նորը այսօր հին է, և այսօրուան նորը հարիւր տարի վերջը հինցած պիտի սեպուի : Հինը նորին, լաւը լաւագոյնին, յարմարը յարմարագոյնին տեղի կ'ուտան : Այսօր նոր աստեղագիտութիւն, նոր քիմիաբանութիւն, նոր բնագիտութիւն, նոր երկրաբանութիւն... ունինք : Լոյսի, փոխադրութեան, փիլիսոփայութեան, ուսուցանելու... նոր ու լաւագոյն կերպեր հնարուած են : Ընկերվարութեան, կառավարութեան, միջազգային յարաբերութեան նոր ձեւեր կան :

Էպազթ ըսած է՝ «Անցեալին ստուգութիւններուն ետեւ երկրայութեան նշաններ կրնան դրուել որքան երկար ատեն ալ անոնք ընդունուած իրողութիւններ սեպուին» :

Բարեշրջման մեքենան անդադար կը գործէ . մեր երկիրը տիեզերաց միւս մասերուն հետ յարաւեւ փոփոխութեան կ'ենթարկուի : Տարեշրջում բառը պարզապես Աստուծոյ բնութեան մեջ գործելու եղանակն է (\*) :

Արդեօք նոյնը շխտա՞կ է կրօնականի մասին ալ : Այո՛ : Ինչո՞ւ չէ : Տիեզերական օրէնքին ինչո՞ւ կրօնքը բացառութիւն ըլլայ : Եկեղեցին մէջ ալ զարգացում պէտք է . նոր ձէսեր ու ձեւեր, նոր աստուածաբանութիւն պէտք է : Հազար տարի առաջ հայրերուն ընդունած վարդապետութիւնները, և որդեգրած ձեւերը ամէն մասամբ ուղղափառ, անքննելի և անձնուածնելի սեպելով «նոյնութեամբ ընդունեցէ՛ք» ըսելը տիմպերի բարեշրջման մեքենան դարձնող անփւը բռնել, և Մեծ Օրէնտղբին դէմ հայնոցել է : Ասիկա՝ «հազար տարի առաջուան տարազը հագէք, եկեքարբական լոյսին տեղ մխսու մուներ գործածեցէք, եկեքարբաշարժ կառախումբի տեղ եզան կառքով ճամբորդեցէք» ըսելէ աւելի ծիծաղելի բան մը կ'ըլլայ :

Ժամանակին հողովումը կը մաշէ . կը քանդէ, կը հինանէ ինչպէս նաև յարմարագոյն ձեւերով կը վերաշնէ : Ասկկա բնական օրէնք մ'է, Աստուծոյ գրած օրէնքն է կամ Աստուծոյ օրէնքը : Տիեզերքի ստեղծագործումը, աշխարհիս վրայ բոյս և կենդանիներուն եւ-

(\*) Բարեշրջման բառով բնութեան մէջ ինքնիրեն հողը բոյս, բոյսը կենդանի... կ'ըլլայի գաղափարը տալ չենք ուզեր : Ան արդէն կարծէք մ'է : Ապացոյցի կարօտ :

բեռումի և մարդկովին յսուածդիմութիւն պատմութիւն զգ զայս կը հասաւատեն : Ասիկա Աստուածաշնչական օրէնք մէջ : Ա . Գրոց մէջ քայլ առ քայլ զարգացում կայ : Հին և Նոր Կտակիաբաններուն մէջ , հին յայտնութեանց ու մարգարէութիւններուն կատարումը Քրիստոսի անձին մէջ զայս կը հաստատեն : Բարեցրծման օրէնքը Քրիստոսի վարդապետութիւնն է . Առաքելոց և բոլոր ողջամիտ աստուածաբաններուն ու գիտաններուն բնդունած սկզբունքն է :

Այս օրէնքը անցեալ դարերու վերաբերեալ խնդիր  
մը չէ . Աստուծոյ օրէնքը տաճէն դարս . և ամէն բանի  
համոր է . Աւետարանը պահանառոր պահանձէր ունի .  
— «Հագէ՛ք ան նորը զիտութիւնով նորոգուած և  
ստեղծողին պատկերին պէս» (Կող . 3 . 10 .) : «Հապտ  
ձեր մտքին նորոգութիւնամբը նորոգուեցէք , որ զիտ-  
նաք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ ան որ բարի , հաճելի  
և կատարեալ է» (Հոռվմ . 12 . 2 .) : Հին և նոր կտա-  
կարանները , Հին կտակարանէ առաջուան հնագոյն  
կտակարանը (Քնութեան զիրքը) և նոր կտակարանէ  
աւելի նորագոյն կտակարանը (այժմու գէպքեր) նոյն  
սկզբունքով զրուած են :

Այս ափեզերամկան օրէնքին՝ կրօնքը բացառութիւն սեպել և կամ լոկ անցեալ զարերու վերագրել զայն՝ տպիտութեան, նեղմտութեան և մօխուանդութեան արդիւնք : Նոր լամփի կտորը հինքն կարկտել ու նոր գինին հին ափեզերու մէջ զնելու նման է :

Սհա այս է կրօնական անտարբերո թեան և հակա-  
կրօն կացութեան մի մեծ պատճառը. եկեղեցիներու  
մէջ արդիացինե պակառը, բարեցրջման տիեզերական  
օրէնքին չի յարգութիւն: Երդի զարգացեալ սերունդը

յընդունիր և չի կրնար թմունից թէ կրօնքը այս լնդ-  
համուը օրէնքին բացառութիւն կրնայ ըլլալ . և ինչու  
ըլլայ : Աւստի հազար տարի առաջնան մին աստղեաւ-  
ծաբանութիւնուր ու համոզակերպերով և սրարտու-  
թիւններով գոհացնելու ջանք ու մեղմումները ներկայ  
գլուխական մոռքերը կրօնքէ պաղեցուցած են : Երկու է  
դժուարութիւնը , մին զարգացման պէտքը չպալ ,  
և միւսը՝ հին տիկներու մէջ (Ճեւեր , Համոզակերպեր)  
բանտարկելու ջանքը :

Ահա՞ պայման մը, սակայն ուղղակի կրօնքի զէմ  
է. բոլորովին նո՞ր պայքար է. ո՞չ ՆԱՐԻՆ և ՀԵՆԻՆ  
ԿՌԻՒԻՆ. Նորը հինգն (Ձին տիկերու) մէջ դնելու պայ-  
քարն է այս: Տիսէ՛ք, այս պայքարը չատ գալերէ փ  
վեր կը մղաւի, ու պիսի մղուի: Այս պայքարը միզ-  
ումցաւ Քրիստոսի ժամանակ, Փարթաւեցիներ, ու Դը-  
պիրներ՝ որ Մովէսական օրէնքին պաշտպանութիւն էին,  
Բայ նոր վարդապետաւթիւնը չի կրցին մարտիկ. Տի-  
նին հետ հաջուցնել. քանզի Յիսուս իրենց Ս. Գիրքը  
իրենց աւանդական համոզումէն ու մեկութիւնն առը-  
թեր կը քարտէր և կը վարդապետէր, ու մաքա-  
ւորներուն և մեղաւորներուն հետ կը հասի ու կո-  
տէ... Շատաթ օրեր բժիշութիւններ կ'ընէ:

Նորը հիմքն մէջ զնելու պայմարնեն էր որ Առաքելոց մէջ վէճ մը ծագեցաւ և առաջին ընդհանուր Եկեղեցական Ախնօթին գումարման առիթ տևաւ:

Միկնոյն պայքարը մգեց Լուսեր Լատին եկեղեցին զեմ։ Սւանդական վարդապետութեանք առաջնորդան մը կը քարոզէր, — այսինքն Ս. Գրքէ գտած էր «Արդարը հաւատովի կայրի» վարդապետութիւնը։ Ասիկա նորութիւն մէր ուստի Վատիկանը ասոր դէմ զինուեցաւ։



Գալիքիուսը դատապարտողը նդրին և հինին վէճն էր : Այս պատճառաւ չին թանորակեցի հայեր հալածուեցան և աքսորուեցան մինչև Դանուբ գետին եղերքը , և հոն ալ ցանեցին զուտ Աւետարանական սերքը (բուն Լուսաւորիչեան Քրիստոնէութիւնը) աւեմբ (բուն Լուսաւորիչեան դէմ : Ասիկա Լուտերէ շատ առաջ լորդապաշտութեան դէմ : Ասիկա Լուտերէ շատ առաջ էր : Ահա՝ այս սերմերէն էր որ Բողոքականութիւնը ծեցաւ Եւրափոյ մէջ :

Ամերիկա գաղթող Բիւրըթներուն սերունդը Անկըլոյ կառավարութենէ ինպրեցին որ հոն քիչ մը տարրեր ճեւով (առանձանաշնորհութներով) կառավարուին . Նուծնութիւն մըն էր այս ու մերժուեցաւ : Ահա՝ Անկիխախօս սեծ ազգի մը մէջ պարակում ու բաժանում մը :

Եկեղեցին՝ ամենին աւելի դժուարութիւն ունեցաւ Ա. Գրիին վրայով նոր մեկնութիւններ ու ներշնչ չումներ ընդունելու ասախն : Պայքարներ մղեց զայն չիւ ձեւին , աստուածաբանութեան մէջ պարփակելու : Չին ծեւին , աստուածաբանութեանց , ծէսերու և հայրապետացաւ հին դաւանութեանց , ծէսերու և հայրապետաց խարհելակերպին մէջ ամփոփելու : Թէև ամէն նորութիւն դիւրաւ ընդունիլը լաւ բան չէ , բայց բոլորովին մերժելն ալ մոլեռանդութիւն է :

Արդեօք նոյնը չէ մեր ազգին այսօրուան դժուարութեան պատճառը — նոր գաղափարները և վարդապետութիւնները հիներուն հետ հաշտեցնելու կ'ձիռք : Այս մասին ծայրայեղ պաշտպանողականութիւն , ծայրայեղ ազատականութիւն և իրարու անվատահութիւն մեր ազգը դէպի կործանում կը տանին : Էական իրն-դիրներու կամ գաղափարականին մէջ այսպէս չեղողներ գործնականին մէջ այսպէս են : Այսօրուան բուն իրն-դիրն «բացի գոցի» խնդիր չէ , ալ եկեղեցիրը՝ եկեղեցին «բացի գոցի»

ցին մէջ նորութիւն , տարրեր ձեւով կառավարութիւն , մէկ խօսքով արդիացում կ'ուզուի : Կղերին դարդացումը (մտաւորապէս և նկարագրով) , արարողութեանց կրծառաւումը , արդի ժամանակին պահանջման նկատուումը , ներկայ սերունդին մննդարար կերակուր կը պահանջուի : Նոր սերունդը՝ նոր բաներ լսելու ու խօսելու անօթի կը զգայ , ասիկա յուապից նշան մ'է : Բայց կ'աշխատուի ասոնք հին տիկերու մէջ պարփակել : Ի՞նչ կ'ըլլայ նոր զինին հին տիկերու մէջ : Տիկերը կը պատոէ , ինքը կը թափի և տիկերը կը կորընչնու : Այս է մեր ազգին ներկայ վիճակը : Նոյնը եղած է ու պիտի ըլլայ բոլոր ազգաց և եկեղեցեաց համար՝ անոնք որ ժամանակի հետ չեն զարգանար : Ասիկա բրնական և Աստուածային պահանջ մ'է : Ուստի կուսակցութեան դէմ ուրիշ կուսակցութիւն հանել , ժամանակի մը համար ժողովուրդը լուեցնել և ոչ՝ էական բաներով զրադեցնելով պայքարը չի վերջանար : Առաջան Համբատ ասոր տուաւ իր զօրութիւնը փոխանակ նորութիւններու և զարգացման տալու . վերջապէս ինկաւ , իրեն հետ միատեղ տիրաբացուց և կործանեց նաև երկիրը : Այս պատճառաւ Պարսից կառավարութիւնը փընանալու վրայ է : Մանաւանդ մննք՝ կրօնականի . ու եկեղեցականի վրայ է որ կը խօսինք . — տե՛ս , հին տիկերու մէջն (եկեղեցիներէն) մաս մը հակակրօն անունով զուրս կը թափի , ոմանք հակակլերական անունով . ոմանք ալ յարանուանական անունով զուրս . կը թափին : Գաղղիոյ և Ապանիոյ պատմութիւնները դայս կը հաստատեն : Մեր ազգին վիճակը նոյնը , կը ցուցնէ : Եւ ուրիշ հին եկեղեցիներ ալ , որ տակաւին մոմիայի պէս անշարժ կը կենան , նայն վիճակին պիտի ենթարկուին :

Ուստի նոր գինին նոր ամիկերու մէջ կնելու է որ  
երկուքն ալ պահպանուին։ Ռւրախ ենք որ մեր աղ-  
գային եկեղեցիներու մէջ ասոր կարեւորութիւնը շատ  
լաւ զգացու ած է, եկեղեցին բարեկարգութեան վրա-  
յով կը խօսուի ու կը գրուի։ Իցիւ թէ շուտ ըլլար։  
Վերակենդանութեան մեծագոյն դարմանն է այս։  
Նորոգութիւն... պէտք է. ոչ միայն կեղևի և ձեւի  
նորոգութիւնը, այլ մանաւա՞նդ ներքին կեանքի  
— նկարագրի — նորոգութիւնն ու բարեկարգութիւնը։  
Այս աստեն Բողոքական եկեղեցիներն Մայր եկեղեցինն  
ծոցը կը վերադառնան։ Ազգային եկեղեցին դուրս  
ապրող շատուր, ինչպէս որ անունները վերը յիշեցինք,  
հնու պիտի գոն ապաստանարանն ու մնունդ գտնելու։

Այս մասին Բողոքական եկեղեցինիր թո՛ղ բնաւ չի  
կարծեն թէ իրենք վտանգէ արանով են։ Անոնք 60 -  
70 տարիէ ի վեր ժամանակին պահանջման համեմատ  
զարգացա՞ն, արդիացա՞ն։ կասկածելի է։ Ինչու որ  
անոնց մէջն ալ վտանգը ակներև է։ Այս մասին առաջ  
ակնարկութիւններ ըրած ենք, և յաջորդ գլուխներու  
մէջ աւելի պիտի խօսուի։

Այս բարեկարգութեան, արդիացման ու զարգացման  
գործը որո՞նց պիտի ընեն։ Ասիկա կարեւոր հարց մ'է։  
Զգելով եկեղեցական ու կրօնական խնդիրներու մասին  
անստարբեր եղողները, գանք ծայրացնել նախանձախըն-  
դիրներուն։ Ասոնք երկու տեսակ են։ թէ՛ եկեղեցինն  
ո՞ր և է մէկ վարդապետութիւնը ու ծէսը անձեռնմխելի  
նկատողներ՝ և թէ՛ զարգացման ու բարեկարգութեան  
միրահարներ՝ մոռցան են թէ այսպիսի սուրբ ու վեհ  
գործ մը ակնպտիկներու և թերահաւատներու գործ չէ։  
Այս մեծ գործը կը կարօտի եկեղեցւոյ սուրբ և փրկա-

րար կոչումին հանդէպ սէր և գուրգուրանք ունեցող-  
ներու . կը պահանջէ եղայրսիրութիւն ու ներողամ-  
տութիւն, ոչ թէ ատելութիւն և նախանձ։ Կը պահան-  
ջէ ոչ թէ թերի հաւատք այլ զօրաւոր հաւատք։ ոչ թէ  
նուազ հոգեւորութիւն, այլ աւելի հոգեւորութիւն։  
Այս սուրբ գործին զիսաւոր և միակ պայմաններն են  
աւելի մեծ սէր, աւելի ջերմ կրօնասիրութիւն, աւելի  
կենդանի հաւատք, մանաւա՞նդ ճշմարիտ հոգեւոր  
կեանք։ Մեր ազգը և համայն ազգեր կեանքի կարօտ  
են, կեանցի։ Ազգերը և բոյլոր մարդկութիւնը պահպա-  
նելու ու զարգացնելու, եկեղեցիները բարեկարգելու  
ու բարձրացնելու միակ դարմանը հագեւոր կեանցի է։  
Կարօտութիւննիս հոգեւոր կեանքն է։



ԳԻՏԱԿԱՆ ՀԱԽԱՏՔ

ԿԱՄ

ԳՈՐԾՈՆ ՀԱԽԱՏՔԻ ՄԸ ՎԵԲՈՇԻՆՈՒԹԻՒՆԻ.

Աւանդական հաւատք կայ ու գիտական հաւատք կայ, աւանդական ու ժառանգական հաւատքի տեղ ստացականը ու գիտականը պիտի անցնի ու պէ՛տք է որ անցնի:

Գիտութիւնը տեսնել, փաստ և փորձառութիւն կը պահանջէ: Գիտունը կ'ուզէ ամէն բան քննել, չօշափել, փաստերը տեսնել ու փորձառութիւնով հասկնալ ու ընդունիլ: Քրիստոնէական կրօնքն ալ գիտութեան կրօնք է: Ք. ինքը, այս կրօնքին հիմնադիրը կ'ըսէ: «Դիրքերը քննեցէ՛ք, անո՞ք իսծի համար կը վկացն»: Յով. 5. 39: «Ճշմարտութիւնը պիտի գիտնաք, ու ան ճշմարտութիւնը ձեզ պիտի ազատէ»: Յով. 8. 32: «Ամէն բան փորձեցէ՛ք, բարին ամուռը բռնեցէ՛ք»: Ա. Թես. 5. 21: Այն մեծ վարդապետին սկզբունքն է՝ բնեցէ՛ք, փորձեցէ՛ք, գիտցէ՛ք: Ասկէ տարբեր սորվեցին կարգ մը մոլորեալ ուսուցիչներ ու եկեղեցներ, և անոր համար իրենք եղան իրենց պաշտպանած կրօն-

քին մեծագոյն թշնամիները: Վարդապետեցին թէ առանց քննութեան ընդունին ու ընեն ինչ որ կղերը կ'ընդունի կամ կը սորվեցնէ: Վախցան թէ կրօնքը քննել՝ հաւատքի տկարութիւն յառաջ կը բերէ, հետեւաբար կրօնքը գիտութեան թշնամի կարծել առւին: Յիսուս աւելի յառաջ երթալով ըստ: «Թէ որ մէկը կ'ուզէ անոր կամքը ընել, պիտի գիտնայ այս վարդապետութեանս համար . . .» Յով. 8. 17: Թէ որ մէկը է ուզէ անոր կամքը ընել, ան ատեն պիտի գիտնայ: Ընելով պիտի գիտնայ ու պիտի տորփի: Այսօրուան մանկավարժական ու գիտական սկզբունքը այս է: Ընելով սորվեցնել: Շատեր Քրիստոսի կրօնքին վրայով չեն գիտեր ու չեն կրնար գիտնալ ալ՝ քանի որ անոր կամքը ընել չեն ուզեր: Ի՞նչպէս մէկը երկաժագործութիւն կրնայ սորվիլ. Եթէ վարպետին պատուէրները և արուեստին սկզբունքները ընել չուզէ:

Ոմանք՝ առանց Ս.ստուծոյ կամքը ընելու ու Քրիստոսի գպրոցին աշակերտելու՝ Պողոսի փորձառութիւնը ունենալ կը փափաքին, ի՞նչ որ անկարելի է, ու գիտական օրէնքի հակառակ: Երբոր չունենան Պողոսի փորձառութիւնը՝ յայնժամ կրօնի դէմ կը խօսին: Ասիկա ծիծաղիլ բան մրն է, ինչպէս կօշկակար մը Հէրշէլի ու Լաբրասի գիտյածը չի գիտնալուն ու չի կարենալ հասկընալուն համար զայն բոլորովին արհամարէր ու ուրանար:

1. — ՀԱԽԱՏՔՆ Է ՄԵՐ ՆԵԽԹԸ. — Ի՞՞ՆՉ Է ՀԱԽԱՏՔ: Վստահութիւն մը, մեր գգայարանաց շրջանակէն դուրս եղողներուն հաւատալ, մեր չի լսած ու չի տեսած բաներուն. աւելի մասնաւորելով՝ ըստ Ա.

Գրքին հաւատքը Աստուծոյ վկայութեան վստահիլ (trusting), այսինքն ընդունիլ ինչ որ Աստուած մեղի յայտնած է : Աւելի յառաջ Երժարավ (ու Schaff-Hersogի բառերը գործածելով) և աւատքին առարկան աշքով չեկրնար տեսնուիլ, ոչ ալ մեր պարզ հաւկացոյնութեամբ կրնանք բռնիլ : Անիկա անտեսանելի, հոգեւոր ու աստուածայինին կը վիրաբերի : (Երք. 11. 1 : Ա. Պետ. 1. 8 : Բ. Կորն. 5. 16 : Յով. 20. 29:) Բայց այս անտեսանելի, հոգեւոր և աստուածայինը՝ անհասկնակի (unknowable) բան մը չէ, անիկա ինքնինքը ներքին մարդու մէջ կապացուցանէ :

Հաւատքին սահմանը ու ասպարէզը չի տեսնուած բոլոր տիեզերքն է, վերացեալ բաներու վրայ եղած մեր բոլոր գիտութիւնը (belief) հաւատքի վրայ հիմնուած է . ըլլայ գիտական և ըլլայ կրօնական :

Զգայարանաց սահմանի որչափ նեղ և պատիկ է, լուսն մը գագաթին կրնանք տեսնել միայն 50 մղն տեղ մը, անկէ անդին 5,000, 5,000,000 մղնն հեռաւորութեամբ լիռներ, ծովեր, մոլորակներ, արեգակներ... կան . գանոնք միայն հաւատքով կ'ըմբռնենք : Առաւու կ'ելլինք, մեր գործերուն կ'երթանք հաւատքով, Արբանամի նման, չի գիտնալով թէ ի՞նչ պիտի պատահի մեցի : Երիկունը նոյն վստահութեամբ կը պառկինք : Օտար երկիրներ կ'երթանք ապադայի մասին հաւատք ունենալով :

Աւելին կոչ, վստահիլ և չի վստահիլ, հաւատարմութիւն ընծայել և չընծայել նմանապէս՝ հիմնուած են հաւատքի վրայ : Ուրիշ խօսքով վստահիլ (belief) և անվստահութիւն իրարմէ կը ապարքին լոկ համբաւակ հետևութեանց առաջնորդուելով : Զոր օրինակ՝ ես կ'ը-

սեմ՝ Մովսէսին և Աղեքսանդրի պատմութեանց կը հաւատամ, գուն ալ կ'ըսես չիմ հաւատար, երկուքն ալ հաւատք են, — սա տարբերութեամբ որ ես կը հաւատամ ճշմարփ լլլալուն և զուն կը հաւատաս չիմծու ըլլալուն : Ես ալ հաւատացեալ մըն եմ, անհաւատն ալ . ես դրականին կը հաւատամ և ան բացանականին :

Դիտունը (scientist) հաւատքի կարու է : Նա բան մը կը հետազօտէ՝ որուն կը հաւատայ, թէև անոր համար սկզած ատենը, խնդիրի տակ եղած առարկան երեւակայական գոյակ մ'էր : Տարիին Պողոսի չափ հաւատք գործածեց : Անոնք մինչոյն մտաւորական վիճակը ունէին թէև տարբեր նիւթերու ուղղուած էին : Աստղագէտ մը հուազիսակը երկնից այնինչ կողմը կը դարձնէ, ոչ թէ հոն որ և մոլորակ մը գտած է, բայց ուրիշ մոլորակի մը շարժումն ձեւը անոր հաւատալ կուտայ թէ եթէ երկան ատեն փնտէ պիտի վարձատըրուի : Դիտութիւն՝ հաւատքով հաստատում (affirmation) մ'է անձանօթ, բայց ծանօթանալը կարելի իրաղութեանց :

Ահա՛ թէ մեր ներքին մտաւորական գիտութիւնը և թէ՛ արտաքին՝ աշխարհի խուզարկութեան հիմը հաւատքի վրայ կը կենայ : Ուսափ այս գիտական դարը աւելի հաւատքի դարն է : Հետեւաբար կրօնքի մէջ եղած հաւատքը՝ գիտութեան հակառակ սեպելը անտրամարան է ու տգիտութեան արդիւնք :

2.— Գիտուինները ի ՆԶՊՍ ԿԸՆԴՈՒՆԻ ԿՐՅՆՔՆ : Նախ՝ գիտնանք թէ Հիները ԱնձԱն... ին աստիղագիտութեան, հին երկրաբանութեան, քիմիաբանութեան... հետ հին աստուածաբանութիւնն ալ անցու : Ու շարուրի լուն բրէք : Հին աստղեր, երկիր, քի-

միա . . . անցած են ըսել չեմ ուզեր : Անոնք նոյնն են հազարաւոր , բիւրաւոր տարիներէ , գուցէ դարերէ ի վեր (թէկ շատ ծանր ու քիչ փոփոխութիւն կը կրեն) , նոյնն պիտի մնան շատ ժամանակներ ես : Բայց անոնց մասին մեր հին գիտցածները անցան ու նորոգուեցան : Նոյնպէս հին աստուածաբանութիւնը փոխուեցաւ , սակայն Աստուած անփոփոխ է : Անոր ներշնչեալ սուրբ մատեանը նոյնը կը մնայ , միայն մեր գաղափարները կը բարեկարգուեն ու ու կը բարեփոխուեն : Սիսալ չի հասկնակը , մեր ըմբռնումը և գիտութիւնը փոխուեցաւ : Աստուած անփոփոխ է :

Հայրերը կը հաւատային թէ աշխարհը 24 ժամէ բաղկացեալ վեց օրուան մէջ ստեղծուեցաւ , կը հաւատային թէ աշխարհիս վրայ 6000 տարիէ ի վեր մարդ կը բնակի : Կը հաւատային թէ աշխարհը կեղրոն է : Անոնց տիեզերքը պղտիկ էր : Բայց այժմու գիտուններ կը հաստատեն թէ 6000 տարիէ ի վեր լոյսը մեզի չի համող աստղեր կան : Այսօրուան աստուածաբանութիւնը բառ առ բառ Աստուծոյ մատով գրուած գրքի տեղ կ'ինդունի թէ Աստուծոյ յայտնութիւնը իբր ճշմարտութիւն տրուած է : Կ'ըսէ ճշմարտութիւն ըլլալուն համար յայտնութիւն է , և ոչ թէ յայտնութիւն Շեպուելուն համար ճշմարտութիւն : Մեզի գիրք սը կուտայ ու կ'ըսէ մէջի ճշմարտութիւններուն համար Ո . Գիրք է , ու ոչ թէ Ս . Գիրք ըլլալուն համար ճշմարտութիւն է : «Բննեցէ՞ք» , «Բարին ամուր բոնեցէ՞ք» :

Մեր մէջ այժմ երկու ծայրայեղներ կան . Արմատականներ : (Ա) Արմատակոններ ծայրայեղ ազատական են : Ենոնք կրօնամոլութիւնը և կղերական տիրապետութիւնը տապալելու համար այն-

չափ յառաջ կ'երթան որ կրօնքը և եկեղեցին կը վնասեն : Առանց նկատի առնելու պահպանողականներուն գգացումը , ինչ որ հին է՝ կործանելու և փնացնելու կայխատին : (Բ) Միւս տարրը ծայրայեղ պաշտպանողականներ են , ասոնք առանց յարգելու զարգացման անհրաժեշտութիւնը և ղեռատի մոռքերու բարեկարգութեան ձգտումներուն գոհացում տալու պէտքը՝ եկեղեցին նախնական ու նահապետական ձեւին մէջ պահել կ'ուզեն . ինչ որ նոր է՝ կը մերժեն : Հին հօրենական տան մէջ հինցած գերանները և փառած տախտակները ու ծուած պատերը նորոգել ու չոփելու բնաւ թող չեն տար : Ամէն ինչ որ հինէն մնացած է անփոփոխելի ու անխախտելի կը նկատին : Հակառակ պահպանողականներուն՝ միւսներն ալ ոչ կուսաւորիչ , ոչ Շնորհալի , ոչ Օգոստինոս ու ոչ Լուտէր կը հանդան : Այն բանները որ հին են քերել , քերթել նետել կ'ուզեն : Առ երեւոյթս նախանձախնդիր երևեցող այս ծայրայեղ ազգասէրներ վնակար են , Ազգին կործանման պատճառ են :

Յ . — ՆՈՐ ԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԾԸ : Հազարաւոր տարիներ մեր հայրերը իրենց հաւատքը բնազդումով , հակամտութիւններով աւանդական գաղափարներու և աստուածաբանութեան վրայ հաստատեցին : Նոր աստուածաբանութիւնը իր նիւթը կ'անէ արտաքին բնութեանէ որպէս նաև ներքին հողին : Ան բնութեան գիրքէն , մարդու բնութեան գիրքէն , պատմութիւնէ և օրուան դէպքերէն և խղճի ու բարոյականի մեծ գրքէն , — որուն ԱՍՏՈՒԾԱԾԱԾՈՒՆՉ անունը կուտանք — նիւթեր կ'առնէ :

Հին աստուածաբանութեան խորհրդանշանն էր մարդ մը լերան վրայ կեցած ու աչքերը դոյցած՝ եր ազ-

ներու, երեւակայութեան և հաւատքի աշխարհին մէջ կ'ապրէր լոկ: Նոր գիտական դարու խորհրդանշանն է նաև մարդ մը՝ լեռան գլուխը կեցած մէկ ձեռքը հեռագիտակ մը միւս ձեռքը մանրացոյց, հոն կը տեսնէ աշխարհ մը որ ստեղծուելու վրայ է տակաւին, մոլորակներու օղակներէ լուսիններ շինուելու վրայ են: Հոն զէպի վեր, զէպի կատարելութեան շարժում մը կը տեսնէ:

Գիտութիւնը կը խորհի իր տեսածներուն վրայ և կը հարցնէ՝ այս դէպի վեր շարժման ետեւը ո՞վ կայ: Գիտութիւնը հոն, տիեզերաց մէջ, խորհուրդ կը տեսնէ և կը հարցնէ՝ սա աստղերէ անդին խորհող մը կայ: Ան կը տեսնէ օրէնք մը և այս օրէնքը պահելու նպատակ մը և կը հարցնէ իւրովի՝ սա անհունութեան մէջ օրէնտիր մը, նպատակ ունեցող մը չի կայ: Մարդը լոկ մնաքենայ է, կամ անոր մարմինին մէջ հոգի մը կայ: Աստուած մը կայ տիեզերքի մէջ ինչպէս որ կայ հատ մը մարդուն մէջ: Մահը մշտնշենաւոր քո՞ւն է, ուրեմն ո՞ւրիէ են մարդուն մէջ հետզհետէ զօրացած յոյս և յայտնութիւններ: Գիտունը այս տրամաբանական աստիճաններով յառաջ կը քալէ: ծանօթէ անծանօթին կ'երրայ:

Գիցուինը ԱՆՍԱՏՈՒԱԾ ԶԻ ԿՐՆԱՐ ԲԼԱԱԼ: Կարելի է Աստուած մը ընդունելու մասին դժուարութիւններ ըլլան, զայն ուրանալու մէջ հազար անդամ աւելի են: Տեսնենք թէ անկրօն մը Աստուածոյ գոյութեան չի հաւատալով ի նշ տարօրինակ բաներու հաւատացած և ի նշ անկ ձամբաներու հետեւած կ'ըլլայ: Վերը ըստած էինք թէ անսատուածն ալ հաւատ մը

ունի: Նայէ՛, ի նչ անտրամարան և անոր հաւատը: Ա. Սուանց պատճառը շմիդունելու, արդիւնին կը հաւատայ: Այսպէս ընեւով գարերու տուած փորձառութեան հակառակած կ'ըլլայ: Սակայն առսնաց պատճառի արդիւնք քնաւ տեսնուած չէ: Զենք կրնար ցուցընել հիւէ մը որ ինքնիրենը գոյ եղած ըլլայ, կամ որ և է մէկ կեանք մը ինքզինքը գոյութեան բերէ: Բ. Մարդ մը Աստուածոյ գոյութիւնը ուրանալով ընդունած կ'ըլլայ՝ առանց օրէնսդրի սիեզերական օրէնին մը: Կը տեսնեն տիեզերքի մէջ օրէնք մը մաղիմաղիքական հշմարտութեամբ: Հայիքի գլաւալորին ծիրը, մոլորակներու թաւալման օրէնքը և եղանակներուն ձգութիւնը... կը հասկն են: Յայց ինչպէս կարելի կ'ըլլայ օրէնք՝ առանց օրէնսդրի: Գ. Անպատուածը՝ առանց նպատակ ունեցողը ընդունելու՝ նպատակի կը հաւատայ: Տիեզերքի մէջ նպատակ մը ըլլալը կ'ընդունի, բայց առանց նպատակ ունեցողի մը՝ կարելի է այս: Աչքը և լոյսը, ականջը և ձայնը իրարու յարմարած են, նպատակաւոր բարեցընում մը կայ. զէպի վեր քալել մը: Ուրիէ է այս նպատակը: Կարելի է դիպուած մը կամ վարկած մը ըստի: Այս ալ՝ սա ժամացոյցի աշտամակը, կամ սա հոյակապ տաճարը պատահմամբ գոյ եղած են առանց նպատակ ունեցողի՝ ըսելէ աւելի տղիտութիւն է:

Տե՛ս՝ անսաստուածներ կրօնական հաւատքի մէջ եղած զժուարութիւնը մատնանշած ատենին՝ իրենք կը հաւատան առանց պատճառի արդիւնին, առանց օրէնսդրի՝ օրէնին և առանց նպատակ ունեցողի՝ նըպատակին: Այս անտրամարան և կրօնական հաւատքի մէջ եղածէն հաղար անգամ աւելի կնճուտ խորհուրդնին

կելեն չամհնալով գիտական կը կոյէն։ Ոչ, գիտունը վերցինալ տրամաբանական օրէնքներով Աստուած մը կ'ընդունի։

ԱՄՆԵՆՔ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԳԵՂԱՓԱՐԸ։ Խորհող միտք մը ասիկա չի կրնար ուրանւով։ Ասիկա ուրացողներ՝ 1. Մարդուն մէջ եղած ներքին ինքնատիպ համոզման կը հակառակին։ մեր ներսէն ձայն մը կ'ըսէ «ես պիտի ասպիմ»։ 2. Բոյր ազգաց տիեզերական գաղափարը ուրացած կ'ըսան, քանզի ասիկա քիչ չատ ամէն ազգաց մէջ կը գտնուի։ Հին եղիպատացիք մարմինը կը զմուռսէին՝ հոգւոյն կրկին մարմինի հևտ միանալու գաղափարին համար։ Հին Յոյներ մնուած մարդոց լեզուին տակը գլամ կը զնէին մութ գետէն անցած ատենը վճարելու։ Հնդիկներ աղեղ ու նետ կը զնէին գերեզմանին մէջ։։։ 3. Մարդուն մէջ այս ինքնատիպ գաղափարը և ամէն գարու մէջ բոլոր ազգաց մանէն ետքը ապրելու համոզւմները ուրանալով՝ ընդունած կ'ըսան թէ մարդուն միտքը որ և է ատեն որ և է ձշարտութեան հասնելու կարող չէ։ Եթէ մարդոց մէջ այսչափ բնդհանրացած գաղափարը շխտակ ըլլայ, ան ատեն մարդիկ իրենց մտքերնուն որ և է խորհուրդին և արտադրութեան կը տարակուսին։ Եթէ մեր մտքերուն չնք կրնար վատահիկ՝ յայնժամ մարդը առանց առաջնորդի ու լոյսի խղճալի արարած մը կ'ըսայ։ 4. Անմահութիւնը ուրանալով գիտութեան լաւագոյն արդիւնքը ուրացած կ'ըսան։ Զորօրինակ, զօրութիւնը անմահ է, երկաթագործը մուրճով տաքած երկաթին կը զարնէ՝ իր սպառած զօրութիւնը տարրական շարժում ու տաքութիւն կ'ըսայ, ձեւափոխութիւնը ու ոչ կորուստ։ Առնենք արեւին տա-

քութիւնը ան փայտի մէջ կը համբարուի, փայտածուխը վառուելով ան կրկին երևան կ'ուզայ . . . օդի մէջ ձեւափոխութիւններ կ'առնէ, բայց բնաւ չոչնչանար։ Ահա՛ ճիշդ այսպէս է մարդու համար՝ նա կը մեռնի, մարմինը իր տարերուն կը վերածուի։ բայց չոչնչանար։ Իր մէջը մարմինէ տարբեր մէկ բան մ'ալ կար, շարժում մը, կեանք մը։ Անոր կ'ըսենք մտաւուրական ու հոգեկան, անտեսանելի բան մը, խորխուրդ . . . ինչ ըսես ըսէ։ Մարդը՝ մարմինով ամէն եօթը տարին անգամ մը կը փոխուէր բոլորովին . . . մահէն ետքը ալ մարմինը կը փոխուի։ բայց սա մտաւուրական, անտեսանելի և հոգեկան մարդը միշտ կը մնար նոյն։ 7 տարի առաջուան մարդը, 17, կամ 7 × 7 տարի վերջը կրկին նոյն մարդն է։ Ուրեմն կրնա՞նք սա անտեսանելի խորհող հոգեւոր մարդուն մահէն ետքը գոյութիւնը ուրանալ, մինչդեռ մարմինին տարբերուն գոյութեան, ձեւափոխուելով հանդերձ մնայնութիւնը կ'ընդունինք։

4. — ԳԻԾՈՒԹԻՒՆԸ ՄԱՐԴՈՒՆ Մէջ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ ՄՇ կը ԳՏՆԵ (Religious faculty)։ Հոգերաններ մարդուն մտքի կարողութիւնները կը հետազօտեն, հոն կը գտնեն իմացականութիւն, զգացութիւն ու կամք։ Հոն կայ յիշողութիւն, դատում, երեւակայութիւն, ուրախութիւն, տրտմութիւն, վախ . . . նաև կրօնական կարողութիւն մը։

Ի՞նչ է իմացականութիւն կամ միտք։ Հոգերաններ կ'ըսեն թէ ջիզ մը (neve) է դէպի գիտութիւն և գիրքեր։ լաւ։ Ճաշակը։ Ջիզ մ'է դէպի պատկեր ու տեսարաններ։ Յիշողութիւնը։ Ջիզ մ'է դէպի անցեալ։ Յոյսը։ Ջիզ մ'է դէպի գալիքը . . . Խիզճը ու կրօ

նականը ի՞նչ են . ջիղեր են նմանապէս , կ'երթան դէսի  
պարտք . իրաւունք և Աստուած :

Եթէ մարգուն մէջ մասաւորական կարողութիւնները  
ջիղեր են դէսի մասնաւոր նիւթերուն , ի նշափէս անոր  
մէջը եղող ինքնատիպ կրօնական զգացումը և խոր-  
հուրդը կրօնանք ուրանալ : Նա ալ հոգեկան կարողու-  
թիւն մ'է :

Հարցում մը : Ինչո՞ւ կրօնական զգացում և կարո-  
գութիւն երբեմն անձանց ու ազգայ մէջ տկար է :  
Պատասխանը շատ պարզ է . — ինչպէս որ ժշգութիւնն,  
երև ակայութիւն , զատազութիւն են . կարողութիւն-  
ներ ամէն անհատներու մէջ միենոյն չեն այլ զանա-  
զան , նոյնապէս կրօնական կարողութիւննը : Մոլուսի  
կրօնական կարողութիւնները Եղիսաբացիններէ տարրեր  
ու բարձր կրօնք բերաւ , Աստուածացն յախանու-  
թիւններու աւելի ընդունակ զանուեցաւ : Նոյնպէս  
Խորսչիլ ժողովուրդը իր կրօնական կարութիւնը  
աւելի մշակած էր , կամ մշակուած , հետեաբար ուրիշ  
ազգերէ աւելի Սատուծոյ պատգամները կրցաւ ընդու-  
նիլ , աւելի լնդունակ էր ու յարմարութիւն ունէր :  
Աստուծոյ քովը աշառութիւն չի կայ , ով որ իր ունե-  
ցած տականդը գործածէ աւելին կ'ընդունի : Նա բոլոր  
ազգերը կը սիրէ , իր յայնութիւնները ու պատգամ-  
ները կ'ուտայ , բայց անոնք որ աչք ու ականջ ունին  
տեսնել ու լսելու՝ անոնք կ'ընդունին : Աստուած մաս-  
նաւորներ ձեռք առած է , քանզի ի յաւտենից գիտէր  
թէ անոնք յարմարագոյն անօթներ են իր սուրբ պատ-  
կանները առնել ու պահելու : Նկարիչն պէտքը տե-  
սարաններ չեն , այլ զայն տեսնող աչք , զի արդէն  
զանազան տեսարաններով լի տիեզերք մը տրուած է :

Դիտունին պէտքը աստղեր ու ժայռեր չեն , զի արդէն  
անոնք կան , այլ անոնց էջերը կարգացող և հասկը-  
ցող կարողութիւն : Բանաստեղծին պէտքը միջավայր  
չէ , այլ բանաստեղծական Մուսան : Ափբիկէ իին պէտ-  
քը մասնաւոր յայտնութեան չէ , զի արդէն բնական  
և գերբնական յայտնութիւններ տրուած են , այլ անոր  
զրածները և գործքերը կարգացող և հասկցող կրօ-  
նական զգացում կամ կարողութիւն : «Երկինքը Աս-  
տուծոյ վատոքը կը պատմէ . . .» , բայց որ ւետ , այն  
մշանչնաւոր տեսարանն առնելու ու երկնացին մե-  
ղեցիները բեկու սաղմոսերգուին աչքն ու ականջը ու-  
նեցողնին :

Մարդուն կրօնը իր կարողութեան ու մը ցալայրին  
համեմատ եղած է : Իր բնութեան համեմատ բարձնու-  
թիւններ կ'առնէ ու կը բերէ : Ամէն հող ու կիմաց  
միւնոյն բերքը չեն տար , թէև արե ու անձրե նոյնն  
են : Աւրմանացանին առակը այս կը հաստատէ : Մար-  
դոց մատուորական ու բարցական զարգացւած համե-  
մատ եղած են անոնց կրօնները : Ուստի մարդը որ-  
շափ զարգանայ և խրպինքը զարգացնէ աշուշափ յա-  
ռաջ կ'երթայ : Եթէ իր տաղմազը թաղէ : Եր ունեցած  
քիչն ալ կը կրօնցանէ : Խղճափ են այն արարածները  
որոնք իրենց կրօնական կարողութիւնները կամաւ  
կամ անգիտուկցութեամբ կրօնցուցած են : Ուստի չի  
նախատենք անկրօնները , այլ կարեկցինք ու օգնենք  
անոնց :

Մարդս պատասխանաւու և իր կրօնական զարգաց-  
ման , և կամ զարգացեալ կրօնք ունենալուն : Քանզի  
ո՞ր տաղմազը որ շատ գործածենք , անիկա կը փայիի ,  
կը զօրւանայ և կը յառաջանայ : Ինչպէս ականջը վար-

ժեցնողներ ջութակին նուբը ձայները կրնան զանագանել, նոյնպէս կրօնական կարողութիւնը մշակողներ կը յառաջանան: Եւ ընդհակառակը՝ չի գործածող ու չի զարգացողներն են որ անհաւատ կըլլան: Ինչպէս որ աչքը կամ մարմինը միջավայրի ազդեցութեամբ և կամ անգուշութեամբ տկարացնողները կարօտ են օգնութեան, նոյնպէս և ալ աւելի կրօնական կարողութիւնը բժացողներ:

5.— ԳԻՏՈՒԹԻՒՆԸ ԲՆԱՌԵՄԵԱՆ ՄԵԶ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԶԳՑՈՒՄ ՄԸ, ՕՐԷՆՔ ՄԸ, ԿԻ ԳՑՆԵ, ՄԱՐԴԵՆ գուրս բնութեան մէջ արդարութեան օրէնք, զօրութիւն մը կայ: Այս օրէնքը հոն դնողը մարդը չէ, այլ հոն պատրաստ գտնողն է: Նէվտօն քաշողական զօրութիւնը հոն չի դրաւ, այլ գտաւ: Էտրոյն ձայնագըրի և հեռումայնի օրէնքը հոն չի դրաւ, այլ հոն զըտաւ: Աստեղագէտը աստղեր և արեւներ չի շնաեր, այլ կը գտնէ, եղածին վրայ կը ճառէ: Նոյնպէս Մովսէս տասնաբանեան և Մովսէսական ըսուած օրէնքը չստեղծեց, այլ զայն գտաւ և գրեց, Աստուած դրած է, տուած է: Նոյնպէս Ս. Գիրք հշմարիտը, սուտը, արդարութիւնը, իրաւունքը և Աստուածը չի շնաեց, չի հնարեց, այլ կը բացատրէ զանոնք:

Դուն իրը ճամբորդ քու աշխարհացսցդ կրնաս կորսնցնել և կամ զայն (Ս. Գիրքը) չես կարդար, չես օգտուիր, անհաւատ կըլլաս. բայց բնութեան մէջ զրուած օրէնքները չես կրնար ուրանալ ու փոփոխել. անոնք իրենց տեղը կը կենան. աշխարհը իր տեղը անշարժ կը մնայ: Այրէ կրօնական գիշերդ, չնցէ արարողութիւնները ու աստուածաբաքանական բոլոր գրութիւնները՝ մարդիկ կրկնու պիտի շնան: իրենց

տասնաբանեան, երկինք ու երկիրը և կրօնքը: Քանի որ բնութեան մէջ օրէնք կայ ու մարդու մէջ ալ կարողութիւն զայն հետազօտելու, ուստի մարդս կրկն պիտի կազմակերպէ իր կրօնական վարդապետութիւնը:

Ս. Գրքի վրայ հն գաղափարն էր թէ Աստուած Մովսէսին գրեց տուաւ կամ գրել առւաւ օրէնքը: Նոր գիտական բացատրութիւնն՝ թէ Աստուած Մովսէսին զօրութիւն մը ներչնչեց, լուսաւորեց Ս. Հոգիով մարդասպանութեան, գողութեան, սուտ վկայութեան... մեղք ըլլալը տեսնելու, կրկն անոր հեղինակը տուիչը Աստուած է: Մատմէսու, Մարկոս, Պուկտան և Յովհաննէս... Աւետարանի հշմարտութիւնները չի բերին, այլ եղածները հաւաքել ու չորագրելու ներչնչուեցան: Պօղոս և միւս առաքեալներ արդէն եղած հշմարտութիւնները բացատրելու, գրի առնելու ներչնչումը ունեցան: Ուստի Ս. Աւետարանի հեղինակութիւնը ոչ թէ առաքելոց գրութիւնները ըլլալուն համար է, այլ հշմարտութիւն ըլլալուն համար է. հըմարտութիւնն է հեղինակաւորը:

Ուստի ազօթելու չենք նոր յայտնութիւններու համար, զի Աստուած տուած է արդէն, այլ ազօթելու ենք թէ ով Տէր՝ բաց մեր աչքերը և ականջները որ Քու սքանչելիքներդ տեսնել ու լսելու կարողանանք: Լուսաւորէ մեր մտքերը որ Քու Ս. Մատեանդ հասկրնանք, Ներչնչէ մեր սիրտը որ Քու անհուն սէրդ զգանք:

6.— Վերցապէս գրեթէ բոլոր զիւուննեն. համաձայն են սա մի յանի կիտերուն վրայ.— «(Ա.) Կրօնական զգացողութեան գոյութիւնը մարդու մէջ: (Բ.) Մեր իշխանութեան սահմանէն անդին ապրող զօրու-

թիւն մը, կամ զօրութեանց բնագգական ձանաչումը մարդուն հւգւոյն մէջ : (Գ) Այս զօրութենէ կախում ունենալու զգացումը : (Դ) Այդ զօրութեան հետ յարաբերութիւն ունենալու ըստանքը : (Ե) Կրօնական գաղափարներու զարգացումը որոշ օրէնքնենքով ու մարդուն մտաւորական յառաջդիմութեան հետ մօտ աւնջութիւն ունենալը : (Զ) Աստուծոյ յայտնութիւններուն և իր կրօնական սկզբունքներուն տիեզերական ըլլալը : Մարդս զանոնք կը անսնէ և կընդունի իրեն զարգացման համեմատու : (Ե. Ա.) :

Դիտութիւնը տիեզերական կրօնէ կ'ուզէ : Կրօնի սկզբունքները պէտք են յարմարիլ ամէն ազգի ու կիբայի, ոչ թէ մասնաւորներուն բնութեան : Քանզի բնութեան բոլոր ճշմարտութիւնները՝ տիեզերական ճշմարտութիւններ են : Եօթը գոյներ և եօթը ճայներ հոս ալ և ուրիշ մոլորակաց մէջ ալ նոյն են, նոյն օրէնքներն ունին : Հոգերանական օրէնքները ու մարդակազմութիւնը ամէն լեզուի և տարրեր գոյնի մարդոց մէջը նոյն են : Պէրին, Քէմպրիյն, Օքսֆօրտ, Փրինաթըն . . . համարաբաններու մէջ նոյն սկզբունքը վրայ կը ճառէն : Տանաբանեայ ուստուիրանքը, Մովսէսական օրէնքները Եբրայական չեն . բոլոր մարդոց համար են . անցեալ, ներկայ և գալիք սերունդներուն : Կրօնքներու վեհաժողովին մէջ, Շիգակօ, Հնդկաստանցին, Չինացին, Պարսիկ և բոլոր կրօնքներուն ներկայացուցիչները ժողովին եօթը օրերն առյա «ՀՍՅԹ ՄԵՐ» աղօթքը ըրին : Տիեզերական մեղքի համար տիեզերական փրկութիւն ու դարման պատրաստուած է : Աստուծած ամէնուն հայրն է ու կը սիրէ, Քնիստոսի չնորհք ու փրկագործութիւնը ու Ս.

Հոգւոյն ներգործութիւնը և հաղորդութիւնը տիեզերական են : Ամենուն համար :

Ահա՛ Քրիստոնէական կրօնքը, ամէն աղդ ու ժողովրդին վիճակին յարմարցուած և զանոնք վերականգնած է ու պիտի վերականգնէ : Աստուծած տուածէ «Բար, Աստուծոյ զօրութիւնը և Աստուծոյ իմաստութիւնը» . պէտք է զայն ընդունիլ զարդացման համար :

Երեւակայեցէ՛ք, մարդ մը առանց նիւրիչին տաղանդը ունենալու՝ Բաֆայէլի հոչակաւոր այլակերպութեան պատկերին առջև նստած զայն օրինակելու կաշխատի, անոր գործը որչափ կոչու ու անկենդան պիտի ըլլայ : Բայց Կթէ հար ըլլար Բաֆայէլի հոգին մարդուն մէջը զնել ու անոր չնորհուեր Բաֆայէլի տաղանդը, աչքի և ձեռքի ճարտարութիւնը, ան ատեն կարելի կըլլար որ անիկա իր գործին մէջ յաջողէր : Քանզի յայնժամ անիկա Բաֆայէլի գործը արտազրող ուրիշ Բաֆայէլ մը եղած կըլլար : Այս նպատակաւ երբոր մենք Աստուծոյ հոգիովը լեցուինք (ինչպէս Մովսէս, մարդարէներ, առաքեալներ . . .) այն ատեն միւնացն գործերը ընելու կարող կըլլանք : «Ինչ որ ես կընման զուք ալ պիտի ընէք և սանցմէ մեծ գործեր պիտի ընէք» կըսէ Յիսուս :

ԿիւԱՆԲԻ՛ ԿԵԱՆՑ ԿԱՐՃԱՒԻ՛ : Մեռելութենէ կենսական արդիւնք չի յուսացուիր : Այս օրուան մեր անհրաժեշտ պէտքը, վերակինդանացման միակ դարմանը, հոգեւոր կմանք և անոր զարդացումն է : Կըրնան շատ օրէնքներ ու կանոններ մատնանշուիլ, բայց անոնք երկրորդական են և կամ արդիւնք այս հոգեւոր կինաց : Ուստի ակին դիմնեալ, բուն դարմանը ուսումնասիրենք :

**ՀՈԳԵՒՈՐ ԿԵՍՆՔԸ Ի ՆՉՊԻՄ ԿՐՆԱՆՔ ԶԱՐԴԱՑՆԵԼ  
ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒԽՆ ՄԵԶ**

Ազգերու ինչպէս նաև անհատներու համար կենսական հարց մէ այս : Անոնց պահպանման ու բարդաւաճման Աղֆան և Օմեղան է : Ի՞նչ արժէք ունի ոսկի թելով շինուած վանդակ մը , եթէ մէջի դեղձանիկը մահամերձ է : Ի՞նչ շահ նորածե մեքենաներով ու թնդանօթներով կահաւորուած հակայ մարտանաւէ մը , եթէ մէջի ածուխը հատած է : Ի՞նչ կարեւորութիւն ունի խոչոր մարմարիոն քարերով շինուած ու արծաթ և ոսկի գրուակներով զարդարուած հոյակապ տաճար մը , եթէ մէջը աւազակներով լիցուն է : «Զեք գիտեր որ ձեր մարմինները տաճար են սուրբ հոգւյն , ուստի փառաւորեցէք զԱստուած ձեր մարմիններուն և հոգիներուն մէջ , որ Աստուծոյ Են» (Ա . Կորն . 7 . 19.) : «Դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք» (Բ . Կորն . 6 . 16 .) : Ամէն մէկ Քրիստոնեայ սուրբ հոգին և Աստուծոյ տաճարն է : Ուստի իր կեանքը հոգեւոր կեանք է , Աստուծոյ կեանքն է : Հիմա կը հարցնենք ի՞նչ է հոգեւոր կեանք . գանք պատասխանին :



Պի

**ՀՈԳԵՒՈՐ ԿԵՍՆՔ**

Ի՞նչ է հոգեւոր կեանք : Յիսուս Քրիստոսի չորսիւն . Հոգիի միջոցաւ մարդս Աստուծոյ ծնած նոր արարած կ'ըլլայ սրբութեան մէջ ապրելու : Բացատրենք ասիկա :

Մէկի մէջ երեք , կամ երրորդութեան այժմու աստուածաբանական գաղափարը դեռ չի կազմուած՝ Աստուծոյ երեք կերպ արտայացութեանց կամ՝ գործունէութեանց (activity) վրայով որոշ գիտակցութիւն մը կար մարդոց մէջ : Առաջինը՝ Աստուծոյ ընդհանուր յարաբերութիւնը աշխարհի ու մարդոց հետ : Երկրորդը՝ Աստուծոյ մասնաւոր յարաբերութիւնը Քրիստոսի առաքելութեան , անձին ու գործին մէջ : Երրորդը՝ անոր մարդկային հոգւյն մէջ բնակիլը ու գործելը : Այս վերջին կամ երրորդ արտայացութեան և գործունէութեան մէջ Աստուծած իրը հոգի կը մօտենայ մարդուն հոգւյն , հոգեւոր հաղորդակցութեան և ազդեցութեան նպատակաւ . այս պատճառաւ անիկա Ա . Հոգի կը կոչուի : Աստուծոյ ներգործութիւնը մարդուն հոգւյն մէջ , սուրբ նպատակաւ՝ նոր Կտակարանի Ա . Հոգին է , կամ հոգւյն գործն է : Իրական կեանքի մէջ մարդս Աստուծոյ հետ յարաբերութեան կամ հա-

Դորդակցութեան բերելը, անոր հետ հաշտեցնելը նպատակ մ'է, որուն համար Քրիստոս աշխարհ եկաւ, մարդացաւ, մեռաւ ու յարութիւն առաւ։ Անոր համար Հայր Աստուած փրկագործութեան բոլոր գործը ծրագրեց և անոր համար Ս. Հոգի Աստուած ասիկա կը կատարելագործէ։ Ս. Հոգւոյն մի պարզ սահմանն Աստուած մարդու մէջ։

Ս. ՀԻԳԻՈՅՆ ԳՈՐԾԷ ԵԲԵՔ է։ Աշխարհիս էջ, եկեղեցին մէջ և ամհատեւուն մէջ։ Ս. — Ս. Հոգւոյն գործը աշխարհիս մէջ։ «Ի՞նքը երբոր գայ՝ ԱՇԽԱՄԾԸ պիտի համոզէ մեղքի համար, արդարութեան համար և զատաստանի համար»։ (Յով. 16. 8.)։ Ս. Հոգւոյն մարգոց վրայ ըրած ընդհանուր ազդեցութիւնն է այս։ Ամէն բարի բան որ մարգոց մէջ կերպնայ, Ս. Հոգւոյն մնուցիչ հոգատարութեամբ կը մննայ։ Ժողովուրդին խոնճամանքը կ'արթնցնէ, ուղիղի և սիսակի մասին եղած համոզումները կը հաստատէ, չարին ու բարիի որոշ ու բարձր տեսութիւնը, գործնական կենաց մէջ լաւագոյնին ձգուում, ամէն տեսակ բարեգործութիւններ, կրօնական ու բարոյական բոլոր յառաջիմութիւններ Ս. Հոգւոյն կարծերն են։ Ասուոած մարդու մէջ։ Բ. — Ս. Հոգւոյն գործը եկեղեցին մէջ։ Ս. Հոգւոյն ընդարձակագոյն գործը աշխարհիս մէջ եղած է։ Քայլ եկեղեցին մէջ աւելի խորունկ, մասնաւոր և արժանական գործունէութիւն ունի։ Հոգին գործը Քրիստոնեաներու մէջ տարբեր է ու աշխարհիս մէջ տարբեր է, ինչպէս որ Քրիստոնեաներա աշխարհէս տարբեր են։ Հոգին մասնաւոր կերպով պիտի առբիւնք աշխազէ եկեղեցին, ճշմարտութեան, որունք համար ընդհանուր առամովի աշխարհու

դեռ պատրաստ չէ։ Ս. Հոգին Քրիստոնը կը յայտնէ, կը բացատրէ եկեղեցիին, Քրիստոսի որպեսուցածները եկեղեցին կը միշեցնէ, Քրիստոնեաները քրիստոնէական կատարեալ ճշմարտութեան կ'առաջնորդէ և Աստուծոյ հետ յարաբերութեան մէջ կը դնէ։ Ս. Հոգիի ազգեցութեամբ եղան այն առաջին զարու վեհ քարոզութիւններ, նահատակութիւններ և մեծ ու հոյակապ գրութիւններ որոնց առմավածմբ նոր Կուկարան կը կոչուի։

Սակայն Ս. Հոգին ճշմարտութեան ստանորդելու մած գործը սոսկ առաջին աշակերտներով և առաջին դարելու հայրապետներով չի միեցացաւ, անիկա ամէն դարերու մէջ յացնութիւններ ունի տարիք։ Քրիստոսի խօսքերը միաք կը բերէ ու կը բացատրէ ներշնչելով մուցուած ու մնանուած կամ զանց առնուած Քրիստոնէական ճշմարտ ւթիւնները։ Կոր և լաւագոյն մնկնութիւններով ու արդի ժամանակներու յարմարցուած ձեւերով։ Լուսէրի, Մէլէնկիլընի և Վէսլիի . . . առնենները Ս. Հոգին յիշողութեան բերաւ մուցուած և կամ զանց առնուած, անտեսուած ճշմարտ ւթիւններ որ Քրիստոն էին. Անոր Աւետարանին մէջն էին և զանոնք զօրացուց ու զարգացուց այն ճշմարտութիւններով՝ ինչպէս ըրած էր առաքեակներուն՝ Լուսաւորիչն, Սահակ - Մետրոպիլն, Ծնորհալիքն, Օղաստինակն և Ասկեղերանին . . . Այսոր և ապագային ալ Ս. Հոգին յիշեցնելիք ճշմարտութիւններ ունի և պիտի ունենայ։ Ամէն դարու մէջ նոր և նախորդ դարերու մէջ չի տեսնուած իրականութիւններ ու իրողութիւններ միաք կը բերէ, կը յայտնէ։ Աւստի մարդոց հոգեւորութեան մէջ զարբացման համեմատ կրօնքն ալ կը զարգանայ Ս. Հոգիի միջոցաւ։ «Ճշմարտութեան հոգին երրոր գոյ»

ամէն ձշմարտութեան պիտի առաջնորդէ ձեզի» . (Յոլ. 16. 13.) : Պիսի առաջնորդի քայլ առ քայլ , պիտի սորվեցնէ մաս առ մաս , ու ոչ թէ ամէնը միանդաւ մայն . մարդոց ընդունակութեան համեմատ , ինչպէս որ ըրած էր ին տնտեսութեան ատենը . «Ձեզի տակաւին շատ բաներ ունիմ ըսելու , բայց հիմա չք կրնար տանիլ» : Ուստի տեսանելի . եկեղեցին կատարեալ և անսխալ չէ և չի կրնար ըլլալ՝ քանի որ միշտ առաջնորդութեան կարօտ է , զարգացման շաւղին մէջ է , նոյնպէս ոչ ալ եկեղեցականները և անոնց սինոդները : Ս . Հոգիին առաջնորդութեամբ և զարգացմալով՝ յաջորդ գար նախորդին սխալը շտկելու ու չի տեսածը տեսնելու կարող կ'ըլլաց : Հետեւարար ոչ մէկ եկեղեցական սինոօ և ոչ մէկ անձ հեղինակութիւն կամ իշխանութիւն ունի եկեղեցին մէջ . ոչ Պապը , ոչ Պետրոս և ոչ ալ տրիչ առաքեալները : Ճշմարտութիւնն և ճշմարտութեան հոգին է հեղինակաւորը : Անսխալ Ս . Հոգին և մեր անսխալ առաջնորդը : Քրիստոս երբոր աշխարհէս կը բաժնուէր վատահեցաւ իր փրկութեան Աւետարանը և իր թագաւորութիւնը Ս . Հոգւոյն պահպանութեան որ մարդոց մէջ պիտի բնակեր և անոնց մէջ հոգեւոր կեանք պիտի ներչնէր : Գ . — Ս . Հարույն գործը անհաներու մէջ : Ծըշանը քանի պղտիկնայ՝ աշխարհէ եկեղեցին ու եկեղեցին անհաներուն՝ Հոգիին գործն ալ այնչոփ աւելի խորունի և մասնաւոր է : Անոր աւելի հիմնական և կորուրագոյն գործը մարդկացին անհաներուն մէջ կը ընտրացոյն գործը մարդկացին անհաներուն մէջ կը կատարուի , հոս հոգեւոր կեանք մը կայ Ս . Հոգին է կատարուի , հոս հոգեւոր կեանք մը կայ Ս . Հոգին է կատարուի , կ'աճեցնէ և կը կատարելագծորէ :

Ի՞նչ է այս հոգեւոր կենաց բնաւորութիւնը : Մարդուն մէջ սկսած հոգեւոր կամ աստուածային կեանքը՝ Քրիստոսի հետ հաղորդակցութեան և յարաբերութեան կեանքն է : Կեանք մը՝ որուն մէջ Աստուծոյ կեանքը՝ Քրիստոսի միջոցաւ մարդու մէջ կը հոսի , կամ կը ներարկուի ու անոր նոր յատկութիւն և նըկարագիր կ'ուտայ : Հսել է մարդուն Աստուծոյ նկարագրին մասնակցութիւնն է : Այլևս մարդը նորոգուած է ու կ'ապրի Քրիստոսի միջոցաւ երկնային Հօր հաղորդակցութեան մէջ : Աստուած սէր է , ուստի սնկէ Քրիստոսի միջոյաւ մարդուն եկած կեանքն ալ սիրոյ կեանք է : Աստուած սուրբ է , ու քանի որ մարդուն սիրոյն աղքիւրը Աստուած է , ուստի մուրդուն սէրն ալ Սուրբ - Սէր ըլլալու է : Ամփոփելով խօսուածները կ'ըսեմ թէ մարդուն մէջը սկսած նոր հոգեւոր կեանքը՝ Սուրբ - Սիրոյ կեանքն է :

Հոգեւոր կենաց սկզբնաւորութիւնը ի՞նչսկս կ'ըշնայ . Աշանները ի՞նչ են և ի՞նչ միջոցաւ անոր կը տիրանանի : Աստուծով սկզբնաւորութիւն մըն է . (Ա . Պետ . 1. 23 : Ա . Յոլ . 4. 7 .) : Ծնունդ մ'է . (Յոլ . 3. 3 : Յակ . 1. 18) : Ասեղծագործութիւն մը (Բ . Կորն . 5. 17 .) : Յարութիւն մը (Եփեսաց . 2. 1 .) : Ծնունդ բառը իբր հիմ առնելով հոգեւոր կենաց սկզբնաւորութիւնը վերսին ծնունդ կը կոչուի : Մարդու մէջ աստուածային կեանքի սկզբնաւորութիւնը Աստուծոյ կողմէ ըլլալուն համար այս անունը կը տրուի : Միւնոյն փոփոխութեան մարդուն կողմէ ըլլալը նկատելով՝ դարձ (conversion) կ'ըսուի :

Աստուածային կենաց մարդու մէջ սկսիլը (բարոյական) փոփոխութիւն մըն է նկարագրի և մարդը

առաջնորդող կարողութեանն : Այս փոփոխութիւնը Սառուծոյ միջոցաւ յառաջ բերուած է և աստուածալիքն նկարագրին հազորդ ըլլալու մէջ կը կայանայ : Աստուած իր գործունէութեամբ (activety) իրեն նման ուրիշ մը կ'արտազրէ , որ հոգեւորապէս իր սերունդը , զաւակն է : Ասոր ուղղակի գործակատարն է Ո . Հոգին . Քրիստոս՝ Աստուծոյ ու մարդու մէջտեղ հանդիպման (meeting point) կէտն է՝ որմէ Տիրոջը կ'առաջնորդուինք , անիկա զուռ մը կամ կամուրջ մըն է : Աստուծոյ սնձին հետ եղած յարաբերութեան նայելով՝ այս վերստին ճնունդի գործը՝ անոր նախնական նպատակն ու ծրագրին կատարումն է : Այսինքն մարդս՝ բառին լցուն իմաստովը իր որդին կ'ըլլայ : Մարդս սկիզբէն ի վեր Աստուծոյ զաւակը ստեղծուած էր և ստեղծագործութեամբ հաստատուած այս որգեզրութիւնը իր անկումովը բոլորովին չի կործանեցաւ , միայն թէ մեղքի պատճառաւ աւրուեցաւ և վերաշնութիւն կամ նորոգութիւն անկարելի էր առանց անոր նկարագրին հիմնական փոփոխութեան մը ենթարկուելու , աստուածային կեանքի հազորդուելովը : Վերստին ճնունդով Հայր Աստուած Ո . Հոգիի միջոցաւ կը գալի մարդու մը , որ արդէն իր զաւակը ըլլալէ զալրած չըր և մարդուն նկարագրիը այնպէս կը փոխէ որ , ալ անիկա իրեն ձըմարիս որդի կ'ըլլայ :

Ապաշխարութիւն եւ հաւաք՝ հոգեւոր կեանիկ հաւաք մարդկային զործեր են . Մարդու բաժննն է ընկիք : Ասմացմով անիկա փոխուած ու Տիրոջը զարձած և անոր հետ հաղորդակցութեան մտած կ'ըլլայ : Ապաշխարութիւն՝ մտքի և գգացման փոփոխութիւնն է մերքի ցաւը

անոր բնկերն է : Մարդը կ'ապացիսորէ՝ երբոր կը սկսի իր մէջ գտնուած մեղքին հանդէս Քրիստոսի պէս զգալ : Այսինքն՝ կ'առէ մեղքը , կը սիրէ լաւագոյն սուրբ-սիրոյ կեանքը և ըստ այսմ կը գործէ : Մշանջնաւոր ապաշխարութիւն՝ Քրիստոսի հետ մշանջնաւոր հաղորդակցութիւնն է : Մարդը՝ ա'լ իր տէրը և վրկիչը եղող Քրիստոսի պէս՝ միշտ կ'առէ մեղքը և կը ձգտի լաւագոյնն : Բոլոր կենաց տեւողութեամբ ապաշխարելու կարողութիւնը (=մեղքը ատել - սր . սիրոյ ձգտում) ապացոյց մէ մարդուն՝ փրկութեան շաւզին մէջ ըլլալուն :

Ապաշխարութիւն և կը նայի և կը հրաժարի մեղքէն , գործած մեղքերէն կ'ամնայ , կը զզուի : Հաւաքը՝ յառաջ կը նայի և կ'ընդունի կեանքը . ձրի չնորհքը : Հաւատքը Քրիստոսի հետ ընկերակցութեան գործ մըն է , հնո՞ մարդս կը գործէ Քրիստոսի հետ բարոյական միութեան մէջ : Զրի չնորհքը փրկութեան տին է և հաւատքը զայն ընդունիզն է : Ապաշխարութիւնը մեղքէ հրաժարի է և հստատքը փրկութիւնը ընդունիլ : Ահա՝ այս է աստուածային և մարդկային գործակցութեամբ Քրիստոսի մէջ նոր հոգեւոր կեանքի սկզբնաւորութիւնը :

Արդարը հաւատինվ կ'ապրի , Պօղոս առաքեալի Աւատարանն է ու Լուտէրի տատանեալ մոքին սպելանին : Բայլ է մարդս հաւատքով կ'արդարանայ : Արդարացուն բառը ուրիշ անուն մըն է նոր հոգեւոր կենաց սկզբնաւորութեան : Մարդս կ'արդարանայ երբոր Ո . Հոգւոյն նորոգիչ հպումին կ'արժանանայ և ինքնինքը Աստուծոյ փրկարար չնորհքին կը յանձնէ : Երբոր այս երկու գործողութիւնները կը կատարուին , մին՝ աստածային ու միւսը՝ մարդկային — այսինքն Ո . Հոգւոյն

հպումը և մարդուն անձնատուր ըլլալը — յայնժամ՝  
մարդս Աստուծոյ առջեւը արդար շարդու մը դիրքը  
կ'ունենայ: Սյս նոր կենաց սկզբնաւորութրւնք՝ երբոր  
մարդոց կողմէ նայուի՝ տեղի ունեցած արդարացումը՝  
հաւատքի բնական արդիւնքն է, երբոր Աստուծոյ կող-  
մէ նայուի՝ բնականարար վերատին ծնունդէ յառաջ  
կուգայ: Արդարացումը գործ մը չէ, բայց երբոր հա-  
ւատք և նոր կեանք ներկայ են՝ անոնց կը հետեւի: Ար-  
դարացումը հաւատքի վրայ հիմնուած է՝ ոչ թէ անար  
համար որ հաւատքը՝ իր գործ իր փոխարինութեամբ  
կը վարձատրուի, այլ անոր համար որ հաւատքը՝  
չնորհաց ձրի պարզեւը ընդունելու համար ձեսի եր-  
կընցնել է:

Հոգեւոր կեանքի բնութիւնը և սկզբնաւորութիւնը  
այսափ ուսումնասիրելէ վերջը գտնաք հիմա աւելի կա-  
րեւոր կէտի մը, այն է սկսած կեանքի զարգացումը:



Ե

Ի՞նչ է ՀՈԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԻ ԶԱՐԴԱՅՈՒՄԸ

Մեր նիւթին կարեւորագոյն մասը այս է, հոգեւոր  
կեանքի սկսիլը քայլ մ'է, կարեւոր սկզբնաւորութիւն  
մը, զայն զարգացնել, յառաջ տանիլ՝ երկրորդ գործու-  
գութիւն է: Սյս զարգացման կամ աճման՝ աստուա-  
ծարանները եոր կտակարանի լիգուաւ արացում  
անոնը կուտան: Սյս է ՔԲԻՍՏՈՆԵԱՅԻՆ ՔԲԻՍՏՈՆԵԱՅ-  
ՑՈՒՄԾ: Ծնած հոգեւոր երախան պէտք է աճի և մեծ-  
նայ մինչև որ կատարեալ մարդ ըլլայ: «Կատարեալ ե-  
ղիք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրը կատարեալ է»:  
Ասիկա վերատին ծնունդի նման միայն զէպք մը չէ,  
այլ յարատե գործողութիւն, շարժում և յառաջացում  
զէպի կատարելութեան: Անումը անհրաժեշտ պէտք մ'է,  
եթէ սկսած է կեանք մը, եթէ նոր ծնած մանուկը կեն-  
սական ուժ ունի՝ պէտք է նա մեծնայ յարատե,  
եթէ ոչ ծնած մանուկը մեռեալ է կ'ըսենք:

Արբացում կամ հոգեւոր կեանքի զարգացումը եր-  
կու կողմ ունի, մին՝ բացասական է՝ որ յարատե վըր-  
կութիւն կամ ազատել մեղքէ. միւսը՝ դրական է, որ  
հոգեւոր կենաց մէջ մարդկային հոգւոյն հնարաւորու-  
թիւններուն զարգացումը և կարողութեանց մշտառե  
դաստիարակուիլն է:

ԱԵԼ հարուածով մեղքը չանդա հալուծիր՝ ինչպէս  
նաև մէկ քաղով հոգեւոր կենաց կատարելութեան  
համիլ անկարելի է։ Անմիւ և անհամար աստիճաննեւ-  
րէ վեր քայլեր առնել պարզապէս սրբացման, այ-  
սինքն հոգեւոր կամքի զարգացման գործողութիւնն  
է։ Քրիստոնեան կը բարձրանայ հոգեւորապէս, զեռ  
անլիէ անդին աստիճաններ կան վեր ելելիք և անկէ  
ալ անդին տակաւին բարձրագոյն կեանք կայ համեւ-  
լիք։ Այս հոգեւոր ճամբորդութեան մէջ կարելի է մեղ-  
քի սահմաննը լրացնել, այսինքն ա՛լ մեղքի ազգեցու-  
թենէ բայօրովին ազատի, բայց անկէ անդին սրբու-  
թեան անհամանում վերելքներ կան, ուստի զարեր և  
գուցէ հազարամեակներ պէտք են սրբացման կատա-  
րելութեան համեւլու։ Հոգեւոր մարդը փառաց ի  
փառ միշտ պիտի բարձրանայ։

Սրբացում, Նոր Կտակարանի մէջ, համելիք կա-  
տարելութիւն մը չէ, այլ հոգեւոր կեանքի դէպի  
կատարելութիւն յառաջացամը, Այս մշտառ գործու-  
զութեան մէջ աշխարհն զատուող Քրիչին խստառմ-  
ները կը կատարելագործուին։ Կրկին օգնականն է Ա.  
Հոգին։ Ա. Հոգին կը հրանք ու կը զօրացնէ սուրբ-  
սէրը, զոր ինքը արթնցուցած էր մարդուն մէջ։ Անի-  
կա Փրկիչը առելի կատարեալ կերպով կը ծանօթացնէ  
մարդուն։ Ա. Հոգին՝ Քրիստոսի վր ոյ մեր հաւատքը  
կը զօրացնէ, Նոր մէր Աստուծոյ և մարդոց վրայ,  
օրհնութեան ու զարգացման վրայ նոր յոյ կուսայ և  
սրբութեան մէջ աճելու համար նոր նշմարտութիւններ-  
կը բերէ մեր միտքը, կենաց բոլոր դէպքերը սրբաց-  
ման նպաստաւոր կ'ընէ և հոգեւոր մանկան իր երկ-  
հաւատոր Հօրը վրայ դասեր կը սորվեցնէ, սրտի մէջ

աղօթքի հոգին կը զօրացնէ և Աստուծոյ կամքին հաշ-  
մածայնելու փափաք կ'արծարծէ։

Անոր անսեսամնելի ներկայութիւնը և ներչնչումնե-  
րը աննշմարելի եղած են, և այն պատճառու անոր  
գործը իր անուշիկ պատուզներալ բնական պատճառնե-  
րու վերագրուած են. իբր թէ բնական յառաջդիմու-  
թիւն բաւական ըլլար Քրիստոնէի կատարելագործման ։  
Բայց Քրիստոնէական կենաց փառքը՝ Աստուծոյ մէր  
մէջը բնակին է իբր առաջնորդ և սրբացնող հոգի։  
Զի մոռնանք թէ ներքին հոգեւոր կեանքը՝ մարդկա-  
յն չէ այլ տառուածացին է, թէ անոր սկզբնաւորա-  
թիւնն և թէ զարգացումը։ Մեր սուրբ ճամբորդու-  
թեան բոլոր աստիճաններուն և մասերուն մէջ։ Ա.  
Հոգին Քրիստոսը կը փառաւորէ, քանզի Քրիստոսի  
հետ ուելի հաստատուն բարյական միութեան և ճր-  
մարխո գործակցութեան կ'առաջնորդէ Աստուծոյ գա-  
ւակները։ Քրիստոսի հետ միութեան կեանքին ի նչ  
ըլլարը մէկը չի գտներ ի բաց առեալ Ա. Հոգին ծր-  
նածը։ Ա. Հոգին պառաջնարդութիւնը նարառակ ունի  
մեզ Քրիստոսի չափին հասցնել և այդ չափանիշին  
համեւլու ճամբան ալ Քրիստոսի նիկարազրին ու կեան-  
քին յարառե նամանին է։

Հոգեւոր կենաց զարգացումը որչափ շուշ կատա-  
րելութեան կը հասնի։ Այս խնդիրին պատասխանելու  
համար նկատելիք կէտեր կան, մին այն է թէ տա-  
կաւին կատարելիք որչափ գործեր ունինք, և միւսը  
թէ մարդու որչափ արագ ընդունակ է և կենաց շա-  
հագործել Ա. Հոգւոյն պարգևները, նաև պարագա-  
ները որչափ նպաստաւոր են։ Զի մոռնանք թէ մեր  
չափանիշը շատ բարձր է, մարդկացին էակի մէջ Աս-

տուծոյ բարոյական նմանութեան հաստատուիլն է ան։ Ամանք շուտով կատարելութեան համար կ'ակնկալեն կամ արդէն հասած կը զգան։ Ասիկա գործին մեծութեան վրայ ըստ բաւականի գաղափար չունենալէ յառաջ կ'ուզայ։ Մեղքի վրայ թեթև նայելէ և Աստուծոյ հորհաց մասին շատ եռանդ ու քիչ գիտակցութիւն ունենալէ ծագում առած է։ Սրբացման իտէալը առանց մնդքի՝ վիճակին համար չէ, այլ անձէ մնդին է անոր նշանաբանը, այսինքն Աստուծոյ նման կատարեալ բարութիւն։ Աստուած իր գաւակները հրանար եղածին չափ շուտ կատարելութեան հասցնել կ'ուզէ։ Բայց Աստուած՝ ինքն ալ տուանց պահանջուած պայմաններու և անոնց կատարման համար երկայն ժամանակամէջոցի՝ չի կրնար լմնցնել։ Մահը արգելք չէ այս գործին, գերեզմանէ անդին պիտի շարունակուի գարգացումը։

**Ամիսինենից ցարդ խօսուածները մի ժամի կետերու մէջ,**

1. — Վերատին ծննդով սկսած հագեւոր կեանքի գարգացումը՝ կը կայանայ բարոյական կերպարանաւ փոխութեան և սր. նկարագրի աճման մէջ։ Ս. Հոգին մեղաւոր մարդը Քրիստոսի նմանութեամբ սուրբ էակի մը կը փոխէ, և այս կերպարանափոխութեան կատարելութիւնն է ներկայ պահանջը։

2. — Աստուած, այս կերպարանափոխութեան հեղինակ ու առաջնորդը, խոստացած է զայն կատարելագործել. «Ան որ ձեր մէջը բարի գործ մը սկսաւ, մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը պիտի կատարէ» (Փիլիպ. 1. 6.)։ «Վասնզի անոնք որ առաջ կը ճաննար, առաջուց ալ տահմանեց իր որդւոյն պատկերին կերպարանակից ըլլալու»։ (Հոռվմ. 8. 29.)։

3. — Այս բարոյական և հոգեւոր կերպարանափոխութիւնը անկարելի կ'ըլլայ ու զարդացումը անհնար՝ եթէ մարդս Աստուծոյ հետ չի գործակցի։ Մարդոց բարոյական կամ հոգեւոր կատարելագործումն է անոնց խորհուրդին, զգացման և կամքին ուզիղ գործի վարժութիւնն ու սր. նկարագրին կազմութիւնը։ Այս ալ կարելի կ'ըլլայ մարդուն գործակցութեամբ. «Անով ու զգով անձերնաւդ փրկութիւնը գործեցէք, ինչու որ Աստուած է որ ձեր մէջը կը ներգործէ կամինալը և ընելը իր հաճութեանը համար»։ (Փիլիպ. 2. 12.)։ Եթէ երկինք տեղ մը ըլլար լոկ՝ մարդս հոն կրնար տարուիլ հակառակ իրեն կամքին, բայց ոչ մէկ մարդ կրնայ կերպարանափոխուիլ ու նոր նկարագրով օժտուիլ առանց ինքն ալ այս նոպատակաւ աշխատող Աստուծոյ գործակից ու կամակից ըլլալու։

4. — Աստուած աշխարհիս մէջ ձգած է նորոգուած մարդը, որ դժուարութեանց հնմտարկուի և փորձաւարար սուրբ կեանք վարել սորմի։ Մարդս սիստի սրբանայ իր խոնարհ ջանքերով, կամ բնաւ։ Կեանքը պատերազմի դաշտ է և յաղթութեան կամ պարտութեան վայր պիտի ըլլայ։ Այս խմասոը կը մասնանիշէ Քրիստոսի սա խօսքը. «Զեմ աղաջեր որ անոնք աշխարհէս վերցնես, հապա որ անոնք շարէն պահես» (Յով. 17. 15.)։

5. — Նորոգուած մարդը ազատ էակ է դեռ. ուստի անկումը հնարաւոր է։ Ասիկա ուրանալ՝ «մարդը նորոգուելէ վերջը ազատ էակ ըլլալէ կը զադրի» ըլլալ է։ Բայց ամենաբարին Աստուած այնպէս կ'առաջնորդէ մարդը որ անոր բարոյական անկումը կարելի ըլլայ։ Պողոս առաքեալ ինքն ալ Հոռվմ. 8. 31 - 39 համար.

Ներուն մէջ դրածները բացատրել ուզելով կ'ըսէ . «Իմ մարմինս կը ճնշեմ ու կը նուանեմ , որ չըլայ թէ ու- բիներուն գ արոգելէս ետե ևս ինքս խոտելի գտնուիմ . (Ա. Կորն . 9. 27.) : Աստուծոյ զաւակները մեղքի և փորձութեան աշխարհին մէջն են տակաւին , իրենց նոր կեանքը զեռ տկար ու անզօր է : Քրիստոս իր մէջը եղողները կը զգուշացնէ որ չըլայ թէ իրմէ հեռա- նան և «Ճիւղի մը պէս դուրս ձգուին ու չորնան» , (Յով . 15. 6.) : Հետեւաբար մեղքի և անկման դէմ միշտ զգուշաւոր ըլլալու ենք :

6.— Քանի որ մարդկալին բնութիւնը այդպէս է հոգեւոր կեանքի զարգացումն ալ յաճախակի շատ դանդաղ ու ծանր է և ելեւէջներ ունի : Անոր տեսա- նելի ընդմիջումները զարմանալի չեն : Աստուծած համ- բերութեամբ կը սարասէ որ մարդս քայէ , ինքը իր մա- սը կատարելով :

7.— Աստուծած իր սկսած գործը կատարելու շատ ատեն ունի . հոգեւոր կենաց յառաջդիմութեան սահ- մանը միայն այս աշխարհն չէ , յաւգանական դարերու մէջ ալ պիտի զարգանայ : Խաչն վրայ ապաշխարող աւագակին զարգացումը մահէն վերջը սկսու :

Հոս կամ հոն , քիչ ու շատ , վերջապէս , գործը պի- տի կատարելագործուի : Այս աշխարհիս մէջ նշմարելի ըլլայ , թէ ոչ , Աստուծոյ զաւակները որ Ս . Հոգիով վերստին ծնած են , ամէնն ալ մեծնալու սահմանուած են դէպի Քրիստոնէական կատարելութիւն՝ պայմանաւ որ մարդն ալ Աստուծոյ հետ գործակից ու կամակից լինի : Եթէ իրապէս սկսած է հոգեւոր կեանքը , պէտք է զարգանայ : Անումը զրաւական է հոգեւոր կենաց սկսելուն , բայցարձակ անշարժութիւնն ու կայուն վի- ճակը մահ է :

### ՀՈԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԻ ԶՈՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Մինչեւ ցարդ տեսանք հոգեւոր կեանքի կարեւո- րութիւնը , ի՞նչ ըլլալը , ի՞նչպէս սկսիլը և նշանները , և զարդացման կամ աճման անհրաժեշտ պէտքը և ա- սոր ի՞նչ ու ինչ բանի մէջ կայանալը : Հիմա կուգանք «Հսդեւոր կեանքի զարգացման միջոցներուն» :

Վերը ըստեցաւ թէ հոգեւոր կեանքի զարդացման , ինչպէս նաև սկսելուն , գլխաւոր միջոց ու գործակա- տարը Տէրն է Ս . Հոգիի հզօր ազգեցութեամբ , մարդն ալ կամակից ու գործակից ըլլալու է Աստուծոյ : Հոս պիտի մասնաւորենք այս կեար . այսինքն՝ հոգեւոր կեանին զարգացման եւ արծարծւան մէջ՝ մարդուն բաժինը պիտի չնշտնեք :

Կան այլ և այլ սատարներ կամ օժանդակներ (helps) գործեր և ազգեցութիւններ , որոնք ընդունուած են թէ կը գորացնեն հոգեւոր կեանքը և կառաջնորդեն դէպի կատարելութիւն :

Ա.Ի.Ա.ԶԻ.Ե.՝ Քրիստոսի հետ անձնական յարաբերու- թիւն մշակել և անոր նկատերմանու իրեն նմանե- լու զիմաւոր միջոցն է : Ս . Հոգւոյն գործը նոր կա- պը ամրացնել է , մեր գործն ալ նոյնը ըլլալու է : Ա- սիկա բոլորովին գերբնական բան մը չէ , այլ պարզապէս

պատճառի և արդիւնի խնդիր։ —Ասիկա լաւ կը բացատրէ Բ. Կորն. Յ. 18. համարը «Մենք ամէնքս բաց երեսով Տէրոջը փառքը որպէս թէ հայելի մէջ տեսնելով, նոյն պատկերին կը նորոգուինք փառաց ի փառս, որպէս թէ Տէրոջը հոգիէն»։ Քրիստոս Ս.սուծոց պատկերն է, և մէնք Քրիստոսի պատկերին կը փոխուինք։ Եթէ մննք մնդի ինկած պայմանները կատարենք, որչափ մնծ մեղաւոր ալ ըլլանք, այն պատկերէն կը նորոգուինք։ Այն պատկերին փոխուելու պայմանը շատ պարզ ու դիւրին է —այսինքն Քրիստոսի պատկերը տեսնել, անոր յառել մեր աչքերը։ Հոյ պէտք է քչիկ մը բացատրել թէ ի՞նչ է «Տէրոջը փառը որպէս թէ հայելիի մէջ տեսնելով» խօսքին իմաստը։ Ի՞նչ է «Տէրոջը փառքը»։ Այս փառը բառը Տէրոջը նկարագիրն է. ամէն մարդուն փառքը իր նկարագիրն է. ուստի վերի համարը կը կարդանք սապէս «Մենք ամէնքս բաց երեսով տէրոջը նկարագիրը որպէս թէ հայելիի մէջ տեսնելով, նոյն պատկերին կը նորոգուինք նկարագիրէ նկարագիր, որպէս թէ Տէրոջը հոգիէն»։ Քիչ մը աղէկ նկարագիրէն աւելի լաւ նկարագրի և անկէ լաւագոյնին կը փոխուինք։ Անդգամ կերպով յառաջ կ'երթանք փառաց ի փառս, նկարագիրէ նկարագիր։ Այս ի՞նչպէս կը լինի. — լոկ Տէրոջը առջեւը կենալով ու «բաց երեսով տէրոջը . . . փառքը տեսնելով»։ Ա՛հ, այն առեն ուզելով չուզելով, լուր ունենալով ու չունենալով անզզալարար «նոյն պատկերին կը նորոգուինք»։ Ամէն մարդ հայելի մըն է ցոլացնող, որուն առջեւը որ կենայ նոյնին պատկերը կ'առնէ ու կը ցոլացնէ — «նոյն պատկերին կը նորոգուի»։ Պետրոս առաքեալ Քահանայափետին դաւիթի թէ

պարզ սպասաւորէ նշմարուեցաւ թէ Նազովը պատկերը կը ցոլացնէ։ Մարդուն դիմագիծը և խօսքերը զինքը կը մատնեն թէ ո՛ր տեղացի ու որո՞նց ընկերն է։ Անձանօթ մարդու մը հետ տասը բոպէ խօսակցութիւն կը բաւէ հասկնալու՝ թէ որո՞նց գիրքերը շտու կը կարգայ, Տարվինին, Սթէնսըրի, Վիդթօր Հիւկոյի, Թալմէճին . . . Թէնէսըն ըսած է. «Ես իմ հանդիպած անձերուս մէկ մասն եմ»։ Մարդ մը՝ իր ինքնութիւնը չի կրնար պահել, ներքին կեանքը չի կրնար չի ցոլացնել։ Ոչ միայն մարդ, այլ անսասուններն ալ իրենց միջավայրին կը յարմարին, կը ճնմանին կամ ուրիշ խօսքով իրենց միջավայրը կը ցոլացնեն։ Ուստի Քս դ հետ մշտնջնաւոր ընկեր ու բարեկամ եղիր, անոր ազգեցութեամբ ապրէ ու հետզհետէ այն կապակցութիւնը ամուրցո՛ւր :

Մարդս ի՞նչպէս Քրիստոսի նետ կրնայ մտերսանալ, քանի որ ան՝ մարմինով մեր հետը չէ։ Ասիկա կարելի է։ Բոլոր բարեկամութիւնները, ըլլայ մարմնաւոր, ըլլայ Ասսուծոյ հետ, ամէնն ալ հոգեւոր են։ Բարեկամ մը ունիմ, կը սիրեմ։ բարեկամի մը մէջ իմ սիրած բանս աչքով տեսնուած բաներ չեն, անոր ներքին մարդը, նկարագիրը որ չեմ տեսներ՝ զայն կը սիրեմ, նոյնպէս Քրիստոսը մեր աչքերով չէ. այլ մեր հոգիներով կը տեսնենք ու զայն մեր հոգիներով պիտի ցոլացնենք։ Քրիստոսի մօտ ապրէ, մտերմացիր անոր և «նոյն պատկերին» կը նորոգուիս, անոր կը նմանիս։ «Ամէն ո՛վ որ անոր մէջը կը կենայ մեղք չի գործեր»։ Քրիստոսի հետ և անոր մէջը եղող մարդ մը մեղք չի կրնար, գործել։ Քանզի «ամէն ո՛վ որ մեղք կը գործէ զանիկա տեսած չէ ու զանիկա ճանցյած չէ»։ Զանի-

կա չի տեսնողը Աստուծոյ պատկերը չի ճանչցողն է որ կը մեկանչէ : Եսալի երբոր զԱնիկայ տեսաւ ու ճանչցաւ , սկսաւ ամիսալ և «պիղծեմ» ըսել :

Ո՞հ , եթէ մարդ անգամ մը Քրիստոսի հետ ընկերանայ , ի նչ մեծ փոխուսութիւններ կը տեսնուեին այն մարդուն վրան , ինչպիսի փառքեր կը ցողացնէ : Քրիստոսի որչափ աւելի մօտենանք ու անոր մտերմութիւնը ամրացնենք , այնափ աւելի Մնոր փառքը կը տեսնենք , նունչափ աւելի Մնոր կեանքը կը սորվինք , և այնչափ աւելի զինքը կը սիրենք և անոր «պատկերն կը փոխուինք փառաց ի փառա» : Աւստի Պօղոսի ըստածները՝ «Մենք ամէնքս բաց երեսով Տէրոջը փառքը (նկարագիրը) որպէս թէ հայելի մէջ տեսնելով նոյն պատկերին կը փոխուինք» համարը անտարտակուսելի ճշմարտութիւն մըն է , ու բնական օրէնք մը և ոչ թէ անբնական բան մը : Մոլոքս երբոր Սինա լեռնէն վար իջաւ Տէրոջը փառքը կը ցողացնէր : Երբոր այլակերպութեան լեռնէն վար իջան Պետրոս , Յակոբոս և Յովհաննէս , իրենց երեսներն ալ՝ Քրիստոսինն նման կը փայլէն անտարտակոյս : Սահիաննոսի երեսը կը փայլէր :

Սինա և Այլակերպութեան լեռները , աղօրի ժամը , յարմար առիթներ հետ Տէրոջը հետ Տէսնուելու : Մատիք քու ներքին սենեակդ , մօտ և աւելի մօտ գնա աէրոջդ : Ահա՝ երկնքը բացուած՝ աէրոջը փառքը քու վրադ պիտի իյնայ . ինչպէս Յակոբայ՝ Պէլթէլի մէջ , Զաքարիայի՝ խնկարկութեան ատենկը , և Քրիստոսի՝ մկրտութենէ վերջը աղօթք ըրած ժամանակը , և Պօղափի ու Շիղայի՝ բանտին մէջ աղօթած ատեննին պատահեցաւ : Բայց միշտ տարօրինակ , գերբնական բա-

ներ տեսնելու մովեռանգութիւնը չունենանք : Արդէն աղօթքը Տէրոջը հետ տեսնուիլ է :

Տէրոջը պատկերը ցողացնող ուրիշ հայելի մըն ալ Ս Դիրքն է : Կարդա՛ Ա . Դիրքդ և Հռապահ տեսնես Տէրոջը փառքը , Ա . Դիրք և աղօթք առանձին սենեակիդ մէջ և ընդհանուր ժողովներու մէջ զիսաւոր միջոցներ են հողեւոր կեանքի գարգացման :

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՑ ԿՈՄ ԱՍՏԱՐ ԶԱՐԳԱՅՄԱՆ՝ Քրիստոնէից հետ շփում և Քրիստոնէական կեանքը պատմեասիրելին է :

Ոչ հին Քրիստոնէայ մը , ոչ ալ նորահաւատ մը ուրիշ հաւատացելոց հետ հազորդակցութիւն չունենալով հոգեւոր կեանքի մէջ կընայ ամիլ : Եկեղեցին Յս . Քրիստոսի կողմանէ հաստատուած աստուածային հաստատուաթիւն մ'է , նոյն իսկ Քրիստոսի մարմինն է : Աւրիշ լնուերակցութիւններ , յարաբերութիւններ կը սկըսն , կը չարունակուին ու կը վերջանան , բայց Եկեղեցին , հաւատացելոց միութիւնը յաւիտենական է . «Դժոխքին գաները զանկիա պիտի չի յաղթեն» (Մատ . 16 , 18.) : Առաջին եկեղեցին գարգացման միջոցներէն մին՝ Պէտէ կոսմէէն թէ առաջ և թէ վերջը աշակերտաց միասներ միարանութեամբ եղած հաղորդակցութիւնն ու յարաբերութիւնն էր , իրարու մօտ էին : Եթէ մէկը Քրիստոսի հետ միացած է մինակ չի կրնար կենակ . իրեն նմաններով յարաբերիլ կ'ուզէ : Այո՛ , նորահաւատ մը միայն հոն ասլաստանարան կը զըսնայ : Չի վախնար հաւատացելոց խումբէն ըլլալը մարդոց առջներ զաւանելու :

Քիչ մը վերը ըստեցաւ թէ Յիսուսի հետ մտերմացալ , Տէրոջը փառքը տեսնողներ փառաց ի փառա կը

փոխուին։ Եւ կրկին տեսանք թէ Տէրոջը փառքը տեսնելով փառաց ի փառս փոխուող Մովսէսներու, Յակոբներու, Եսայիններու, Պետրոս ու Յովհաններու և Յովհաննէսներու, Զաքարիաններու և Ստեփաննոսներու երեսները կը փայլին, իբր հայելի և Տէրոջը փառքը կը ցոլացնեն ինչպէս որ լուսինը կը ցոլացնէ արեւին լոյսն ու փառքը։ Ընդհանրապէս պարզ մարդիկ, աշխարհիս ժողովուրդը, հասարակ մանկանացուներ ուղղակի Տէրոջը փառքը չեն կրնար տեսնել, և ամէնուն տրուած ալ չ։ Մովսէսներ, Եղիաններ, Եսայիններ հայելիներ են Տէրոջը փառքը ցոլացնող։ Ուստի սովորական մարդիկ՝ Աստուծոյ - մարդը - եղողներու անոր բարեկամներուն երեսները նայելով ու սնննց կեանքը ուսումնասիրելով Տէրոջը փառքին վրայ գաղափար կ'ունենան։ Պօղոս առաքեալ իրաւամբ Կորընթոսի եկեղեցին կ'ըսէ (Բ. Կորն. 3. 2 - 3) «Մեր թուղթը զուրք էք . . . ձանջուած ու կարդացուած աւմէն մարդիկներէն . . . Դուք՝ Քրիստոսի թուղթն էք՝ մեր սպասաւսուռնութիւնովը. չ թէ մելանոլ գրուած՝ հապա «կենդանի Աստուծոյ հոգիովը»։ Տէրոջը փառքը տեսնող մարդիկ լուսինի նման կը ցոլացնեն զայն, կամ ուրիշ բառերով «Քրիստոսի թուղթը» կ'ըլլան, նոյն ասենք Պօղոսի ալ թուղթը՝ քանի որ իր սպասաւորութիւնով գրուած են. ուստի ամէն մարդիկ կը ձանջնան ու կրնան կարդալ այս կենդանի թուղթը։ Քրիստոնեաններ՝ մանաւանդ Քրիստոսի եկեղեցին՝ Քրիստոսի կենդանի թուղթն են «գրուած . . . կենդանի Աստուծոյ հոգիովը»։ Նոյն գլխուն մէջ Պօղոս առաքեալ կրկին կ'ըսէ։ «Տէրոջը . . . պատկե. ին կը փոխուինք . . . որպէս թէ Տէրոջը հոգիէն»։ Հետեաբար

Տէրոջը կենդանի րուղբերը կարդալ ու անոր ցոլացող «կենդանի պատկերները» (Քրիստոնեանները - եկեղեցին) տեսնել՝ հոգեւոր կենաց մէջ զարդացման երկրորդ միջոցն է։ Օր մը Թովմաս այս յարաբերութենէ հեռու մնացած էր, ուստի Տէրոջը յարաբերութեան օրը դայն չի կրցաւ տեսնել։ Պէստէկոսթէի ատենը՝ այն սուրբ խումբէն թէ որ մէկը զատ մնացած էր՝ անշուշտ զըրկուեցաւ անոր օրնութենէ։ Այսօր ալ Քրիստոսի եկեղեցին անջատ ապրողներ որչափ չնորհքներէ կը զրկուին։

Իէս, ուսումնասիրէ Քրիստոնեական կեանիերը, նորոգուած մարդոց բարքերը, ահա՛ հնա պիտի տեսնես ցոլացող Քրիստոսի փառքը, լուսիններու պայծառութիւնը։ Փայտածուխի կրակով երբոր տաքնաս, քարիւղի լոյսով երբոր լո սաւորուխս, այն ատեն միայն պիտի հիանաս այն լուսոյ ու չերմութեանց ակը Եղող արեգակին վրայ։ Տես թէ ի՞նչ են Քրիստոնէից գաղափարականները, ի՞նչ են անոնց յոցերը և միաթարութիւնները կենաց բոլոր անհանոյ պարագաներուն մէջ, ի՞նչ նպատակ և նշանաբաններ ունին։ Ուսումնասիրէ անոնց Քրիստոսի նուիրուելուն վորձառութիւնները թէ անոնք ի՞նչ բուլերէ անպած են, ի՞նչ փոփոխութիւններ կրած են, ինչպիսի ներքին խաղաղութեան և ուրախութեան տիրացած են։ Նաև տես թէ մարդիկ Քրիստոնէից հնատ յարաբերելով և Քրիստոսի անձնատուր եղողներու հնատ շիուելով ի՞նչպիսի փոփոխութիւններ կը կրեն։ Ահա՛ այս շիումը և ուսումնասիրութիւնը՝ մարդուն հաւատքը հաստատելու և ներքին հոգեւոր կիանքը գորացնելու կը նպաստեն։ «Փառքեր» իրարու ցոլանալով, «թուղթեր» զիրար կարգով կը ճոխանան։

Եկեղեցից խորհուրդները, հազրութիւնն ու միջառութիւնն ալ, մասնակցողներուն զարգացման միջոց կրնան ըլլալ ու յառաջդիմութեան սատարներ :

Տեղական եկեղեցից . եւ Քրիստոնէութեան ընդհանուր գործերուն մասնակցուրինն ալ կ'օգնե հոգեւոր կեանքի զարգացման : Մարդու՝ դործելով ու դործակցելով աւելի կը սորվի ու կը զարգանայ, ասիկա բնական օրէնք մ'է : Մասունկներ ուրիշ աղայոց հետ միասեղդաս անելով աւելի կը սորվին . զօրքեր պատերազմի դաշտին վրայ իրարու նայելով կամ աւելի քաջ, կամ վատասիրու կ'ըլլան : Ընելով սորվիլ, դործելով զարգանալ թէ մանկավարժութեան և թէ որ և է արուեստի մէջ սովորական բան մ'է : Յիսուս մնձ վարդապետը բաած է . «Թէ որ մէկը կ'ուզէ անոր կամքը ընել, պիտի գիտնայ այս վարդապետութեան համար թէ արդեօք Աստուծմէ է» . (Յով. 7. 17.) : «Ասով գիտենք թէ անիկա ձանչանք թէ որ անոր պատուիրանքները պահենք» . (Ա. Յով. 2. 3.) : «Անոր կամքը ընելով, և «թէ որ անոր պատուիրանքները պահենք» այն ատեն պիտի գիտնամի ու պիտի սորվինք : Ա.ո՛, այժմու գիտական մէթոսն է այս : Ծովու մէջ մտնալով լողալ, հեծելանիւի վրան նըստելով զայն վարել կը սորվինք : Ճիշդ նշապէս է հոգեւոր կեանքի զարգացման մասին . մարդ մը եկեղեցւոյ գործերուն որչափ աւելի մասնակիլ՝ այնչափ աւելի կը զարգանայ իր հոգեւոր կեանքը, որչափ աւելի շահագրգուռի Աստուծոյ թափաւորութեան յառաջդիմութեամբ՝ այնչափ աւելի կը մնձանայ : Եւ ընդհակառակը որչափ եկեղեցւոյ յարաբերութենէն ու գործակցութենէն հեռու մնայ՝ մարզս այնչափ աւելի կայուն ու յիտաղիմական վիճակ կ'ունենայ :

Եկեղեցին ինչն այլ՝ իրր քրիստոնէական հաստատութիւն, անհաներուն հոգեւոր կեանքին զարգացման ամէնամնն ոգեւորիչ սատարներէն մին է, թէև Քրիստոնէաներու անհատապէս օգնելէ աւելի պարտականութեան կոչում մը ունի : Այս մասին եկեղեցին պատեհութեան ու պարտականութեան վրայ քիչ մը վերջը մասնաւոր կերպով պիտի խօսուի :

ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱՅ ԶԱՐԳԱՑՄԱՆ՝ Աստուծային ախրայ զործերը զործելու է : Ասկէ առաջ ըստած էր թէ հոգեւոր կեանք՝ սուրբ սիրոց կեանքն է որ Աստուծմէ կը բխի : Աւսափ պէտք է Քրիստոնէան այս նոր սկրսած հոգեւոր կեանքովը զործէ առուածացին սուրբ սիրոց զործեր : Կեանքը կը մնձանայ գործունէութեամբ . անգործութիւնը մահ է : Թէի այս մասին նախորդին մէջ խօսուած էր, բայց ասիկա անկէ կը տարրերի սակափ մէջ թէ ան եկեղեցիի մէջ զործերու վրայ էր, մինչդեռ առօր մէջ՝ Քրիստոնէային ընդհանուր աշխարհական մէջ ընկելիք գործերուն վրայով պիտի խօսուի իրր անկէ տարրեր սատար : Իր զործի՝ սահմանը բոլոր աշխարհն է, ամէն ազգերը : Հրէայ և հեթանոս, առզատ և ծառայ չի գիտեր : Աստուծացին կեանքի լաւագայն սատարները՝ իրեն յատկանշական (charactristic) գործունէութիւններն են . այն գործունէութիւնները՝ որ բնական կերպով կը բխին մարդուն հոգիէն ու ոչ թէ ձիգով ու ջանքով, կը զարգացնեն հոգեւոր կեանքը : Կեանքի զարգացման էն զօրաւոր սատարը իր գործունէութիւնն է : իր զօրութիւնը բնական կերպով գործածել, հոգեւոր կեանքէ բխած գործեր կատարել աշխարհական մէջ : Ինչպէս բնական կեանքի անումը գործունէութիւն կը պահանջէ, նոյնպէս հոգեւոր կեանքի

զարգացումը նոյն կեանքի վերաբերուծ գործեր : Գործածէ քիչդ ու կը զարգանաս . թակէ տաղանդդ ու փատի : Ոռոգողը կ'ոռոգուի , տուոլին կը տրուի : Երինց թագաւորութեան օրէնքն է այս : Ունեցածդ որչափ ալ քիչ ըլլայ , մանաճեխի հատիկին չափ՝ հոգ չէ դործածէ զայն , լեռները տեղակ'ոփելու բաւելիք զօրութիւն պիտի ունենաս : Զգուշութիւն ըրէ՛ որ քու հոգեւոր պարզեները գործածելու ձեւդ բնական ըլլայ , ինչպէս որ մանկան խաղալը և սոխակին երգելը . . . : Բարի Ասմարացիին հոգեւոր կեանքի չատ աւելի միծցաւ , երբ բնական կերպով կատարեց իր գործը , ու ոչ թէ օգտուելու ակնկալութեամբ :

Սիրոյ բոլոր գործերը որ կը կատարուին ոչ թէ անձնազարգացման համար , այլ սիրոյ զրգումով՝ բընական բխում ըլլալու են : Ահա՛ միայն այն ատեն հոգեւոր կեանքի զարգացման կը նպաստեն : Կեանքը կը պայծառանայ այլոց փրկութեան և բարեկառութեան համար անձնամոռաց աշխատ աթիւնով , միսիօնարական գործերով , մարդասիրական ջանքերով : Հայրենասիրութիւն , եղբայրսիրական եռանդ , անկեաներուն ձեռնառութիւն , մարդկային դիրքը բարձրացնելու խորհուրդ ու խանդ , վերջապէս Աստուծոյ նկարագիրը ցոլացնող որ և է տեսակ՝ սիրոյ գործեր են նմանապէս : Երանելի է այն մարզը որ Քրիստոսի հետ այնչափ սերտ յարաբերութիւն ունի որ այդ բոլոր բաները կ'ընէ ինքնաբերաբար , ո՛չ թէ օգտուելու , այլ օգնելու , սպասաւորելու նպատակաւ :

Ընդհանուր սիսալ մըն է խորհի լիէ հոգեւոր կեանքը կիսայ զօրանալ վերոյիշեալ միջոցները նպատակաւոր ու զիտմամբ կատարելով : Երբոր զարգանալու

խորհուրդը ներկայ է վերոյիշեալ գործերուն է կատարման ասունը , յայնժամ եղած գործեր արուեստական ու ցուցամոլական կ'ըլլան : Անշուշտ զարգանալու նըւպատակաւ եղած չափերն ալ ինչպէս Ս . Գիրք կարդալ , աղօթել և նմանները , անօդուտ են ըսկ չենք ուզեր , բայց այդ բոլորը բնական արտայայտութիւններ ըլլալու են , ինչպէս վարդին բուրումը , եթէ ոչ մեծնալու համար գեղ առնելու նման կ'ըլլան . կրօնքը արուեստական կ'ընեն :

Հաւատաքը կը վարձատրուի , բայց ոչ այն շնծուհաւատք որ վարձատրութիւններ կը վնասոէ : Բարի գործեր եթէ վարձատրութեան սիրուն համար եղած են բարիքի ոգին կը կորանցնեն , ուստի վարձատրուելու չեն : Ասիկա լաւ կը բացատրէ Հրեայ տղու մը վրարով խօսուած սա պատմութիւնը . «Երբոր իր երրայիցերէն այր , բէն , գիմը կը սորվէր , իրեն ըսուեցաւ թէ եթէ զիրերը սորվի՛ հրեշտակ մը երկինքէն կոսոր մը ստակ պիտի ձգէ : Ասոր վրայ տղեկը փոխանակ իր դասը սերաելու կրկնաջան աշխատելու , սկըսաւ վեր նայիլ իրեն խոստացուած դրամին իյնալը տեսնելու ու այս պատճառաւ իր գասերուն մէջ յառաջդիմութիւն չունեցաւ բնաւ» : Այսպէս որչափներ կը նային գործին վարձատրութեան՝ բուն գործը տակաւին չի լրացած : Մարդիկ շատ անգամ կը սկին նայիլ խուտացուած վարձատրութեան՝ բոխանակ գործը առաջ տանելու որ վարձատրուին : Ամէն կողմէ ծովորէն կենալով երկինքը դիտողներ կը գտնուին իրենց չի շահած վարձատրութեանց վերէն իյնալը տեսնելու համար :

ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱՑ ՀԱԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԻ ԶԱՐԳԱՑ

ՄԱՆ ՄԵՐ ԿԵՆԱՅ ԴԵՊՔԵՐՈՒՆ ԴՊՐՈՅՆ Է : Ասիկա թէ և ուղղակի կրօնական հանգամանք շռնի , բայց հոգեւորութիւնը զարգացնելու նպաստաւոր է : Առոր սատարներն են յարաբերութիւններ որ մարդկացին է ակները էրարու կը կապեն ընտանիքներու և ընկերական հաւաքչյժներու մէջ , կեանքի ուրախութիւններն և գոհացունները , աշխատելու կարեւորութիւնը և ունակութիւնը , աշխարհային բաներուն անսառուգութիւնն , ման , յուսախարութիւնն . . . , մտաւորական կեանքի կրթութիւնը , պատանեկութենէ ծերութեան փոխադրութիւնի , անսակէտի և ասլելակերպի մէջ յարատեղանելով . . . վերջապէս բոլոր մարդկացին փորձադրութիւններ ու դէպքեր դպրոց մըն են մարդուն մէջ հոգեւոր կեանքը կրթելու : Ասմոք մեր կամքէ անկախ բաներ բլայով հանդերձ կրնան ազգել մեզ ու բարեկրգութեան միջոցներ (discipline) ըլլալ : Մարդն ալ իր պարագաները և միջավայրը առնանող ծեռքի հետ մստամբ մը գործակից է : Ի՞նչ որ ալ ըլլայ կենաց բոլոր դէպքերը կը նպաստեն գերագոյն նպատակին , որ է երկնից թագաւորութիւնը հաստատել երկրիս վրայ և մարդուն երկնային հօրը նման կատարեալ ըլլալը : ՀԵՆԳԵՐՈՐԴ ՀՈԳԵՒԹՈՐ ԿԵԱՆՔԻ ԶԱՐԴԱՑՄԱՆ ՍԱՏՈՒՐՆ է ԵԿԵՂԵՑԻՆ : Եկեղեցին ինքն ալ սատար մըն է հոգեւոր կեանքի աճման և ունի պատախանատութիւններ և կատարելիք գործեր իր սահմանին մէջ : Այս մասին մեծ գիրքեր գրուած են . բայց մեր այժմու գործը խտացնելու նպատակու միայն անոնց մի քանիներուն անունները յիշելով սիստի բաւականա նաև :

(Ա) Եկեղեցին տռածին գործն է հոկել թէ՝ իր անդամները կամ անոնք որ բարեպաշտ են ուր են և ի՞նչ վիճակի մէջ Եկեղեցւոյ մէջ այսպիսեաց ցանկը առ ձեռն ունենալ , ամէնուն անուններուն առջելը ամիս զիսողավութիւններ գրել և զանոնք մասնաւոր այցելութեամբ կամ նամակներով հրահրել և գործի հրաւիրել են . են , վերցիշեալ գործունէութեանց և յարաբերութեանց մէջը գնել : (Բ) Երկրորդ Եկեղեցին՝ Եկեղեցին զուրս եզօղներուն պիտի հանիփ , անոնց վրայ տիղեկաթիւններ ժաղիկ տւանէ տառն պարտերով և զանոնք գտնալով . . . : Եկեղեցւոյ ջերմեանդ գասակարգին մասնաւոններուն ուշադրութեան յանձնել զուրսը եղող անհատներ և բնուանիքներ : (Գ) Անհատական գործունէութեան պրոտ աստել զւացել բոլոր ժողովուրզը , այս նպաստակաւ դործիչներու խումբեր կազմել , անոնց գործերու եղանակն ու ժամանակը , սահմանը սրչելով : (Դ) Եկեղեցի մէջ պաշտաման ատեն նմրիս Եղող հիւրերուն համալի անոնց համականքը ու մէր ցուցնելով . անոնց թիւը ու տեղը զը գիտնալ և մասնաւոր պաշտօնիաներ որոշել այս նպաստակին համար : Անոնց տունը , գործը և գործատեղին գիտնալ և անոնց այցելութիւններ տալ : Եկեղեցիին մէկ սենհակը տանելով անմիջապէս անոնց հետ Երկրոյն անսակցիլ : (Ե) Ընկերակցութեան (reception committee) մասնախումբ մը կազմել Եկեղեցիի տարրեր խումբեր տարրեր ատեններ քով քովի թերելու և երբեմն ամէնը միասեղ և համելի ժամանցներ տալու : (Զ) Երգեցողաւթիւնը կանոնաւորութեան երգիչ խումբեր կազմելով , մեծերը և պատիկները զատ խումբեր ընելով եթէ ժողովուրզը մեծ է : (Է) Եկեղակի գի-

շերներ, եթէ մասնաւոր պաշտօն ու պաշտամունք չի կայ, ժողովւրդը եկեղեցին մէջ կամ ալլուր ի մի բերել ցոլեկուան պաշտամունքներէ աւելի տարբեր և գրաւիչ միջոցներով: Օգտակար ժամանցի մը համար միօրինսկ երրորդ ժողով մը ևս աւելցնելէ զգուշանալու է: Ասիկա կրնայ ըլլալ երգի ժողով մը կարձ ուղերձ մը ևս տալով, կամ մասնաւորներ հրաւիրել ամէն մէկ կիրակի իրիկուան կարձ ուղերձի մը համար եթէ կարելի է երրենն սինէմօթօկրափի, կամ պատմական և կամ հնասագրական քարոզներ: (Ե) Մեր ընդհ. ժողովներէ և աղօթաժողովներէ վերջը պատիկ ժողովներ (after meeting service) հոգիներ գրգիւու և փրկուածները դրացնելու հաստատելու համար շատ կարեւոր են: Աղօթաժողովներ և մասնաւոր պատիկ աղօթաժողով չունեցող եկեղեցներ մեծ օրհնութիւններէ կը զրկաւն: (Ղ) Մարդոց կիրակի իրիկուան Քլուազը կամ կէսօրէ վերջը գործաւոր մարդոց պարապոյ ժամերը օգտակար կերպով անցնելու համար կազմակերպութիւն մը: (Թ) Երիտասարդաց ընկերակցութիւններ, (Ա՛), ասոր մ'ըշափ տեսակները կան, որ չափ մարդիկ իրենց բոլոր կեանքը այսափափ գործերուն նուիրած են: (Ժ) Մեր աղօթաժողովները միշտ նոր և հրահանգիչ, գրաւիչ ըլլալու են, առաջնորդելու և երգերու մասնաւոր խնամք տարուելու է: — Եկեղեցին մէջ գեռատիններ, պատանիններ և մանուկներ մասնաւոր ուշադրութեան առարկայ ըլլալու են. զրօսանք և անմեղ խաղեր (եկեղեցին մասնաւոր սենեկաններուն մէջ մասնաւոր ժամերու համար) Քրիստոնէական կեանքի զարգացման մի միջոցը ըլլալու են: — Եկեղեցին մէջ գրատուն - ընթերցատուն մը և ըն-

թերցյանիրաց խումբ մը: — Կանանց ու մայրերու ժողովներ, աղջիկներու ու մանկամարդ կիններու ժողովներ: — Եկեղեցին մանուկներուն և տղուցոց յատուկ խրատներ և քարտուններ: — Կիրակնօրեայ դպրոց մանկանց ու պատմանիններու ընկերութիւններ: — Եկեղեցին կիրակնօրեայ մանկապարտէզը: — Հակալգուական մի ւթիւն: — Եկեղեցոյ անցեալ տարուան տեղեկագիրները տպիալ ցրուել և գալիք տարուան ծրագիրները նոյն ձեւով ժայռվրջին տալ, զուրափ անդամներուն դունէ տարին մէկ անգան նամակ գրել... ևն: Արչափ բաններ կան որ աշալուրջ և իր դասակները լաւ հսկել գիտցող եկեղեցին մը ուշադրութիւնէն բնաւ վրխուելու չեն:

Վեցերութիւն կ Ս. Գիրքի: Հոգեւոր կենաց զարգացման մեր միակ զասագիրքը ան է, Ամէն բաներու և մանաւանդ վերցիշայ բորբ կէտերու վրայով կը լուսաւորէ մեր ճամբան: Աստուածային յայտնութեան արձանագրութիւնն է այն: Ա. Հոգին ալ կը բացատրէ Ս. Գիրքը:

Ինչպէս կարդալու ենի զայն՝ որ մեզի հոգեւոր կեանք ներնչէ: (Ա) Ամէն օր, որտեսալ ատեն մը ունենալու է կարգալու: Երբեմնակի կարգալով շատ չենք օգտուիր: (Բ) Կանոնաւոր կերպով ուսուումնասիրելու է ու լաւ չի հասկցած անցնելու չէ: Աւր աեղ որ բացուի հանդիպած տեղէն կարգալ չի բաւեր: (Գ) Քիրքը կարգալու է բովանդակութիւնը զիտնալու համար: (Դ) Գիրքերը իրարու հետ, առսերը իւրարու հետ և եթէ կարելի է արտաքին պատմութեան հետ ալ բազդատելով լաւ կը հասկնամք: (Ե) Ծամարտութիւն դանալ և անոր հնազանդելու զիտա-

Հերութեամբ կարդայ : (Զ) Ազօթքով և հաւատքով  
կարդայ :

«Եղբայրներ կը յանձնեմ ձեզ Աստուծոյ և անոր  
շնորհաց խօսքին, որ կարող է շնմելու և բոլոր պր-  
բռւածներուն հետ ձեզի ժառանգութիւն տալու» :

«Ս. Գիրքերը գիտես, որոնք կրնան խմասառն ը-  
նել քեզ փրկուելու՝ Քրիստոս Յիսուսի վրայ եղած  
հաւատքովը» : «Բոլոր Գիրքը Աստուծոյ շունչն է և  
օգտակար է սորվեցնելու, յանդիմաննելու, շոկելու և  
արդարութեան խրատելու համար, որպէս զի Աստու-  
ծոյ մարդը կատարեալ ըլլայ» :

Հոս լոկ մի քանի անուններ թուելով հողեւոր  
կեանքի զարգացման համար եկեղեցին տարրեր տե-  
սակիաններէ աշխատելու պարտականութեան վրայ քիլ  
մը գաղափար տալու ջանացի : Անշուշտ անոր օդտա-  
կար ըլլալու ասպարէզը իմ ցուցաւցածէս շատ աւելի  
ընդարձակ է : Այո՛, եկեղեցին հաւատացեաններու  
խումբն է որուն գործունէութեան սահմանը ան-  
հուն է :

Հոգեւոր կեանքի զարգացման համար գլխաւոր ու  
պարզ բանը զոր պարտինք մենք ընել՝ Քրիստոսի հետ  
ուղիղ ու սերտ յարաբերութիւններ ունենալ է, կե-  
նաց մէջ անոր հետ քաղել ձեռք ձեռքի տուած, ա-  
նիկա մեր հետ քաղել ձեռք ձեռքի տուած, ա-  
նիկա մեր հետ ունենալ և ուր որ երթանք մեզի ըն-  
կեր ընել . անոր ապաւինիլ և կոթնիլ և այսպէս ա-  
նոր կեանքը իր բոլոր գեղեցիութեամբ ու կատարե-  
լութեամբ շուացնել մեր կեանքով ու գործերով :

«Փարփի մէջ հոչակաւոր արձանագործ մը նշանաւոր  
արձան մը քանդակեց որ այսօր գեղարուեամբ սրա-  
կին մէջ կը կենայ : Մեծ հանճար մըն էր այդ մարդը,

և իր վերջին գործն էր այդ արձանը : Ատիայն շատ  
ուրիշ հանձարներու նման՝ աղքատ էր և ձևունի մէջ  
գտնուած փոքրիկ սենեակի մը մէջ կը բնակէր : Այն  
սենեակին էր թէ՛ իր արուեստանոցը և թէ՛ ննջարանը :  
Արձաննին կաւէ օրինակը գրեթէ աւարտած էր, երբ  
գիշեր մը Փարփի վրայ յանկարծ եղեամ իջաւ : Ար-  
ձանագործը անկողնին մէջը պառկած էր, սենեակին  
մէջտեղը արձանը իր առջևել և կրակ չունէր : Երբ  
ցուրտ ողբ զգաց, տեսաւ որ եթէ ցուրտը սաստկանար  
կաւին մեղքուածներուն մէջ գտնուած չուրը պիտի  
ստուէր և արձանը պիտի աւրուէր . ուստի ծերունին  
ելաւ և իր անկողնոցն ծածկոցները ամենայն զգու-  
շութեամբ արձաննին վրայ գիշեց ու զայն պաշտպա-  
նեց ոցինչանալէ : Առաւօտուն երբ իր բարեկամները  
ներ, եկան, ծերունի արձանագործը մեռած գտան .  
սակայն արձանը իր կեանքի գնով ազատած էր» : Այ-  
է մեր ամէնէն կարեւոր ընելիք բանը : Բոլոր ջանքով  
պահպաննելու ենք Քրիստոսի պատկերը որուն կը նո-  
րոգուինք անտեսաննելի Արձանագործին ձեռքով, որ  
այդ սրբազն գործը, այսինքն մեր հոգիներուն փըր-  
կութիւնը, կը կատարելագործէ ամէն ժամ : Ստեղ-  
ծագործութիւնը դեռ բնացած չէ : Արարից այսօր գեռ  
կ'աշխատի երկրիս վրայ : Խնչպէս որ Աստ ւծոյ հոգին  
հազարաւոր տարիներ ջուրերուն երեսին վրայ կը  
շարժէ՛, այսօր ալ մեր ուվորական կեանքերուն մէջ  
կ'աշխատի, Աստուծոյ պատկերին պէս մարդ ստեղծե-  
լու : Մեր ընելիքնէ անոր գործակցութիւն :

Հոգեւոր կենաց ջլլրդիչութը  
ՄԱՐԴԱԲԱՆՈՎԱՆ ՏԵՍԱԿԵՏԻ

Հոգեւոր կեանքի սկզբնաւորութեան, աճման և գարգացման միջոցներուն վրայ տատուածաբանական տեսակետէ այսափի խօսուելէ վերջը՝ անոր ուրիշ մէկ կողմն ալ կայ որ շատ կարեւոր է, ու առ հասարակ մուցուած ու զանց առուուած է և որուն վրայ ու շպրութիւն պիտի գարձնենք այժմ։

Մարդաբանութիւն։ Կ'արժէ որ մարդաբանական տեսակետէ ալ ուսումնասիրենք խնդիրը։ Ըսինք թէ հոգեւոր կեանքը աւոր սիրոյ կեանքն է, որուն ակն ու աղբիւրը Աստուած ինքն է։ Ուրիշ բառերով աստուածային կեանքին ու նկարագրին մարդուն մէջ հաստատուին է։ Աստուած՝ մարդուն մէջ։ Այս մեծ գործին առարկան կամ ենթական մարդկն է։ Ուսափ մարդուն բնաւորութիւնը, խառնուուածքը, ընդունակութիւնը գիտնալ անհրաժեշտ պէտք է։ Մարդուն հոգւոյն կարելիութիւնները և կարելիութիւնները գիտնալն ալ կարեւոր է։ Հոգին՝ Աստուածոյ նմանութեամբ ստեղծուած է, ուստի մարդկային հոգւոյն օրէնքներն ալ Աստուածային են և զայն ուսումնասիրելը նշնպէս

աստուածաբանութեան մի մասն է։ Բայց հոս այս մասը պիտի կոչենք մարդաբանութիւն։ Գիտական լեզուաւ հոգեբանութիւն, մանկավարժութիւն են. անուններով կրնայ բացատրուիլ։

Հոգեւոր կեանքի գարգացման համար աշխատած ատեննիս, մենք մարդաբանական կամ մարդուն մէջը եղած օրէնքները զիտնալու մասին անտարբեր գըտնուած ենք։ Հետեւաբար հոգեւոր կեանքը յառաջ տանելու նպատակաւ եղած մեր աղօթաժողովները և ջանքերն ալ ակնկալուած արդիւնքը տուած չեն։ Երբեմն ալ թիւրմացութեանց տեղի տուած ու վէճներու պատճառ եղած են։ Մենք այս մասին մէրու յունինք, օրէնքի չենք հետեւիր. մեր ջանքերը ու միջոցները՝ մարդու մէջ եղած օրէնքներու համաձայնեցնելու պէտքը զգացուած չէ դեռ։ Միկնոյն քարոզը, խրատը, յորդորը, կիրակնօրեայ դասը . . . ամէն տեսակ մարդոց համար կը տրուին, թէ՛ զիտուններուն թէ՛ պարզամիտներուն, թէ՛ մանուկներուն և թէ՛ չափահասներուն ու ծերերուն համար նոյն խնամքը յատկացուցած ենք։ Առանց մարդուն տարիքի, կրթութեան, զարգացման, կազմուածքի, խառնուածքի, միջավայրի . . . զանազանութիւնները նկատելու եղած աշխատանքներ ներկայ սերունդը գոհացնելէ շատ հեռի կը մնան։ Նմանապէս հոգեւոր կեանքի սկզբնաւորութեան, կամ վերստին ծնունդի ու ապաշխարութեան միկնոյն նըշանները ամէն դաստիարգի և տարիքի մարդոցմէ պահանջնելը՝ կրկին տղիտութեան արդիւնք մը մարդաբանութեան մասին և հետեւաբար շատ մը անհամաձյանութեանց ու վէճներու թատր կ'ըլլայ եկեղեցին։ Առ հասարակ հոգեւոր կեանքը զարգացնելու համար

վասնուած մի օրինակ ջանքերը կը նումանին «Փանասէ» կամ «Փեյլըլլը» անուշնմերով պատրաստ գեղեր տալու : Երդն գեղը ամէն տեսակ հիւսնդին, նման ժողովրդական առանձին՝ «Դիլսու ցաւին ալ ծիւթ, գարշապարփ վէրքին, ալ ծիւթ» :

Ա. Աւետարանը մեզի կը սորվեցնէ. «Պարգև-ները զանազան են, բայց նոյն հոգին է : Նաև պաշտօնները զանազան են, բայց նոյն Տէրն է : Նոյնպէս ներդործութիւնները զանազան են, բայց նոյն Աստուածն է՝ որ կը ներդործէ ամէնը՝ ամէն բանի մէջ...» : Մէկու մը՝ հոգինով խմասութեան խօսք արուած է, ուրիշն դիտութեան խօսք՝ նոյն հոգին չափովը : Միւսին հաւատոք՝ նոյն հոգիովը, ուրիշն՝ հոգւոց ընտրութիւն, ուրիշն՝ զանազան լիզուներ, ուրիշն՝ լեզուներու թարգմանութիւն : Բայց այս ամէնը միւնոյն հոգին կը ներզօրծէ և ամէն մէկուն զառ զառ կը բաժնէ՝ ինչպէս որ կ'ուզի՞ : (Ա. Կորն, 12, 4 - 11.) : Պարզեմունք, պաշտամունք և նորոգութիւններ ԶԱՅՆԱԶԱՅՆ են : Աստուած զանազանութիւնը սիրող Աստուած մըն է . Ասիկայ կը տեհենքը տիեզերաց ամէն կողմէ : Ուստի բնական է խորհի մէ ինչպէս որ մարդոց զանազան տեսակները կան, նմանապէս անոնց հոգեւոր կեանի սկզբնաւորութեան նշանները, պարգաման միջոցները զանազան լրացու են :

Այս պատճառաւ մեզի անհրաժեշտ է զիանալ աստղածարանութեան հետ մարդութանութիւնն ևս : Բժիշկ ըլլալու համար լոկ գեղաքան կամ զեղագործ ըլլալ չի բաւեր , մարդակազմութիւն և ախտաբանութիւն ալ պէտք է : Հոգեւոր բժիշներուն ալ աստղաբանութեան հետ միասեղ մարդուն հոգեւո-

Նութեան և հոգիի ախտերուն տեղեակ ըլլալը կարե-  
ւոր է՝ որպէս զի ըստ այնմ զեզեր պատրաստել կա-  
րենան : Խաչիս որ բժիշներ մարմնոր օրէնքները  
քննել և ուսանելու պարագան են, Կոյնովիս հոգինե-  
րու բժշկութեամբ զբաղողներ մտքի օրէնքները զիտ-  
նալու են : Որչա՛փ գատապարտելի են տղիս ու անուս  
բժիշներ՝ որ իրենց խնամոցը յանձնուած հիւանդնե-  
րուն վիճակին անտեղեակ ըլլալով կը մեռցմեն շատե-  
րը . Կոյնովագի՝ և ալ աւելի գատապարտելի են անոնք  
որ անմահ հոգւոյն բժշկութեամբ կը զբաղին և հիւան-  
դին անձնուական վիճակին տղիս ըլլալով կը վեասեն  
ամուսնոյ :

Ինձի կուգայ թէ պյարուան հակակրօն պայշարին պատճառը եկեղեցւոյ հնադարեան մեքենական բռնազրօսիկ ու ծանծրացաւցիչ մէժուաներն ու ձեւելին են : Երջն եղած է Թրանտա, Սպանիա, Փորթուգալ, և այժմ Իտալիա : Հագար տարի առաջուան մարդոց կրօնական ծիսերը ու համոզափերսպերը արդի զարգացեալ սերունդին կրօնքը չն կրնար ըլլալ, այժմու զարգացեալ միտքերը չն կրնար գոհացնել : Մանկան կրօնքը ու համոզափերսպ տարրեր է, չափահասինը տարրեր, ծերինը տարրեր, զարգացեալինը տարրեր, պարզամիտներունը տարրեր :

Կրօնքի մէջ հոգեւորութիւն պէտք է. հոգեւոր  
կեանքն է կրօնքի հոգին։ Հոգեւորութիւնն հետ միա-  
տեղ հոգերածեւրիսի և արյիսկամուրիսի ևս պէտք  
են հոգեւոր կեանքի զարգացման աշխատողներուն։  
Ո՞վ հոգիներուն փրկութիւնն և հոգեւոր կեանքի զար-  
գացման պատասխանատուութիւնը զգացող և ստանձ-  
նող պաշտօնական մարմիններ, և հաւատացեալիներ՝

գուշ հարցնելու չէք լոկ թէ որչափ մարդիկ դարձի կը բերէք ու կը գոհացնէք կրօնապէս . այլ մանաւանդ հարցնելու էք թէ որչափ մարդիկ կրօնքէ կը հեռացնէք ու անդամալոյց կ'ընէք . կը զայթակղեցնէք ու կը խրտչեցնէք ձեր տղիտութեամբ և անգոհացուցիչ մէթոսներով : Մարդոց մարմինն ու մտքին կազմը ի՞նչ են . բնական ու ոչ-բնական մտքի պահանջները ի՞նչ են . տարրեր տարիք ու եղանակի , տարրեր կիմայ ու միջավայրի . . . մարդոց զարգացման եղանակները ի՞նչ ըլլալու են : Քաջ զիտնալու ենք որ մէկուն համար կրօնական արթիստ թեան ու զարգացման միջնորդ՝ միւսին զզուանք կը պատճառէ : Ասոր համար արթիստեան ժողովներու ատեն ոմանք աւելի «գրիթիգաճը» և ծաղրող կ'ըլլան ու եղած բաներ չատ տղայական կ'երեան : Թո՞ղ Հովիւները լաւ զիտնան թէ այս ալ բնական բան մ'է . այն տեսակները անհաւատի տեղ չի գննեն . քանզի չատ նշմարիս է զիւտունի մը սա խօսքը թէ՝ «Մէկուն զեղթափը միւսին թոյն է» : Գիտութիւնը առանց եռանդի ոչինչ է , ինչ-պէս նաև եռանդը առանց զիտութեան :

Ուստի ուսումնասիրնենք մարդը հետեւալ մի քանի տեսակիւներէ և ըստ այնմ յարմարցնենք հոգեւոր կենաց զարգացման միջոցները :

Ա . — Նախ ուսումնասիրներ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐՈՆՔԸ ՀԱՍԿՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ՝ ՄԱՐԴՈՒՆ ՅԱՌԱՋԱՎԱԴՅԻՄՈՒԹԻՒՆԻ : Կրօնքը հասկնալու մասին տարրեր՝ մտքեր՝ տարրեր ատեններ տարրեր աստիճաններու վրայ կեցած են : Քրիստոսի կրօնքը լճացեալ ջուրի չի նմանիր . այլ յորդառատ վազող աղբիւր մըն է : Սոսկ քսան դարեր առաջուան մարդոց յարսար և անոնց

համար չէր այդ , այլ բոլոր յառաջացող դարերու մըտքին հետ համահաւասար կը զարգանայ :

Բոլոր նշմարտւեթիւններ իրենց բացատրուելու ձեւը և գոյնը կ'առնեն՝ զանոնք ըմբռնող և բացատրող մտքերէն : Զորօրինակ , ջինջ միտք մը նշմարտութիւննը յստակ կը տեսնէ . խանգարեալ միտք մը՝ զայն խանգարեալ կը տեսնէ . փիլիսոփայական միտք մը փիլիսոփայական յարայերութիւններ կը տեսնէ . կազմակերպող միտք մը իր տեսած նշմարտութեան ազդեցութիւնն մը կազմակերպութիւններ կը չինէ : Ասիկա կը տեսնենք չին կտակարանի մարդարէններուն վրայ . ան որ պարատական ու զարգացեալ մտքի աւելի էր Մոլսէսի ու Եսայիի նման Սստուծոյ յայտնած ձրշմարտութիւնները իրենց փայլուն գոյներով բացատրեցին և ան որ հովիւ ու երկրագործ էր՝ Յովնանի և Ամազսի նման , իրենց պարզ բառերով ժողովրդին առուն : Եոյնը կը տեսնենք Նոր կտակարանի գրքերուն մէջ : Պատմագիրներ քաջ տեղեակ են թէ ազգային մտքի ձեւեր (Երե) կան . զարերու յասուկ խորհելածեւր կան : Թէկ Յոյներն ու Հուպմէացիք ազգով իրարու մօտ էին . բայց մատարուապէս չատ հեռու : Եթէ յեզուաւ և աշխարհազրապէս մօտ եղողներ՝ իրարմէ հեռու են մտաւորապէս , իրարմէ հեռու եղող Հրեաներու և Թիւգոններու մտաւորական յատկութիւնները իրարմէ որչափ աւելի հեռու ըլլալու են : Ուստի Քրիստոնէական կրօնի՝ հրէական աղբիւրը ուրիշ ազգաց անցած ատեննը ազգային նկարագիրներուն և մըտատիպարներուն անոր մէջը խառնուելովը նոր նոր ձեւեր առնելն բնական էր : Հրէան , Յոյն , Հուպմայիցին և Թիւգոնը իրենց խորհելու և ապելելու ասր

բեր կերպերն ունեին, ուստի ամէն մէկ ազգ թրիստոնէութիւնը հասկցաւ ու մնենաց իրեն կերպովը :

Թրիստոննայ աշխարհը յաջորդաբար այս քայլերով ինքինքը համցաւ և կամաց կամաց թրիստոսի վարդապետութեան ներքին և հիմնական սկզբունքներուն տիրացաւ : Տրիստոնիութեան գարգացումը ցայծու հինգ շրջաններու մեջին անցած և է ասկէ վերջն ալ պիտի յառաջանայ : Այս հինգ շրջաններն նն . Հրէական, Յունական, Հոռոմէական, Թիւգոնիկ և Անկու-Ամերիկան : Այս հինգ շրջանները իրենց ժամանակներու և մատարական հայեցակետով ստալէս կը կոչուին . 1. Պարզ դէպքերու շրջան, այսինքն թրիստոսի կրօնին հիմնարկութիւնը, առաքեալներուն գարը : 2. Հայեցողական շրջան (speculative), այսինքն Աստուածաբանական և թրիստոսաբանական, կամ երրորդութեան վարդապետութեանը՝ վիճարանութեան և հաստատման դարը : 3. Եկեղեցոյ կազմակերպութեան և մտրուն բնութեան ուսումնասիրութեան շրջանը : 4. Բարեկարգութեան դարը, այսինքն անհաններու փրկութեան բնութեան և մէջութին ուսումնասիրութիւնը : 5. Ներկայ դար, թրիստոսի կրօնին աւելի գործական կեանքի վերածուելուն շրջանը, ընկերութեան և ագգուլին փրկութեան բնաւորութեան ուսումնասիրութիւնը :

Այս նախնական ասորքեր գաղափարները արամաբանական շարքով իրարու յաջորդեցին : Այս իրարու յաջորդող գաղափարներ բնականաբար բղխած են Աստուծոյ ու մարդոց վրայ թրիստոսի բերած յարտնութիւններէ, այսինքն Ս. Աւետարանէն : Մարդուն Աստուծոյ և իր անձին վրայ եղած ըմբռնումները ի-

բարու հետ մօտիկ յարարերութիւն ունին : Տուր մարդուն նոր յայսնութիւններ և գաղափարներ իր Աստուծոյն վրայ՝ անոր պիտի յաջորդեն յար և նման գաղափարներ մարդկացին բնութեան վրայ . իր Աստուծոյն հետ եղած անձնական յարաբերութեան վրայ և իր ընկեր արարածներուն հետ եղած ընկերական յարաբերութեանց վրայ . . . նոր ըմբռնումները :

Վերոյիշեալ ժամանակի հինգ միջոցները մարդկացին մոքին զարգացման բնական և իրական քայլափափանիքն են որուն վրացին մարդու իր Աստուծոյն ու իր անձին և իրեն Աստուծոյ հետ եղած յարաբերութեան մասին նոր նոր ըմբռնումներով յառաջացաւ :

Ինչպէս որ Երկրաբանութիւն, քիմիաբանութիւն, արամաբանութիւն, աստեղագիտութիւն . . . և այլ գիտութիւններ իրենց նախնական և զարգացման շրջանները ունեցան ու տակաւին պիտի ունենան, նոյնպէս է նաև ստուածաբանութիւնը : Թրիստոնէական կրօնիքը հասկալու մասին ժամանակին հետ պիտի զարգանան անոր հստեղորդները : Ինչպէս որ գիտութիւններ իրենց սիմբռնումները և նախապաշաշարումները ունեցան ու տակաւ առ տակաւ կատարելութեան կը զիմնէ, նոյնպէս եղած է թրիստոնէական կրօնիքը հասկալու, մեկնելու ու ուսուցանելու մասին : Ամէն յաջորդ դար նախորդին սիմբռ ըմբռնումները մատնանշած ու ուզգած և անոր չի խորհածին վրայ քայլեր առնելով կատարեկազործած է : Ախալ չի հասկցուի : Ասիկա ըսկէ թէ թրիստոնէութիւնը կը փոխուի և հաստատուն կուտան մը չունի, քաւլիցի : Ասուածաբանութիւնն է որ կը փոխուի, բայց Ասուածաբանութիւնն է որ կը փոխուի,

անվովովիս է : Քրիստոնէութեան վրացով մեր ըմբռունումը, գիտութիւնն է փոխուղղը, բայց Քրիստոսի սորպեցուցած ձմբարտութիւնը և ոկրտունքներն —Ա . Գիրքը — անփոփիս են : Սստեղագիտութիւն, քիմիաբանութիւն, երկրաբանութիւն և այլ գիտութիւնները փոխուեցան և պիտի փոխուեն . բայց ա տղերու, քիմիայի և երկրի . . . վերաբերեալ իրականութիւնները նոյնն են, ինչպէս որ էին զարեր առաջ : Մարդը անոնց վրայով իր ըմբռնումը փոխեց . զագափարները սրբազրեց ու կատարելագործեց : Գոլոս առաքեալ կ'ըսէ . «Երբոր տղայ էի՞ տղայի պէս կը խօսէի, տղայի պէս կը խորհէի, տղայի պէս համարւամ ունէի . բայց երբոր այր եղայ՝ տղայութեան բաները մէկդի ձգեցի» : Ինչպէս որ մարդուն տղայութեան առնելը, ու տղայութեան բաները մէկդի ձգելու ժամանակը կայ, նոյնպէս է Քրիստոնէութիւնը գիտնալու և դայն սորվեցնելու մասին : Այդ փոխութիւննց և զարգացման շաբանակութիւնը միշտ պէտք է : Այս յիշեալ փոփոխութիւնները և կատարելագործումը Քրիստոնէական կրօնքը ամէն դարւու և առնեն տեսակ մարդոց յարմար և օգտակար ըրած է :

Ասոր հակառակը պնդել նեղմուռութիւն ու մողեռանգութիւն է, և Քրիստոսի ոգեսյն հակառակ : Տգիտութիւն է պարզապէս, և կրօնքը գիտութեան հակառակ կը ցուցնէ, և գիտնականները կրօնքի դէմ խօսելու կը մզէ :

Անվովիելով եղակացնենի մեր խամեր :

1.— Քրիստոնէական կրօնքը հասկնալու մասին միշտ զարգացում եղած է, և պէտք է շարունակուի այս :

2.— Զարգացման վերովիշեալ չինդ քայլերը կը մատնանիշն Ա . Գիրքը ուսանելու և ուսուցանելու աստիճանները :

3.— Եկեղեցիներ, ժողովուրդներ, նոյն իսկ միւն նկեղեցիի և ընտանիքի տարրեր անհատները վերովիշեալ տարրեր աստիճաններու մէկուն կամ միւսին վրայ կը գտնուին : Ուստի ամեն անհատէ հաւասար չափով կրօնագիտութիւն չի պահանջնաւիր :

4.— Գիտուններէ ումանք կ'ըսեն թէ նախամարդէն կամ վայրենութենէ մինչև քաղաքակրթութեան արդի վիճակին՝ զարգացման աստիճանները կը համապատասխաննեն և նման են մանկանց ծնունդէն մինչև չափահատութեան ատեն ընելիք յառաջդիմութեան : Ուստի Քրիստոնէական կրօնքը հասկնալու համար յիշուած հինգ աստիճաններն ալ կարելի է համապատասխաննեն ամեն անհատական կեանքի մէջ Քրիստոնէութիւնը ուստինելու քայլերուն :

5.— Քրիստոնէութիւնը հասկնալու մասին յիշեալ պատմական իրողութիւններն ի մտի . նենալով՝ մեր եկեղեցականները իրենց քարոզներն ու խրատները մարդոց զանազան վիճակներուն յարմարցնելու են : Հոգիներու փրկութեան և հոգեւոր կեանքի զարգացման նախանձախնդիր հոգեւոր բժիշկներու նկատեիք առաջին կարեւոր խնդիրն է մարդոց զարգացման աստիճանները որոշել և ըստ այնմ պատրաստել իրենց միջոցները :

Բ.— ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ ՈՒՍՈՒՄՆԱՅԻՐԵՆՔ ՄԱՐԴԸ : Մարդուն կեանքը երեք լրջաններ ունի, որ իրարմէ բոլորովին տարրեր ինսամքներու կը կարօտին : Առաջինը՝ ման-

կուրեան շրջանի որ կը համարուի ծննդյան մինչև տասն և երկուերրորդ տարիքը՝ երկրորդ շրջանն է պատահելութիւն (adolescence)՝ 13 - 24 առ դիբը, որ հոգեւոր կենաց զարգացման էն կարեւոր ժամանակամիջոցն է ու կընաց կոչուիլ մարդկային կենաց հոգեւոր հունձքի առևնութիւնը: Երրորդը՝ չափանասութեաւ շրջանն է, 24րորդ տարիքին մինչև մահ:

Հոգեւոր կեանքի սկզբնաւորութիւնն և զարգացումը մարզուն կեանքին մէջ ամէն ժամանակ մի և նոյն քանակ ու որակը չունին: Ասոնց եղանակն ու ժամանակները կան, ինչպէս որ տարուա՛ եղանակները և հովերուն և փոթորկներուն առենները կան, նոյնպէս ալ մարդկային կենաց փոխուուելիւններուն առեննը կայ. ըլլայ հոգեկան ըլլայ մարմնական: Աս օրոշ ճըշմարտութիւն մը է թէ հոգեւոր կեանքի սկզբնաւորութիւնը նաև զարգացումը մէծաւ հասամը պատահելութեան (12 - 24) տարիներուն ուղի կունենան: Այս տարիքէ դուրս պատահած ապաշխարութեան թիւերը նուազ ցանցառ են: Ապաշխարութիւնը նրգ և ութերորդ տարեկան հասակին կը սկսի, 10 + 12 տարիքի մէջ աւելի ապաշխարութեան զէալքեր կը պատահին այս թիւը արագութեամբ կ'ամի մինչև տասն և վեցերորդ և տասն և եսթներորդ տարիքը, և քսան երրորդ տարիքը կը նուազի ապաշխարութեան թիւը, և երեսուն տարեկանէ վերջ ապաշխարութեան թիւը աւելի քիչ կըլլայ, և քանի տարիքը ծերանայ, ապաշխարութեան աւելի կը դժուարանայ և հետեւարաւոր հազուադէալ կ'ըլլայ: Իգալան սեռին արաշխարութեան տասն տարիքը. արականէն քիչ մը կանուխ կը սկսի (տե՛ս, 1908 «Աւետարեկ» էջ 899):

Առաջին շրջանին մէջ (1 - 12 տարիներ) մանուկը անհատական է մարդ ըլլալու պատրաստավեհուն մէջ, ինչպէս որ ծնողքը մանկան կերակուրը և հագուստը կը հայթայիմեն, նոյնպէս ալ զաղափարները: Մանուկը ները տրամաբանէլիք աւելի ուրիշները կ'ընդօրինակին: Մանուկը աւելի կը նայի ներկային, մերձաւորին ու արտաքինին քան թէ ապագային, և ուստորին և ներքինին: Մանուկը իր ազօթքը կ'ըսէ ու ոչ թէ կ'ընէ, ինչպէս որ զարոցին մէջ կ'երգէ: Մանաւկը Աստուած մը կ'ընտրունի այնպէս: ինչպէս իրեն կը ներայացնեն, անոր Աստուածը զոյսի մին է՝ չատ մը ուրիշ զոյսիներու մէջ, անոր կրօնքը իր ծնողաց կրօնքն է լուզորինակուտած: Ուստի մանկան կրօնքը իր մաքին յարմարելու է, յարմարցուելու է առանց զայն խանգարելու. նմանապէս հոգեւոր կեանքի արձարեման միջացներն ալ պատահներունը չափանասներու միջոցներն անհուն տարրեկ ըլլալու են:

Մանկութեան շրջանին (1 - 12) տառաջին երեք տարիները, (1 - 3) որ է երախայութիւն (infancy), ձկերով ծնողաց խնամքին, անկէ վերջը զայիք տարիներան մրաց քիչ մը աւելի բացատրութիւն տանք:

Մանկապատեկի տարիները (4 - 7) մանուկն մարմնաբ արագ աճում կ'ունենայ, հետեւարայ աւելի մարմնաւոր շարժման պէտք ունի: Անոր համար մանուկներուն անհանդարու և չարաճնի վիճակ ունենալը անբնական սեպուելու չէ: Մանաւանդ այս տարիքին վերաբերեալ չատ մը հիւանդութիւններ և տկարութիւններ ունին: Ուստի խաղալու միտումները և բույր շարժումները այնպէս կառավարելու է որ նպաստեն մարմնի և հոգիի զարգացման: Ասոնց վախը,

բարկութիւնը, սէրը կառավարուելու կարօտ են: Քաւնի որ անոնք տեսանելի և գործնական օրինակներէ կ'աղջուին, կը հրապութուին ու զանոնք կ'ընդորիւնակին՝ անոնց խրատ ու հրահանդները, քարոզ և կիրակիորենց դասերն ալ կենդանի նկարներ, շարժուն առարկաներ, . . . ըլլալու են: Պղտիկ սլատմութիւններ, հիքեայէներ, մանաւանդ տղայոց կեանքէն առնուած դէպիքը, ի՛ոչուններու, մրջուններու . . . և ասողերու վրայ խօսելով Աստուծոյ խմասութիւնն և հոգատարութիւնն զարձուր տղայոց ուշադրութիւնը: Զոր՝ վերացեալ խրատներէ ու քարոզներէ աւելի տուարկաններ ցուցնելու և սրատմութիւններով բացատրելու է: Մի՛ մոռնար թէ խաղալ ու երգելն ալ միջոց են հողեւոր զորգացմն: Պղտիկ աղաց համար կիրակենորեայ մանկապարտէզ ունենալու անհրաժեշտութիւնը թող չի մոռնայ եկեղեցին: Ճիշդ մանկապարտէզ: Ցաւալի է որ լուր օրերու մանկապարտէզները կիրակի օրեր իրենց դուռները աւելի լայն բանալու տեղ՝ կը գոցուին: Մանաւանդ զարմացմամբ զիտած ենք որ ամէն օրուան քաջ մանկապարտէզպանուհին կիրակի օրեր ինչպէս Կ. դարոցը վարելու է լուր չունի. և չափահաններուն տրուածին նման կուտայ Ս. Գրքի դասը:

8.-12 տարեկան մանուկներ՝ ալ աղջիկներ, տղաներ կ'ըսուին. մարմինը քիչ մը կամաց կը մնձնայ, բայց աւելի կը զօրանայ, իսկ ուղեղի կազմութիւնը արագ կը զարգանայ: Զգացումներ մանաւանդ մըտաւորական կարողութիւնները զօրաւոր են: Սյս պատճառաւ գոյց դասեր սորվիլ դիւրին է այս տարիքին մէջ: Ինքը անձնական բաններու տիրանալ կ'ու-

զէ ուրիշներէ առաջ անցնելու մստին և ունդուն է, արդարութիւն և իրաւունք կը պահանջէ, զժուար բանները համինալու սիրահար՝ և խորունկ բաներու հատամուտ, ներոսական քաջութիւն, մը կ'ունենայ, ուրիշները յայթել տապալելու կը փափաչի, աւելի բնկերներու հետ ըլլալու հակամէտ է, (նախ որդ պրաջաններուն մէջ առանձնակիաց էր), բոլոր ջանքերը աւելի սանձակալրոն է: Ուստի այս բոլոր բնական հակամիսաւթիւնները լուր առաջնորդութիւնն կարու են: Այս (8-12) յամանակաշրջանին մէջ Ս. Գրքի հայրապետներու և այլ միախոնարական պատմութիւններ նուև Սասուածացունցին հասուածներ գոյց բնկե տալ, սկզբի բարեսիրական բնկերութիւններ կազմնեն: և այնպէս հոգ տանիլ որ միջավայրը և գործածուած միջոցները աղջոց բնաւորութիւնը և խիստը լուր զարդացնեն:

Բառեցաւ թէ 12-24 ապրիները, արմինքն պատմելու իւնիւրիւնն (adlescence) է հոգեւոր կեանքի զարգացման էն կարեւոր եղանակը բոլոր կենաց մէջ: Այս կարեւոր շրջանին (12-24) կարեւորագոյն մամակ և տան և երկութիւն մինչև տան և վեց կամ տան եւ եօրիներս տարիները: Այս ատեն մարմինը շատ արագ աճում է կ'ունենայ: բայց մարմինը անզամները իրարմէ տարրեր ու անհամեմատօրէն կը մնձնան, այս սինքն մարմինն ամէն մէկ մասը նոյն կերպով ու չափով չեն աճիր: Ամենք աւելի շատ աճ: ամանք աճի կը զարգանան բաղդադմամբ միւսին: Ասոք ներկաւանքը կ'ըլլաց զանդազութիւնն, ծովութեան, ու տարտամութիւնն նշաններ ցուցնել բան մը բնելու աշխայժութիւնն ըն ունենար, ամաններ կը կոտրեն, բան մը

տանելու ժամանակ կը ձգեն . . . և Այս պատճառը՝ մարմինին մասերուն անհամեմատօքէն աճում ունենալովը հաւասարակշռութեան աւրուին է : Այս տարիներուն մէջ (13 - 17) է որ արբունքի կը հասնին . աղջկէ և տղայքներ՝ փիզիքապէս փոփոխութիւններ կը կրեն, կին և այր ըլլալու պատրաստութեան չըջանն է այս . տարբեր սեռերու և անձնց յարաբերութեանց վրայ նոր հնտաքրքրութիւն մը կ'արթընայ : Աւելի տիկիութ և կամակոր կ'ըլլան : Այս բնական վիճակներու համար յաճախակի եղած անիրաւ յանդիմնութիւններու տեղ համակրութիւն ու սէր ցուցնելու է պատանիներուն : Իրենց ենթարկուած նոր և տարօրինակ վիճակն վրայ մտերմօքէն տեղեկութիւններ տրուելու է : Բարձր գտղափարականներ մշակելու և բարեկամներ ու ընկերներ ընտրելու մասին խօսելու է :

Սնձնագիտակցութեան և ընկերակցութեան զգացման հետ համահաւասար կ'արթնայ և ի յայտ կուգայ կրօնական զգացում : Ահա՝ այս պատճառաւ սոյն տարիքին մէջ կ'ըլլան չատ մը վերսախն ծնունդ կամ ապաշխարութիւն : Այս տարիքին մէջ անձը կառավարել և գերագոյնին անձնատուր ըլլալու միտումը աւելի զօրաւոր է : Ա . Գիրքէ կենսագրութիւններ , միտօնարական դիւցազնութիւններ , եկեղեցական պատմութիւն և նմանները յարմար դասեր են : Ահ , ապաշխարութեան և հոգեւոր կեանքի զարգացման եղանակը եղող այս տարիները ո՞րչափ ինամով հսկելու նորիներուն պահապան հրեշտակները :

Միջին դասանեկուրեան ատենը (17 - 19) մարմինին երկայնութիւնը և ծանրութիւնը իրենց օրինաւոր

վիճակին կը հասնին և ուզեղը իր չափաւոր մեծութիւնը կ'առնէ : Սեռային զգացումը չատ զօրաւոր է : Այլոց կրօնքը ու կեանքը չատ կը քննադատեն (?) : Ուստի այս տարիքին մէջ սեռային սէրին նպատակը սորվեցնել . . . կենակիցներու ընտրութիւններու վրայ ինօսք բանալով Աստուծոյ սէրը մատնանիշել կարեւոր է : Այս չըջանին մէջ կեանքը այսակեդրոն ըլլալու կը սկսի . առաջ անձնակեզրոն էր : Պատանին ցորեկը երեւակայութիւններով ու գիշերը երազներով բեռնաւորուած կեանքի զգաղում կամ գործ ընտրելու մըտահոգութիւնն մէջն է . աւելի մելամաղծուտ զիրքեր կը սիրէ , վէպեր չատ կը կարգայ : Այս տարիքի մէջ չատ օգտակար կ'ըլլայ սորվեցնել Քրիստոսի կեանքը և վարդապետութիւնը , կրօնքներու բաղդատութիւնը և ընկերութիւնն օրէնքները :

Պատանեկուրեան եղանակին վերջին չըցանն է 19-24 տարիները . մարզս չափահասութեան (maturation) կը հասնի : Այս չըջանին մէջ պատանին կը չահազրպուի ընկերական բարձր պահանջներով : Գեղարուեստ , բանասենդութիւն , երաժշտութիւն , բնութիւն . . . և ս . զինքը չահազրպուղ բաներ են : Ուստի Ս . Գրոց գըրականութեան , բանաստենդութեան ու պատմութեան ծանօթացո՞ւր զինքը , ընկերական և քաղաքական կեանքի սկզբունքներ , գործաւոր և գործատիրոջ վերաբերեալ խնդիրներ զիր պատանին առջեւը և առաջնորդէ զանիկայ բարպական և կրօնական ու բարեսիրական դորձերու : Հիմա պատանին վարդապետական բաներու և չատ մը հարցումներ : Քաջալերէ՝ տարակոյնները , թող համարձակութեամբ պարզէ զանոնք և օգնէ

ինպիրները գոհացուցիչ կերպով լուծելու : Այժմ տրամաբանորէն համոզուիլ ի՛ռողի . ուստի տրամաբանական փաստերով համոզելու հնար դանուք :

Պատասխան կարդ մը դժուարութիւններ ալ ունի իր տարիքին վերաբերեալ պէտք է զանոնք քիչ մը ուսումնասիր ել որպէս զի ըստ օրինի անոնց դայ մանն ու դարբացման միջոցները իրահի կարենանք : Այս զըժուարութիւններ իրեն տարիքին վերաբերեալ կենաց բնական բոլորջներն են և շատ անդամներ ցաւ և անհանգստանութիւն կը պատճառեն : Իր թէ պատճանին սովորաղակարներու և նոր կեանքի ճնունդ տալու պայմանին մէջ ճնանելու ցաւ կը քաշէ : Այս զըժուարութեանց առաջինն է պատճենութիւններու իրուրիկները : Եակա պատճենին մաքին մէջ ծաղած է անկատարելութեան և անկանոնութեան զգացումը : «Ի՞նչ եմ, ու ի՞նչ պիտի ըլլամ»ի խորհրդը և շատ մը ուրիշ երեւակայական դարմակարներու ովկիանոսին եղբարք կը տարուրեի : Մէկ կողմանի հաւատաւութիւններ, միւս կողմանէ անհաւատաւութերի վիճակ անոր հապին կը տանջնի : Մտքի երկրորդ փոխորիկն է մեղաց զգացումը և յաւանեական տանջանքի վախը և հաւատաւութ մասին գժուարութիւն, անդոյս և անուօդնական վիճակ : Պատճենութեան երրորդ փոխորիկն է այլոց հետ շիման և միջավագրի յարմարելու նեղութիւնը . պատճանին մարդկային ընկերութեան մէջ իր ոչնչութիւնը կը հասկնաց և չի գիտեր թէ անոնց հետ ինչպէս շփուելով դարձանաց : Ուրիշ փորորիկ մալ սիրահարական զգացման արթնալը, նաև զըժուարութիւնը և զանոնք զսպելու պատճենը : Այսդ մը քիր այս տնօրիքին գործարութիւնը պատճենուիլ կը ըսէ :

«Ծատ անգամ կինդանի մեռեալ էի, երկուք ու կէս տարի դժոխքի մէջ էի» : Այս մաքի փոթորիկները (յոյզեր և ճնշումներ) աղջկանց 13-16 տարիքէն սկսելով 3 տարի և տղայոց 15 րդ . տարիքէն սկսեալ 4-5 տարի կը տեւեն : Ասիկա քանի որ պատճենելութեան շրջանին բնական բերմունքն է, ուստի երբոր անոնք այս զգացութիւնը ցուցնեն, իր յանցաւոր թող չի պատճուին կամ չի պախարակուին, արդէն իրենք ճնշման ու նեղութեան մէջն են, ան իրենց կը բաւէ . ընդհակառակը կարեկցութեամբ անոնց ձեռքերէն բռնելով անցնելու է կեանքի այդ փոխորիկներէն անվտանգ :

Պատճենելութեան յատուկ երկրորդ մեծ դժուարութիւնն է ունենալ Տարակոյսներ : Ասիկա մտքի փոթորիկներէ ետքը կը սկսի, պատճեններէն շատեր ասոր ենթակայ են : Տարակյան ամէն բանի պատճառը որամարտնօրէն զիանարու մտրմաջն առաջ կ'ուզայ . ասիկա մտաւորական մաքրողական մըն է, ճիղ մը ձյմարտութեան համելու : Ասիկա մնածաւ մասամբ մտքի գործն է, իսկ փոխորիկը զգացման : Ուստի աղջկներէ աւելի տղայք այս գժուարութենէ կը ըլռուուին : Բնութիւնը կ'ըսէ պատճենին . «Տարակոյս ունեցիր որ ձյմարտութեան հասնիս : Ամէն բան իր ձյմարտութիւն մի՛ ընդունիր : Ամէն բան քննէ և ետքը ընկունէ» : Մինչդեռ պատճեններ շատ անգամ կը պատճուին իրենց ծնողքներէ և կը յանդիմանուին քարոզիչներէ և իր սնհաւատներ գովէններէ կը վըտարուին : Ասիկա ոչ միայն բնութեան հեղինակին դէմ մեղանչել է, այլ պատճեններուն բնական կասկածերուն գոհացում չի տրուելով անոնց կրօնքէ հեռանալուն և հսգիւոր կեանքի զրկուելնուն պատճառ

ԿԸԼԱՅ: Մւա՛ղ, քանի եռանդուն աստղւածաբան քառողիներ իրենց հօտին գառնուկներ և բնաւորութեան մասին տգէտ ըլլալով ըստ արժանւոյն չեն կրնար արածել զանոնք և մանաւանդ կը խրացեցրնեն:

Պաղութիւն եւ անտարքերութիւն: Մտքի փոթորիկներէ և կասկածներէ վերջը եկող գժուարութիւնն է այս: Մտքի յոցվերուն, ճշումներուն և տարակյուներուն չի հանդարտելէն ու լաւ չի դարմանուելէն յառաջ կ'ուգայ: Պաղութիւն, անտարքերութիւն կրօնքի նկատմամբ և ամէն բանի մէջ: Ճատ մը բարեպաշտ ծնողաց զւակներուն կրօնապէս պաղ և անտարքեր ըլլալուն մնձ պատճառը այս է: Այսինքն հարցումներուն և խնդիրներուն գոհացում չի տալ և լրեցնելն է: Որուն մարդոց և հրեշտակներուն լեզուներով խօսէ ու քարպէ, անէցիր մարդարէութիւն հասկնալով ամէն խորհուրդները ու ամէն գիտութիւնը, բայց եթէ մարդկային բնութեան մանաւանդ պատանեկութեան դժուարութեանց անակնեակ գտնուիս, չես կրնար հոգիները Սատուծոյ առաջնորդելու պաշտօնը ըստ օրինի և ըստ արժանւոյն կատարել:

Հոգեւոր կեանքի արծարծման նախանձախնդիր ու պատասխանատութիւն ստանձնող Աստուծոյ ծառանիրը՝ մասնաւոր հոգ տանելու են իրենց հօտին գառնուկներուն. կենաց առաջին քսան տարիներուն (4 - 24). մանաւանդ 12 - 24րորդ տարիքին և մանաւանդ պատանեկութեան առաջին շրջանը (13 - 17) որ մտաւորական և հոգեւոր կերպարանափոխութեան եղանակն է, ինչպէս նաև Գիգիքական: Այս 4 - 5 տարուանն մէջ (13 - 17) պատանին այնչափ մնձ փոփոխութեան

կ'Ենթարկուի որ ձնունդէն մինչեւ մահ նմանը չի պատահիր: Նոր աեսակ զգացում, նոր խորհուրդ, նոր կեանք կ'ունենայ, այնպէս որ կեանքը նոր նախակութիւն ունի այժմ: Նոր պարտականութեանց, նոր փորձառութեանց և կրօնական նոր գաղափարներու... զէմ յանդիման կը կենայ: Ասոնք հեղեղանման կը զիգուին պատանիին վրայ, այնպէս որ նու մասւորական նոր ծնունդ մը կ'առնէ, ինչպէս հոգեւոր: Արբունիի կրակը և հոգեւոր կեանի եռանդը յով յովի կ'երան: Արբունիի կրակը խմասաւթեամբ մնդմացնելու: Է որ հոգեւոր կեանքի զարգացումը նպաստաւուի: Այս հոգեւոր արթնութեան և ապաշխարութեան եղանակն աչալընութեամբ հակելու և առաջնորդելու է պատանիները. եթէ ոչ այս հոգեւոր զարգացման եղանակը՝ շատերուն ոճրագործութեան շրջան կը լինի: Այս տարիքի մէջ յաճախ կը քննալատեն իրենց ծընողները, ուսուցիչները, քարոզիչները, և կեղեցին, կրօնքը, նայիսի իրենց անձերը չեն հաւնիր: Մտքի (կամ հոգիի) խմարացման ատենն է (ինչպէս նոր զինի): ուսափի խառնակ ու պղուար, բայց զուուկ ու մաքրուելու համար է: Այս տարիքին վրայ խօսելով Կուսո Թումֆո ըսած է. «12 - 16 տարեկան տղայք, փոխանձման ատենը աւելի չարագործ կ'ըլլան: Երբորիմ պատանեկութեանս ատենը յիշեմ, առանց ուրիշ ցաւցնելու նպատակ ունենալու՝ ամենաստորին ոճիրներ գործուեցան: Վարդկեաններ կան՝ հոն ապագան այնչափ մութ կ'երեւնայ որ մարդս անոր նայելու կը վախնայ»:

Ուսափի մարմնոյ ու մտքի այս ելեւէներուն, յոյզերուն և մնչումներւն պէտք է մնձ ուշաղրութիւն

տալ, անոնց պահանջները զիմնալ և անոնց համաձայնեցնել զարգացման միջոցները։ Փորձառու եկեղեցիներ և եկեղեցականներ՝ այս տարիքը հոգեւոր ու մաւորական հունձքի եղանակ սեպելով, բոլոր գօրութեամբ կաշխատին ու ժամանակ և դրամ չեն խնայեր։ Իսկ մենք մեր ժամանակ և ուշադրութիւնը մեծաւ մասամբ չափահաններուն կը յատկացնենք զանոնք գոհացներու ձգոււմով։ Մեր Փրկիչը որչափ կարեւորութիւն կուտայ պատիկներուն, Պետրոսի մերջին պատուէրին առաջին մասն էր. «Արածէ՛ իմ զառնուելներո»։

Գ. — ՄԱՐԴՈՒՆ ԽԱՅԵՌԻ ԱՇՔԲԻ. Հոգեւոր կենաց զարգացման աշխատելու ատեն նկատելիք երրորդ բանն է։ Այս ալ մինույն տարիքի մէջ տարրեր անհամաներուն բնաւորութեան տարրերութիւնն է։ Ենիշակ երբեմն երկիրներու և աղգերու ու ընտանիքներու խառնուածքը որոշապէս կը նշմարուի թէ իրարմէ տարրեր են։ Հերփի Տրլմինա հոգեւոր ախտարանութեան՝ զիտական խուզարկութեան պէտքը չետելով ըսած է. «Կոչա կերպով մարզոց զազելու տեղ, մենք մեր օգնել ուզած տարրեր անհամաներուն վրախան վիճակները և պէտքերը վճռող որոշ միջներ ունենալու ենք»։ Հերփի Տրլմինա զազափարին կարեւորութիւնը կը շեշտէ սա հարցուածը թէ ինչո՞ւ մինույն պարագաներու տակ ծնած ու սնած երկու անձերէն, որնոց երկուքն ալ սրտանց ապաշխարել կը տեսնան, մէկը նոր կենաց սոռաջնորդուածքներ մէծ գեր կը խաղան։ Աւսոի նողեւոր բժիշկներ այս մասին զիտակցութիւն ունենալու են և ըստ պատճառները զնառելու ենք խառնուածի տարրերութեան մէջ։

Կրօնական կեանքի որոշ կերպարանափոխութեան մէջ (ապաշխարաթիւն, վերստին ծնունդ և սրբացում) խառնուածքներ մէծ գեր կը խաղան։ Աւսոի նողեւոր բժիշկներ այս մասին զիտակցութիւն ունենալու են և ըստ պատճառի զեղեր տարու են։

Բժիշկներէ ոմանք խառնուածքի խնդիրը պարզապէս մարմինն հւանգ վիճակը նկատած են, ձեռնեաբար կը սեն թէ պիտի զարմանափ առողջութեան օրինաց մասնաւոր խնամք տանելով և կերակուրը զգուշութեամբ լնարելով։ Այնչափ կը պնդեն իրենց այս տեղութեան վրաց որ բարոյախօններէ և հոգեբաններէ ասոր նկատութեան առնուին անգամ

անասեղի կը սեպէն։ Բայց վերջներս մտքին և մարմինն սերտ յարաբերութիւն ու կապակցութիւնը քանի աւելի հասկցուեցաւ, խառնուածքի խնդիրին իրական արժէքը գնահատելու միտումն ալ այնչափ յառաջ գնաց։

Կազմախօսութեան մէջ խառնուածքներու որոշ թիւ մը կը ցուցնեն որ յառաջ եկած է զործարաններուն կազմութեան և զործառնութեանց տարբերութիւններէն։ Ըստհանրապէս չորս տարբեր խառնուածքներ կան։ Ասոնք կը զասաւորուեն կամ մազմէ զուրս եղող առարկայական աշխարհի (objective world) յարաբերութեամբ, և կամ մեր մէջը եղող հոգեկան (psychical) վիճակի ահսակէտով։ Ասոնցմէ նախորդին առաջնութիւն տալով կը գտնենք անհատներ որ իրենցմէ զուրս եղող աշխարհի հանդէպ իրարմէ տարբեր կիրառվ կ'ազգուին։

(1) ԱՐԻՒԽՆԱՅԻՆ ԽԱԼԵՆՈՒԱԾՔ (Sanguine temperament)։ Ասիկա արտաքին ազդեցութեանց շատ ենթակայ է, ամէն հոսանքէ կը քուեի (?) զիւրահաւան ու զիւրագրգիւ է։ Աշխարհիս հետ չփուլը կը սիրէ, յոյսերով կ'որորուի, միշտ երեւակայութիւններով ուրախ կ'ըլլայ, ձամբու վրայ տոփուծ չի ահսներ, իր առջեւը եղող դժուարութիւնները իր յառաջդիմութեան արգելք չի սեպեր, առանց շատ խորհեղու իր նախատակին կը վագէ, արամարանական փաստերէ աւելի ներշնչաւմներով կ'ազգուի ու կը զործէ։ շատ անդամներ ալ իր հակամիտութեանց դուն է։ Արիւնային խառնուածքի տէր մարդիկ քարտու տեղերու կը նմանին, ցանուածը չուտով կը բուսնի բայց խորունկ արմատ չունենալուն չուտով ալ կը չորնաց։

Այս խառնուածքի տէր մարդիկ չուտով կը զգացուին, կուրան ու կը խնդան։ Այսպայչէն աւելի ներկայով կը չահազրգուուին։ Այսպիսիները յորդորել զիւրին է, բայց միտումները միշտ փոփոխական են։

Այս խառնուածքի տէր մարդիկ հոգեւոր ժողովներու, մանաւանդ արթնութեան ժողովներուն մէջ ուրիշներէն աւելի զիւրաւ կ'ազգուին։ տէր, ուր որ երթաս, եաւելէդ կ'ու զամ կ'ըսէն։ Շուտով կը տաքնան, չուտով ալ կը պազին ու կ'ուրանան Պետրոսի նման։ Նորութիւններ կը սիրէն, հնի և արդէն հաստատուած ճշմարտութիւնները չի գնահատելու հակամէտ են։ Հին Սթենացիներու նման նոր բաներ լսելու ու խօսելու սիրահար են։

(2) ՄԵԼԱԿԱՐԴԱՑՈՑ (Melancolic temperament)։ Առաջնանին հակառակը, մելամաղձու խառնուածքի տէր մարդիկ զործի զաշտէն կը հեռանան, երեւակայութեան միմնորտին մէջ կ'ասպին մտածման սկիանոսին մէջ խորասուզուած։ Այս՝ բանաստեղծի խառնուածքն է։ Կրօնքի մէջ շատ անզամ միատիգական խնդիրներով կը զրային, Քրիստոնէութեան վերաբերեալ բարոյական հոսանքը չունին։ Ճգնաւորական, վանական կեանքէ կ'ախտործին։

Արիստոտել այս խառնուածքի վրայ գովեստով կը խօսի և կ'ըսէ թէ՛ ս սիրա հանճարեղ (genius) մարդոց խառնուածքն է։ Պղատոնի նուրբ խորհուրդը, Տանթէի տիսուր երեւակայութիւնը, Թովմաս Քարլայլի կեանքին յուսահատ տեսարանները գոյութեան բերողը մելամաղձու խառնուածքն էր։ Այսպիսիներ կենաց զործնական ասպարէզէն հեռանալով խորհրդի առանձնութեան մէջ կ'ասպին։ Ասոնք ամէն բանի

տիսուր կողմբ կը նոզին և յառեան են։ Ասմեք աւրախ կ'ըլլան իրենց մասերը հոգեւոր բազկերակին վրան պահեղի և իրենց բարյական հիւսութիւնը կը զանազանն (diagnosis). իրենց աշքերը Աստուածային խաստումներուն և օգնութեանց յաւելու տեղ՝ իրենց անկումներուն կը նային։ Ժաման ակաւ իրենց ուժախ ատենները միտք քերելով կ'ուրան ներկային մէջ։ Կապրին իրենց անցուցած ապաշարութեան լիչաւատներով քամ թէ Ներկայ փրկութեան իրական ուշ բախութեանը։

(3) ՄԱՂՋԱՅԻՆ ԽԱԾԵԱՌԱԾՔ (Chaleurie temperament)։ Այս խառնութեածքի տէր երզոյ՝ դործի, որսածան ու կամքի տէր մարդ է։ Աշխարհի հանդէպ այնպիսի դիրք մը ունի որ որոշած է անոր չարութեանց ութերութեանց դէմ մաքառելու, վճուծ է անոր չի խանարհի եթէ կարենայ։ Պարագաներան կ'իշխէ, իր ընթացքը ինքը կը ձեւակերպէ։ Ի՞ ճէ կամ միջավայրէ եղած բոլոր արգելվներ ու խոչընդուներ ինքը աւելի եռանդուն գործոններին կը մղէն։ Իր մտքի վիճակին վրայ ալ կրնայ ազդել ու իր կամքի գորութեամք գայն կը դարձնէ յօդուտ իր անձին։ Նեղութիւններէ չընկճիր ազ կը մաքառի անոնց դէմ։ Հաստատամիտ ու կորուֆ մարդ է, զժուարութեաններ անոր նկարագրին աւելի գորութիւն ու փոյզ կ'ուտան։ Անիկա Աղեքսանդրի մը, Լուսաւորչի մը, Լուտէրի մը, Նաբոլէնի մը նպատակն ու նշանաբանը ունի, Այս խառնութեածքը արտաքին գործումէ ութեան կը մղէ, բայց իր ներքին զաղափարները գործականացնելու համար ուսանողի և փիխսովայի խորհուրդներէ ալ զուրկ չէ։ Ի՞նչ գործի որ մտնայ իր բոլոր միտքը ա-

նոր վրան կը դնէ։ Ամէն ծրագրի կը միացնէ նազատակի գորութիւն մը և յաջողութիւնը ապահովող էռունդ մը։ Աշխատասեր, խիզախ վաճառականի, վառվռուն կարող քաղաքագէտի, յաջող ու յանդուզն գորապետի, և կրօնի նահատակին խառնութեածքն է այս։ Շատ անգամ կամակոր տեսրովիկ կ'ըլայ։ Կամքը քաղեցնելու նպատակաւ քաղցրութեան կարեւութիւնը և տղէտ և տկարներու ձեռնատութեան պէտքը կը մոռնայ։ Ամէն բանի մէջ առաջին տեղը գրաւել ու առաջնորդ ըլլալ կ'ուգէ։ Եկեղեցին մէջ տանիք գորաւոր բարձկարգիններ են, թշնամին յաղթելով կ'ուրախանան։ Եղիսաբէտ պէտք հակառակորդին ապաշխարեկով հշմարաւթեան զալին աւելի ջախշախութիւն կը սիրն (?)։ Վերջապէտ ապաղայէ աւելի ներկան կը գնահատեն ու ներքինէ աւելի զուրսինը։ միտումները խորոնկ բայց ընդարձակ չեն։ Ինքը գործնական մարդ է վերջապէտ։

Մէկ խօսքով՝ շուտ ու հզօրապէտ ազդուող խառնութեածք է։ բոլոր գործը արագ ու հաստատուն է։

(4) ՄԱՂՋԱՅԻՆ ԽԱԾԵԱՌԱԾՔ (Phlegmatic temperament)։ Վառվռուն ու գործնական բնութեանէ հեռացած ու հանգստի կարօտ վիճակ մէ, ամէն զնով խաղաղութիւնը ծախու կ'առնէ և զիւրին կեանքի համար շատ բաներ զոհելու պատրաստէ։ Արիւնը պաղած է, ծերութեան խառնութեածքն է այս։ Ծանրախոն է, տհանելի բաներէ զիւրաւ չազզուիր։ Միայն ծերութեան չի վերաբերիր այս։ Արտաքինին և ներքինին մէջտեղը հաւասարակութիւն պահելու միտուն է։ Եկեխտարգին ատք արիւն անփորձ վազքը կը ջափաւորէ ծերին պաղարիւն գործառութիւնը։ Զափա-

Նորութիւն պահելու մասին Հին ու Նոր Կոտակորանւները շատ խրասներ կուտան «Հօրդ խրասնը . . .» լսելով : Քրիստոսի աշակերտաց մէջ Նի՛ողիմոս մը կար . հաստատալու մէջ ծանր , քարու մասին զգուշաւոր , բայց երրոր անգամ մը գար շատ հաստատուն : Առաքելոց մէջ ունինք Յակոբոս մը որ նախադան ընտրուեցաւ , լուրջ զատողաւթեամբ և խորունկ իմ՝ ստութեամբ յարմար էր իր զիրքին :

Սաոր ակար կողմն է շատ մեղմութիւն , կուլուգութիւն և անտարբերութիւն և անզգոյ բնաւորութիւն : Հաստատամութիւն , համբերութիւն , կամաց որոշման գար և ետքը հաստատուն մնալ , բայ կողմն է : Շատ մէծ մարդիկ ասոր կը վերաբերին :

Այս խառնուածքներուն ամէնն ալ բարի և յոտի կողմը ու յառկութիւններ ունին . առափ մէկը գովելու առեն միւսը չառենք : Մարդիկ ի ծնէ մէկ կամ միւս խառնուածքը ունին . և կամ քիչ շատ իրարու հետ միացած : Բայց խառնուածքներու հասին ցաւելու և յուսահատելու բան չի կայ : Քանիդի խառնուածքները կրնան չափաւորուիլ , բարեփոխուիլ , մէկն միւսին վերածուիլ : Ծննդեամբ տաք արին մէկը Մովսէսի նման խոնարհ և Յորի նման համբերող մը կրնայ լրուալ : Արիւնայինը ծանրաբարոցի կրնայ փոխուիլ . մելամազձոս յոտեսեալ՝ յոյսով կրնայ խայտալ . կամակոր հաստատամիտը կրնայ չափաւոյ ուիլ : Ասոնք քանի որ Փիգիքական կազմութեան կը վերաբերին առողբինութիւններ չեն սեպուիր : Ենուաւաբար կազմախոսական անհաճոյ և յոտի կինոյադավարութեան համար մարդը պախարակուելու չէ : Բայց բարոյական

փոփոխութիւններ կրելով կամ կրթութեամբ առաքինութիւններ կրնան րիալ : Կրնան նաև մեկք և՛ չափներ ըլլալ : Արիստոտէլ կըսէ թէ ի բնէ սատցւած առաքինութիւններ առաքինութիւն չեն , եթէ անձնագիտակցութեամբ կամաւոր գործ մը չ' մինք անոնց մէջ :

Խառնուածքներ մը կրթական սկզբնաւորութեան յենանբաններն են , և այս սկզբնակէտերը կրթութեան և դաստիարակութեան եղանակը և հետեւելիք ուղղութիւնը կ' որոշեն : Ահա այս տարբեր խառնուածքներ հոգեւոր կեանքը զարգացմալու կոչուած մշտիկ մը համար շատ կարեւոր ինսպիրներ են : Ուրիշ խօսքով այս տարբեր տեսակ խառնուածքներ՝ տաղթեր տարբեր տարբեր տեսակ հոգեր են : Խնչվէս որ ամէն հազ միկնայն սկրմի և միմնոյն մշակութեան յաբնոր չի գար , նմանապէս տարբեր խառնուածքներ մշակուելու համար իրարմէ բալորովին տարբեր միջոցներու կը կարօտին : Տարբեր քարտզութիւններ , տարբեր փաստ՛ր և իրբաններ պէտք են ամոնց : Եւ այս խառնուածք տարբերութեանց համար է որ մէկուն շուտ սիրած քարոզը միւսին տղայական կ' ուգայ . մէկային անհաճ սանելի և ուրիշին տղայական երեւցածը՝ միւսին համար լուրջ , տրամաբանական համոզումներ կը պարունակէ :

Էնդհանբազէս մէնք մեր եկեղեցիներուն մէջ աշբինային և մելամազձոս խառնուածք ունեցողներուն աւելի կարեւորութիւն կուտամիք : Դիւրազզաց , չուտով լացող ու խնդացող և տիսուր երեւցու մարդիկ աւելի Քրիստոնեայ և ջերմեռունդ կը սեպուին : Ասիկա մեր ընդհանուր սխալը և աններելի յացաքարն է :

բնաւորութեան և խառնուածքի տեսակը հոգեւոր կեանքի ջերմաչափը և բարեպաշտութեան աստիճանին որոշիչ մէկ յատկանից սեպուելու չեն :

Մինչեւ յարդ խառնուածքներու մասին ըսուածները ամփոխներ ու խացնենի : Հոգեբաններէ շատերուն գաղափարն է թէ (ինչպէս Wundt, Կայզերիկ 1893 Physiologischel Psychologie ին մէջ կրած է) մարդոց մտաւորական գործողութիւնները կը տարբերին արագութեան ու զօրաւոր կամ հաստատուն ըլլալու տեսակէտէ (rapidity & strength) : Այս մտաւորական արագ ու զօրաւոր ըմբռնումի գաղափարը չորս խառնուածքներու վրայով ըսուածներուն հետ համաձայնեցնելով ամփոխումը կ'ըլլայ (Ա) Արագ ու տկար ընդունակութիւն ունեցող խառնուածք՝ այսինքն արիւնային (Sanguine temperament) : (Բ) Առաջինին ճիշդ հակառակը կամաց և զօրաւոր ազգուող խառնուածք՝ այսինքն մելամաղձու (Melancholic) : (Գ) Արագ ու զօրաւոր խառնուածք՝ այսինքն մաղձային (բարկացու) (Choleric temperament) : (Դ) Ծանր և տկար, մաղձային (պաշտիւն = ծանրաշարժ) խառնուածք (Phlegmatic temperament) :

Հոգեբաններէն մին (Lotze) այս չորս խառնուածքները մարդկային կենաց չորս եղանակներուն գուգանուական կամ համապատասխան գտած է : Այսինքն՝ Արիւնային խառնուածքը կը համապատասխանէ մանկանց բնաւորութեան և կազմախօսութեան, Մելամաղձու խառնուածքը՝ պատանեկութեան, Մաղձայինը՝ խառնուածքը՝ չափահասութեան և Մաղձաձայինը՝ ծերութեան տարիքին :

Կրկին ասոնց առաջին երկուքը կանացի բնաւորութեան և վերջին երկուքն ալ արնական բնաւթեան կը վերաբերի : Այսու ամէնայնիւ չի մոռնանք ըսելու թէ այս չորս տեսակ խառնուածքներ ամէն տարիքի մէջ ալ խառն կրնան գտնուիլ : Երբեմն պատունին՝ ծերի և ծերն ալ պատաճիի բնաւորութեան տէր կրնայ ըլլալ : Նոյնակէս երբեմն քաղաքներ, բնաւնիքներ և կիմաններու մէջ մէկը կամ միւսը առելի կրն ոյ ըլլալ : Ինչպէս կ'ըսուի թէ Գաղղիոց բնակիչները առելի տաք արիւն և վառվուուն են, մինչդեռ Սկովակայիք առելի պաղպարիւն :

Հու ասկէ առաջ յիշուած օրինակը կրկին ձեռք առնելով վերըուծենք : Այսինքն 34 հոգիներ որ կ'ագէին հոգեւոր, նոր կեանքի արժանանալ, բայց անոնցմէ ոմանք ապաշխարութեան ուրախութիւնը ունեցան ու ոմանք չունեցան : Ինչու :

ԵԱՄԻՆՈՒՅՑՔԻ ԱՐԴՅԱՅԹԻ ԹԻՒԽԸ ԿԵԲԵԿԱՅ ՀԵՏՎԱԿԻ

Բառնշառքի թիւ և սեռ- առնկարուն բառնելով	Արմավային արտադրութիւն	Միավայրական կամաց - արտադրութիւն	Արմավային կամաց - համապատակն	Արմավային կամաց - արտադրութիւն
I. 17 մարդիկ կրեց վիճակում հողեւ.	12	2	3	
II. 12 մարդիկ նոր կրեսէի չ որժա- նացան ծէւ զայն կը վիճակին	2	9	1	
III. 5 սհձեր ու մասար մը լնդու- նցին նոր կրեսէր Միջին մայցին	2	2	1	

I. խուսափ և մարդու	2
II. , 12 ,	3

Սյս վիճակացրյցին լաւ կ'երեւնայ թէ ուր որ ա-  
կընկալութիւնը աւելի գոհացում զտած է հնա զգա-  
ցումը զօրաւոր գտնուած է, եւ ուր որ ակնկալուած-  
ներ կեանքի հասած չեն, հնա միտքը աւելի զօրաւոր  
դանուած է:

Ցուցակին երկրորդ մասին մէջ կը տեսնենք թէ  
արագ և ալար, նաև կամաց և հաստատուն խառ-  
նոնածքի տէր մարդիկ (արիւնային և մելամազգոտներ)  
ի, ենց ակնկալած նոր կեանքի աւելի հասած են: Այ-  
սինքն այս երկու խառնուածքներ աւելի նպաստաւոր  
են ապաշխարութեան, նայնը ուրիշ բառերով մանկա-  
կան ու պատանեկութեան (կամ կանացի) խառնւած-  
քը աւելի նպաստաւոր են զիւրաւ ազգուելու և վե-  
րըստին ծննդեան և հոգեւոր կեանքի զարգացման:  
Միւս կողմանէ կը տեսնենք թէ արագ - խորունկ  
խառնուածքի մարդիկ՝ մեծաւ մասամբ զուրկ մնացին  
երենց ակնկալութենէ:

Հու բացորոչ կը տեսնենք թէ առ հասարակ կրօ-  
նական պաշտաման ձևերը, ծէսերը, քարոզներ, եր-  
գեր և հոգեւոր արթնութեան և զարգացման ջանքե-  
րը առաջին երկու տեսակ մարդոց վիճակին յարմար  
են: Ուրիշ իռուքով կանացի կամ մանկական ու պա-  
տանեկան բնաւորութեան ակը մարդոց միայն զոհա-  
ցուցիչ են: Ասոր համար է որ կիսերը էրիկ մարդոցմէ  
աւելի կրօնասէր են, գէթ այդպէս կը սեպենք:

Քարոզիչ մը սապէս կը պատմէ. «Իմ նկեղեցիիս  
մէջ տաք արիւնք ու եռանդոս մարդիկ կան որ շատ  
կը սիրենք. բայց իմ բացակայութեանս տաենը անոնց  
չեմ կրնար յանձնել նկեղեցիս գործերը. քանզի ա-  
նոնք փոփոխամիտ են, աւելի կը վստահիմ՝ առ երե-  
ւոյթս պատ, բայց հա տատամիտ մարդոց»:


Ճիշդ այս պատճառու է որ կարգ մը առնական կազմուածքի տէր մարդիկ ըստ են թէ կրօնքը մասնուկներու և կանանց յարմար է։ Ասոր ինչո՞ւ կը զարմանանք, անոնց այդպէս ըսել տուողներ նոյն ինքն կրօնասէրներ եղած են։ Ասոր համար է որ այսօր չափահաս և կորովի մտքի տէր մարդիկ կրօնքէ չեն շահագրգոռուիր այնչափ և անհաւատութեան թեւեր կ'առնեն։ Ճիշդ այս է պատճառը որ եկեղեցին և եկեղեցականը միատեղ կը նախատեն։

Սանց պատճառը՝ կրօնակիաններուն և եկեղեցին մէջ բարեպաշտ ջերմենուանդներուն՝ վերոյիշեալ պատմական, մտաւորական և խառնուածքի խնդիրներու մասին բոլորովին անտեղեալ ըլլալովը ամէն տեսակ մարդոց մտքի պահանջներուն գոհացում չի տալն է։

Հետեւաբար ոչ կանացի ու մանկական խառնուածքներ, և ոչ ալ չափահաս ու ծերերունը կատարեալ և տիպար սեպուելու չեն։ Այս խառնուածքներուն ամէնը միատեղ խառնուելովը չափաւորութեն և կատարելութիւն կը յուսացուի։ Ասոր համար ամէնազէտն Աստուած ընտանեաց մէջ ամէն տեսակ անհատներուն միանալով՝ խառնուածքները հաւասարակոած է։ Եղիսպէս եկեղեցին մէջ տարրեր խառնուածքի տէր մարդիկ իրարու լրացուցիներ են։ Հոն են մանուկներ, պատանիներ, չափահաններ և ծերեր։ Հոն են կանացի և արնական կազմուածքներ։ Հոն են նաև ամէն տարիքի մարդիկ, հո՞ն են յառաջդիմութեան տեսակնեէ իրարմէ տարրեր, աստիճաններու վրայ գտնուողներ։

Ուստի իրարու հակառակ երեւցող տարրեր խառնուածքի, տարրեր յառաջդիմութեան և տարրեր տա-

րիքի բնաւորութեանց մէկը առաքինութիւն սեպելով դովել և միւսն ալ կամակորութիւն կարծելով պախարակել մեղք մըն է արարչն կարգաղրութեան դէմ։ Հետեւաբար ամէն տեսակ մարդոց պահանջը աչաց առջև ունենալով մեր գործելակերպին մէջ, հոգեւոր կեանքի զարգացման համար, գոհացում և արդիացում պէտք է եթէ ոչ, հոգեւոր կենաց զարգացման մասին մեր ակնկալած բազմակողմանի յառաջդիմութիւնը չունենալէ զատ չատերը կրօնքէ հեռացնելու ու պաղեցնելու պատճառ պիտի տանք։



ՀՅԴԻՆՈՐՈՒԹԵՔՆԻՐ ԷԼ ԱՊԱՀՆԱԾՈՒԹԵՔՆԻՐ

በዚህ በሆነዎች

Հոգեւոր կեանքի պէտքը, ի՞նչ ըլլալը և անոր զարգացման միջոցներուն վրայ խօսելէ վերջ՝ հոս պիտի մատնանիշենք հոգեւորութեան (սրբո, թեան) և ապաշխարութեան մասին եղած յոտի ըմբռնումները և անկէ յառաջ եկած վնասները։ Մենք գիտնալու ենք նաեւ թէ՝ (1) ի՞նչ բաներ հոգեւոր կեանք չեն և առ հասարակ ժողովուրդը կը շփոթէ և հոգեւորութիւն կը կարծէ։ (2) ի՞նչ բաներ ապաշխարութիւն են ու ժողովուրդը թերի հասկացարութեամբ կարեւորաւթիւն չի տար։ Այս աղիսաւթիւն և անկէ յառաջ եկած զարգացման ուղղակի արգելք ըլլայէ զատ՝ զան կը վնասեն։

1.— Նախ առնե՛ն հոգեւորորիւնը : Առ հաւա-  
րակ այս մասին թ'նչ գաղափար կայ : Տարրալուծնք  
ժողովրդին հոգեւորութեան ու սրբութեան գաղա-  
փարը և կը հասկնանք :

Եկեղեցին հին աւուրց աւանդական գաղափարով  
սրբութիւնը զգաց Ին վիճակին վերագրուած է. սուրբ

մը զօ, աւոր խելք և հաստատման կամք կ'ո՞նենայ, բայց սրբաթեան համար փնտուածը անոնց մէջ չի գտնուիր : Թէև սրբազն զգացում, հանգարա զետ մը կրնաց ըլլալ դէպի անսահման սիրոյ ովլիսանոսը վագող, խոնարհ և խորունկ խորհրդներով և կամ լեռնային առուակի մը զառացող ջրվեժներով : Բայց մէկուն կամ միւսին մէջ զգացումն է իշխող յատկութիւնը : Էալ ու ողբալ, շատ աղօթել և հրապարակային խոստովանութիւններ . . . հոգեւոր կեանքի և սրբութեան յատկանիշերը կը սեպուեին : Օրինակով բացարձնը :

Հոգեբանների Տօքթ. ձ. Ա. Քօի հետաքրքրուելով՝ ասիկա հասկեալու՝ Կօֆմանսուն գոլէճական Քրիստոնեաներու հարցուց թէ՝ «Ո՞վ է հոգեւոր մարզ, կամ ի՞նչ է հոգեւորաւթիւն»։ պատահեց թէ իրենց Քրիստոնեայ սևպած մէկ մարզը աշքերնին առջեւ ունենալով անոր կեանքէն այս հարցման պատասխան գրեն։ Ենոնց պատասխանները հետեւեալ 13 մասերու բաժնուած են։

1.— Եօթանառուն հազիներէ ինը հասր լսին թէ՝  
ալմարմինի մէջ եղող մարդ՝ որ Քրիստոսի նման երես  
ունի, փայլուն երես; և աշքեր որ այս աշխարհէ չե-  
ղած բաներ կը տեսնեն . . . . :

2.— Եօթը հոգիներ պատասխանեցին. «Հանդերձ-  
ւալին վերաբերիլ, այս աշխարհը ձեկլ, Աստուծմէ  
յափշտակուլի և գաղիք կիանքի վրայ խորհի...»:

3.— Տասն և մէկ հոգիներ ըսին. «Ազնուոթիւն, խաղաղութիւն, անզուզական բնութիւն, համեստութիւն, խօնարհութիւն, համքելութիւն, վստահութիւն և ուրախութիւն... հոգեւորաւթիւն է»:

4. — Վեց հոգիներ պատասխանեցին . «Աստուծոյ հետ հաղորդակցութիւն , Աստուծոյ մօտ ապրիլ , Անոր վրայ խորհիլ . . . հոգեւորութիւն է» :

5. — Ինը հոգիներ լսին . «Երօնական գործունեութիւն , —ինչպէս հաւատք , աղօթքի մէջ ուրախութիւն , հետաքրքրութիւն հոգեւոր ու կրօնական բաներու» :

6. — Երեքը լսին . «Դեղեցիլ անձնաւորութիւն , գեղեցիկ նկարագիր , Քրիստոսանման հոգի» :

7. — «Բնութեան հանդէս սէր . Ո . Գիրքը սէրել , կրօնական ջերմ զգացում» պատասխանեցին չորսը :

8. — Քսան և չորս հոգիներ լսին . «Ընկերական զգացում և գործունեութիւն , ոչ-եսը (ուրիշները) սիրել , այսոց համար ապրիլ , համակրութիւն , սէր , այսոց բարիքին համար ջանք» :

9. — Եօթը հոգիներ լսին . «Ամէն օրուան կեանք , մշտնչենաւոր քրիստոնէական կինցաղ» :

10. — Վեց հոգիներ լսին . «Արդարասիրութիւն , անկեղծութիւն , սխալը ատել , բարձր նկարագիր» :

11. — Ինը հոգիներ լսին . «Հաւատարմութիւն , առ իւր պարաւականութիւն և առ Աստուծած , սկարտականութեան զգացումը , կրօնական գործի ու ամէն բանի մէջ ժրաշանութիւն» :

12. — Ինը հոգիներ պատասխանեցին . «Կրօնական գործ , աւետարանչական ջանք . կրօնական բաներու վրայ խօսիլ , ուրիշները քաջալերել և կրօնական գործու մէջ եռամոլ» :

13. — Հինգը պատասխանեցին . «Ամաւորական յատկութիւն , իբր լայն և շիտակ տեսութիւն , կարող և հեռատես մարդ , պարզ մէկը , աւելորդապաշտ , նեղ միտ , անձնասէր անձ մը» :

Ասմաց մէջէն մեծագոյն խումբն է ութերորդը , այսինքն՝ ընկերական զգացում և գործունէութիւն : Իր տեսնենք թէ առաջին եօթը խռւմբեր միւս աշխարհի վերաբերող , անձնական կամ ենթակայական առաքինութեան կը հատեւին . Իր մէջը մաքուր կեանք և հոգեւորութիւնով կը բաւականանան : Վերջին հնգ խումբեր բարեսիրական զգացումներ և գործնական առաքինութիւններ և այլ մտաւորական բարի յատկութիւններ են : Աւելի որոշ խօսելով՝ այս 70 հոգիներէ 49 հատը առաջին դասակարգի կը վերաբերին , այսինքն անձնական զգացումի վերաբերեալ առաքինութիւնները կը չետան : մնացած փոքրամասնունութիւնն՝ սրբութեան վրայով գործնական ու մտաւորական վիճակի վրայ հիմնած են իրենց տեսութիւնը : 70է 24ը՝ բնաւ յիշած չեն բարեսիրական , գործնական և մտաւորական առաքինութիւններ : Եւ կրկն անոնցմէ 40 հոգիներ իրենց աշաց տունի առած էին կիններ իրք սրբութեան տիպարներ :

Սա տարբալուծումէ որոշ կերեւի թէ եկեղեցին մէջ սրբութեան զաղափարականը մեծաւ մասամբ վեհինին յատկութիւններ են , զգացումներու կը վերաբերին , մտաւորական առաքինութիւններ շատկեկ սրբութեան նշաններ չեն սեպուիր :

Ասիկա աւելի յաւ կը հասկնանք ուրիշ օրինակներով : Պըթլըրի «Մըրոց կեանլը» անուն գրքին մէջ կը պատմուի թէ Սը . Անթօնի անուն երիտասարդ մը քսան տարեկան հասակին քարոզ մը կը լոէ սա բնաբանին վրայ . «Դնա՛ ունեցածդ ծախէ և աղքատներուն տուր . . .» : Այս խօսքերը բառ առ բառ կը կատարի : Վերջը ժողովրդին մէջէն քաշուելով լուսները

բնակեցաւ . . . հոն ալ փորձութեան հովերը իրեն վրայ փշեցին . զգացոնմները այնչափ խորունկցաւ որ թիսուսի ձայնը լսեց, երբեմն ալ ռատանաներ զինքը ծեծած են . . . այս պատճառաւ որբոց կարգը անցաւ :

Ար. Ֆրանսիս լաւագոյն օրինակ մըն է Քաթոլիկներու սրբութեան վրացով ունեցած զաղափարը բացատրելու : Ավելա յորդուներէ զիւրաւ ազգութող զգայուն խառնուածքով մարդ մէր : Եր պատմուի թէ շատ անգամ անտեսանելի հովիներու հետ հազորդակցութիւն կ'ընէր : Սղօժած ատենիլ մարմինին մէջ ցուկը զզար, Քրիստոսի խաչելութեան խորհուրդը այնչափ սասափկ լացի պատճառ կ'ըլլար որ աչքերը կը փաստուէին :

Ար. Օգոստինան և իր մայրը և այլ սուրբեր ասոր նման փորձառութիւններ ունեցած են :

Անգամ մը Յօ տարեկան կին մը սրբութեան մէջ այնչափ առաջ զնաց որ եկեղեցին և անոր անդամները չի հաւանելով անոնց ընկերակցութենէ հեռացաւ, ասան մը վերի յարկը առանձին սենեակի մը մէջ կը բնակէր. Երջանիկ էր ու զո՞ն իր վիճակին : Զայն մը իրեն ըստած էր՝ «Եկեղեցի մի երթար, ոչ ալ սուրբերուն ժողովին», քու սենեակի մէջ ես քեզի պիտի սորվեցնեմ» : Հնագանդած էր այս ձայնին :

Երեք ասարի առաջ չոգենաւի՝ մէջ Իմփրուլցի բարեպաշտ տիկինի մը հանդիպեցաց, ամէն բան ձգելով բոլորովին Տէրոջը ծառայել կ'ուզէր. իր էրիկն ալ ձգել կը խորհիք : Բոփ իրեն թէ էրիկը անհաւատ է : «Ո՛չ, լաւ Քրիստոնեայ է» ըսաւ : Հոգեւոր գործերը չի սիրեր, հարցուցի : «Ո՛չ» կը սիրէ : Միայն թէ ին-

ծի պէս եռանդուն չէ, միակա տարբեր կերպով կ'աշխատի ըսաւ : Յոցածի էր թէ խոդիրը լո՛կ խառնուածքի տարբերութիւնն էր :

Առու մէջ երկու սխալ տեսակներ կան զգուշանաշի : Մին՝ չափազանց սրբանալով աշխարհը և այլ Քրիստոնեաները բոլորովին ձգելով առանձին ճգնաւորական կեանք անցնելու ձգտումը : Եւ (ասոր արդիսնքը ըլլալով) այլ և այլ բաներ տևանել ու ձայներ լոել՝ մեծաւ մասամբ մտքին ոչ բնականուն վիճակին է : Մտքին կամ ուզելին հաւասարակցութեան խանգարելով մարդուն միակողմանի խորհիլ ու գործենի է : Հոգւոյն երեք կարողութեանց միայն մէկուն զգացողութեան շատ կարեւորութիւն տալով զայն գրգուել և անոր արտաքին հաշմաները (լալ, ողբալ, չափազանց ինդալ . . . են.) քաջալերել և խորհուրդի ու կամեցողուրեան բնաւ կարեւորութիւն չի տալի մնձ սխալ մէ : Հոգեւոր կեանքի սկզբանաւորութեան ու զարգացման մէջ մտքի երեք կարողութիւնները հաւասար և ներզաշակ զարգանալու են : Հոգւոյն երեք կարողութեանց որ և է մէկուն աւելի կարեւորութիւն տալով՝ մտքի հաւասարակցութիւնը կը խանգարի և ծայրանեղութիւններ ու մոլուանդութիւններ յառաջ կուցան : Տար օրինաւիկ մոլուանդ զաղափարներ ունեցող ինքնակոչ սուրբերուն նայեցէք, կամ առաջ լաւ խելքի ու մտքի տէր մարդիկ չէին, միակողմանի պարզամիտ բաներ էին և կամ ետքէն անոնց մտաւորական հաւասարակցութիւնը աւրուած է :

Երբոր եկեղեցին և հոգեւոր պաշտօնեաններ՝ անգամ մը հաւասար ու սորվեցնեն թէ՝ հոգւոյն մէկ կարողութեան օրինաւորապէս հրահանգուելով զարգանալը

ու բարի նշանները՝ հոգւոյն միւս կարողութեանց ալ (խորհուրդ և կաժք) օրինաւոր հրանագուելէն ոչ նուազ և ոչ աւելի հոգեւոր գործ մըն են. յայնժամ ձշմարտութիւնը յազթանակած է՛րլայ:

Ընդհանրապէս արուած միակողմանի զարգացում՝ միակողմանի մարզիկ կ'արտազրէ և ասկէ առաջ կուշան անհամաձայնութիւններ և հ ակառակութիւններ՝ ո՛րք վերը յիշուեցան: Ասկէ զգուշանալու ենք:

Երկրորդ զգուշանալիի բանն է՝ երբեմն սրբացած մարդոց տեսած տարօրինակ բանները և լաւ ձայնները Ս. Հոգւոյն յայտնութիւններու վրազրելու սիսալը: Քանզի այն բաններէ շատը հոգերանօրէն մտքի բանի մը վրայ կեզրմացնելէ (մոռնալով այլ բանները) յառաջ եկած ցնորք կամ շացութիւնք և պատրանք կամ զառանցանք (illusion, Hallucination) են: Ասիկա մարդուն արթուն եկած առանց տեսած երազն է, որուն Hallucination կ'ըսուի: Իսկ եթէ քունի առան միտքը (մոռնալով ամէն բան միայն) մէկ բանի վրայ խորհի «երազ» կ'ըսուի: Քունի առանուած երազը ի՞նչ կարեւորութիւն որ ունի՝ արթութեան երազներն ալ անոր նման են:

Կրօնական կամ հոգեւոր վախիսութեան և ապաշխարութեան հետ կապակցուած պատրանք (Hallucination)ներէ մի քանիները յիշենք: Մէկը տեսաւ երկինքէն դէպի վար վազրող լոյս մը: Աւրիշ մը ձիզ աչքերուն վրան վայրող լոյս տեսաւ երկու անգամ: Աւրիշ մը երկից ուրախութիւնը, և եղ և լայն ճամբու տեսիլքը որ շատեր լայն ճամբէն է՛երթային: Աւրիշ մը մեղք մը գործած առանց իր անուան կանչուիլ լսեց: Աւրիշ մը բացակայ բարեկամի մը դպիլը

զգաց: Ուրիշ մը հեռուն եղող մօր ձայնը, ուրիշ մը բնաւ չի բառած գեղեցիկ եղանակներ, ուրիշ մը՝ հրեշտակային երգեր...: Զայններ և տեսիլքընը ձիզգ տրակելէ առաջ: Հրեշտակային ձայններ: Ներքին ձայն մը լսելով «մի վախնար ես քեզի հետ ևմ...» Հոգեւոր փոփոխութեան տաենը երբեմն բարձր ձայնով երկան ինդալ, ձեռքերը իրար զարմել, ծխախոտի ախորժակին կորսուիլը, չար և բարի ազգեցութեանց մէջտեղը մնացուծ զգալ, ինքնիւրնը խօսի, և երգել... անդխոակցարար կամ կէս զիտակցարար եղոծ բաններ են (subconscious):

Կրօնական զրգութմներու հնչման տակ յսուաջ կուզան պատրանքի վիճակ մը (sporadic case), կամ ինքնարերարար շարժութմներ (motor anæsthesia), կամ ինքնաքնէածութիւն (auto - hypnotism): (Շատ անգամ տեսնուած է որ հիփնօթիզմի մէջ ենթակային ուշազրութիւնը մասնաւոր առարկայի մը, խորհրդի մը վրայ կը կեզրունայ մինչեւ որ ինք՝ ենթական կը մատնուի հիփնօթական կոչուած քունին): Որոնք յափշտակութիւն, աւելիք (vision) կամ՝ ուշաբարձութիւն (catalepsy)ի ձեւեր կ'առնեն:

Միտքը ուրիշ բաններէ չէզոքացնելով ու միայն մէկ բանի վրայ հաստակելով մարդու անձնագիտակցութիւնը կը կորսնցնէ և յայնժամ կը տեսնէ ու կը լսէ այն բանը որուն վրայ կը խորհի: Խնչակէն որ զիշերուան երազն մէջ է՛րլայ, արդէն խօսեցանք այդ ժաման: Պուտուայի և շատ մը ուրիշ սոււր մարգարէններու և սուրբերու տեսիլքները և յայտնութիւնները այս տեսակէն են: Ոյս օրէնքին ձշմարտութիւնը ըլլալը

ւելի պարզ կերպով ալ կրնայ բացարուիլ : Երբոր մարդ մը մաստորական կամ գեղքարական վիճակի մը վրայ խորհի այն վիճակին կենարկուի , այնպէս կընէ (անգիտակցաբար կամ կ'ո գիտակցութեամբ) մինչև որ արթնայ և կամ միաքէ ուրիշ կողմ' մը գործնէ : Երխասաւրդ մը գիտեմ որ իր բարեկամին եվխենիթիցի հիւանդութեամբ տառապիլը տեսած տանը ինքն ալ ցաւ զգալ մկան : Այսայի ցաւը . . . և նորմաները երբեմն այս կերպով կը զգանք , երբեմն ալ միտքը ուրիշ կողմ' դառձնելով մտոնարդ ցաւը , (ինչպէս քունէ վերջը) կը բուժուի ցաւը անցած կը զգայ : Երբոր անօմին մարդ կերակուրի վրայ խորհի բերանը կը ջրոտի , երբոր չարագործի վրայ խորհինք մտածնը կը դորդ : Միենայն տեսակի են շատ մը հոգեւոր կարծուած շարժումներ ու գէպքեր : Ա . Հոգին գործ չունի հոն և ասոր համար է որ հոգեւոր արթնութեան ժողովներու ժամանակ շատեր իրենց մէջը վերոյիշեալ գոփոխութիւններ կը գտան և այլոց ալ կը ցուցնեն , իբր թէ անսիլքներ ալ կը անսնեն «Եվլիեա» ներ եղած են , բայց ժամանակ մը վերջը երբոր միտքը իր բնականոն վիճակին կը վերադառնայ՝ անա մարդը առաջուան հնա մարդն է և երբեմն ալ աւելի չար ու վատզարացած : Բանզի մաքի այս տարօրինակ վիճակին վերջը մէջ մըն ալ ովհչըլն , հետագարձ շարժում մը յառաջ կուզայ : Շատ ո՞ր սրբացած մարդոց վերջը աւելի ստորնանալը , և արթնութեան ժողովներէ ետքը ունաց հոգեւորապէս աւելի պազած վիճակ մը ցուցնելը մեզի ծանօթ պարագաներ ըլլալով վերոյիշեալ օրէնքին կենդանի պապացոյցներն են :

Ահո՞ ձիզ հոս է վասնգը , զգուշանագիր կեար և . Հոգւոյն ազդեցութեամբ և Աստուծոյ ներկայութեամբ յառաջ եկած նկած նկարագրի գոփօխութեամբ և անշուկ կերպով բնական զարգացումով եկած նորոգութեամբ և հոգեւոր կեսնքի հետ (Hallucination) պատրանքի և բնէածութեան երեզմթներու մէջուեր եկած տարրերութիւնը չի համեստ և չփոթէլու է :

2.— Ապաշխառութեան վրայ սիսալ ըմբռնում աննեալ զգուշանալու հա

Նախ՝ կարեւոր է մտոնանչել թէ՝ ապաշխառութիւն երեխ տարբեր շրջաններ եւ կամ վիճակներ ունի : Առաջնոր՝ մնկաց կամ անկատարելութեան զգացումը : Անսուակ սրգի նման ինքնիրեն դաղը՝ իր անգոնացուցիչ վիճակին վրայ խորհիլ մկանը է : Մարդոյ բնաւորութեան և խառնուածքի , տարիքի և դպրացման ու գործին համեմատ տարրեր ձեւերալ ու կերպերով այս զգացում և խորհուրդներ երեւան կուգան : Ապաշխառութեան այս նախնական վիճակին մէջ մարդու կ'ակսի իր անկատարելութեան և մեկ բին վրայ խորհիլ : Աստուծմէ հեռու ըլլալը զգալ , լաւագոյն կենաց վախաքիլ , ախուր , արաւում ու անհանգիստ վիճակ մէ : Այս ատեն մարմնն ալ մաքի անհանգիստ վիճակին անսարբեր չի մնար , — քունը կը վախչի , ախորժակը կը զագարի , ջղանութիւն , տեսողութեան ու լսողութեան խանգարիլը , տարօրինակ ձայշներ լսել , տեսլիքներ տեսնել . . . երբեմն ալ հիւանդը ըլլալ : Բակու հարկ չիկայ թէ միենոյն նշանները ամէն տեսակ մարգացմէ պահանջելը շիտակ չլլար : Ինչ պէս միենոյն ախտին նշանները տարրեր անձանց մէջ

միհնոյն չեն ըլլար նոյնապէս հոտե անոնց տեղերը։ Ս.յս  
մասին մեր տգիսութիւնն է որ ամէն հոգեւոր հիւսն-  
դէ նոյն նշանները պահանջնելով եկեղեցին մէջ հակա-  
ռակութիւններու պատճառ կուտանք։ Նմանապէս յիշ-  
եալ նշաններ ամէն անհատներու համար ապաշխա-  
րութեան կարապեսոր չեն կրնար սեպուիլ։ քանզի  
երբեմն մարդոց վրայ ապաշխարութեան նշանները  
ժամանակ մը փայլելէ վերջո կը մարին և կ'անցայ-  
տանան և մնայուն արդիւնք մը չեն թողուր։

Ապաշխարութեան առաջնորդող շարժառիթեւն աշ  
տարիքի, գորգացման, բնաւորութեան . . . աստիճա-  
նին համեմատ տարբեր են։ Տարիքով պղտիկներու  
գորաւոր շարժառիթն է այլոց նմանելու ձգտումը,  
քիչ մը մեծ բունը ընկերակցութեան համարումն ճըն-  
շւումը, այսինքն այլոց գաղափարները յարգելու մի-  
տում մը։ Աւելի տարիքուններուն վրայ մեղաց ցաւը  
ծանը կը կոյնէ։ Ումանց ապաշխարութեան շարժա-  
ռիթն է՝ մահուան ու գժոխքի երկիւզը, աւելի՝ յա-  
ռաջացածներունք՝ գաղափարական անձին նմանիլ և  
անձնանուիրում Աստուծոյ։ Ասկէ կը հետեւի թէ ա-  
պաշխարութեան շարժառիթները նախ առարկայա-  
կան, արտաքին և անձնասիրական են։ բայց տարի-  
քով ու մտքով աւելի յառաջացեալներունը ենթա-  
կայական, ներքին և աւելի բարձր են։ Բայլ է թէ  
եկեղեցին մասունիները և պարզամտները ապաշխա-  
րութեան առաջնորդող միջոցներ տեսանելի և կերպով  
մը թեթե բաներ են, իսկ հասուն մտքի տէր երի-  
մը թեթե բաներ են, իսկ հասուն մտքի տէր երի-

դամնուք շարժելու միջոցները։ Ումանք դիւրազբանու-  
նե մինչդեռ ուրիշներ աւելի ծանը և խմառամից մի-  
ջոցներով խոկ չեն շարժիք։ Ինչպէս ապաշխարութեան  
շարժառիթները և միջոցները զանազան են, նոյնապէս  
անոր նշանները։ Զգուշանալու է ամէն դուսկարգի,  
անհատի միհնոյն աչքով նայել ու նոյն միջոցներով  
շահագրգուելու ապարզիւն չանքերէ։

Ապաշխարութեան երկրորդ (\*) ցրծան ու վիճակն է  
ճշնածամ և կամ բուն ապաշխարութիւն։ Վերջին  
ծացր ասպնապ, վհասութիւն և զարձ ու հակում նոր  
կենաց։ Երջան մը և ումանց համար վայրիկան մէջ որ  
մտրգուն մեղաց ծանրութիւնը թեթեւնալ կ'ալսի, յե-  
րան գաղաթին զէսի վար, մեղաց խոր, վազող  
մարդն ալ ծորին տակը (վերջակէտին) հասած ու զէ-  
սի վեր, միւս լիրան գաղաթը ելլել կ'ալսի։ Երեն  
համար մեղաց անսահման ձորը վերջացած է, ալ  
զէսի վեր սրբութեան գաղաթը քայլեր կ'առնէ։  
Խաւարէ լորսի ու մահուանէ կեսնափի փոխաւած է։  
Հոս՝ կրկին զարձի, դառնակիէի վրայ սխալ ըմբռո-  
նութիւն ունենալով շատ մը զժուարութիւններու  
պատճառ կը տրուի։ այսինքն՝ մեղաց ձարը ամեն  
մարդոց նոյն խորանիւթիւնը յունենալուն  
վրայ անդիւակցութիւն։ Ան որ շատ խորունկ ձոր ու-  
նի (մեղաց տիզմին խորը մտած է) անիկա շատ լաւ  
գիտէ իր մէկնակիւթը, իր գարձին ժանանը ու եւ  
զանակը բացորոշ կրնայ պատմել։ բայց ան որ շատ  
մեղաւոր չէ, Քրիստոնէի մը զաւակ ըլլարով։ հոգեւոր  
մթնոլորտի մէջ ծնած ու մտքուր միջավայրի մէջ մեծ-

[\*] Եւրոպ՝ նոր կեանքի անումն (աբացու) է, որոն  
վրայ է մեր բուն նիւթը ու խօսան ենք արդէն։

ցած է՝ բնականաբար անոր մելիսակէտը չառ մրոշ ու սուր չըլլար, քանզի մեղաց ձորը չառ խորունկ չէր: Օքնակով մը լաւ կը հասկանաք: Եթէ չառ մեղսուոր մէկուն մեղաց ձորին տակէն դառնալու կէտը 70 - 80 աստիճաննոց սրանկիւն մը ըլլայ՝ միւս մաքուր մըթնողոտով ապրող Քրիստոնեայի մը դառնակէտը 150 - 160 աստիճաննոց բթանկիւն մը կը շնէ: Մէկը բարձր լեռներով շրջապատուած ձորի մը մէկ կողմէն իջած ու վարէն գէպի միւս լեռը մաղլցիկ մկսիլը լուր գիտէ: Մինչդեռ քրիստոնէավայել կեանք անցնողին դարձր՝ դաշտի մը Շրաց քիչ մը դէպի վար ու ևտքը դէպի վեր ճամբան շարունակող ճամբորդի կը նմանի. բնական է որ այսչափ քիչ իջնալ ու ելլել չառ չի զգացուիր: Ոմանք բնաւ չեն զգար, քանզի դառնակէտը բնաւ անկիւնի ձեւ չունի, այլ կոր կամ կլոր գծի ձեւով է: Այս տեսակ մէկուն ապաշխարութեան ժամանակ ու եղանակը միւսին չափ որոշ ու սուր չըլլալը բնական է: Մարզը արդէն մաքուր, քրիստոնէավայել կեանքով ապրած է, ի՞նչ մեծ մեղքեր ունի որ խոստովանի ու ապաշխարութեան վրայով ազմկալից պատմութիւններ ընել կարենայ: Ուստի մեծ մեղաւորներէ (խորունկ ձոր, ու սրանկիւն մելիսակէտ ունեցողներէ) ակնկալուած ապաշխարութեան նշանները, խոստովանութեան եղանակները և նոր կենաց պատմութիւնները՝ հոգեւոր մթնողօրտի մէջ մեծցած ու քրիստոնէավայել կեանք վարողներէ պահանջել մեծ սիսալ մ'է: «Նոր կեանք հին կեանքի» վէճ ու կոփւներուն պատճառը և միւնոյն նշանները ամէն մարդոցմէ ալ պահանջելը այս օքէնքին անսուզեակ ըլլալէն է՝ Քրիստոնէավայել կեանքով ապրող մէկուն ա-

պաշխարութիւնը պարզապէս իր մէջը Սառուծոյ հետ անձնական յարաբերութեան զգացումին ծագիլը կամ արթնալն է:

Հետեւարաց ապաշխարութեան ու նոր կենաց առաջնորդող երկու զիսաւոր հոսանքներ կան, որոնք վերոցիշեալ երկու տեսակ ապաշխարութիւնները կը մատնանշեն: Մին՝ մեղքէ փախսելու կը տեսնալ, իսկ միւսը՝ հոգեւոր լուսաւորութեան: Մին՝ հին բնութեան և ստորին կեանքէ ազատի կ'ուզէ, երկրորդը՝ հոգեւոր լուսաւորութեամբ մը պատանեկութեան բնականն զարգացման պէտք ունի. լոյս մը կը ծագի իրեն ու նոր տեսաւորութեան մը կարժանանաց որով ինքնինքը թեթեւցած ու նորոգուած կը զգայ: Առաջին տեսակ ապաշխարովին պայքարը՝ իր վարած հին մեղաւոր կեանքին ու արդարութեան նոր կեանքին մէջն է, իսկ երկրորդ տեսակին պայքարն է իր անկատար կեանքին և ծագկելիք (իրականանալիք) կեանքին մէջը: Մէկունը մեղաց զգացումն է, երկրորդինը անկատարութեան: Առաջին կարգի մեղաւորին իր վիճակին վտանգը ցուցնելով զայն ապաշխարութեան առաջնորդել վարին է՝ քան թէ արդէն մաքուր կեանք պայրող մէկը լաւագոյն ու տիպար կեանքի առաջնորդել:

Հոգերաններէ ու աստուածաբաններէ շատեր կը կարծեն թէ զօրծնական կեանքի մէջ որոշ կերպարանափոխութիւն մեծ մեղաւորներուն վերապահուած է, այս պատճառուած ոմանք փորձուած են խորհելու թէ լաւ ու փայլուն ապաշխարութիւն մը ընել կարենալու սիրոյն համար մեծ մեղաւորներ ըլլան: Այս գաղափարը կը ցուցնէ թէ բարյապէս մնծ չարութիւնը՝ բարյական լաւագոյն վիճակի փոխուելու ատեն զգաց-

մանց մէջ մեծ վրդովում մը յառաջ կուգայ . հետեւա .  
բար տեսանելի որոշ բանեց կը պատահին : Ուստի ա-  
պաշխարութեան մէկ տեսալը աղմղալի և որոշ զիծե-  
րով կ'ըլլայ , իսկ միւսը լոելեայն և անզգալի : Մինչե  
անդամ մարդը՝ իսքն ալ չի գիտեր թէ ե՛ր և ի՞նչ  
պէս եղաւ իր գարձը , ինչպէս իր ֆիզիքական ան-  
ման ալ անդիտակից է բայց կը մեծնայ :

Ասկէ մ՞ր քանի տարիներ առաջ Անգղիոյ վէսիեան  
եկեղեցին պատկանող 34 հոգեւոր պաշտօնեաներէ  
բաղրացեալ ժողովի մը մէջ ամէն մէկը իր կրօնական  
փորձառութիւնը կը պատմէր , իէսէն պակասը յայտա-  
տարեցին իրենց ապաշխարութեան ժամանակը և տե-  
ղը , մինչեւ իէսէն աւելին վկայեցին թէ իրենց կրօ-  
նական կեանքը մանկութենէ ի վեր աստիճանաբար  
մնցած է ; (Methodist Recorder, August 6, 1903) :

Երէցական եկեղեցին գաղափարն է թէ՝ «Մա-  
նուկներ իրենց ծնած ասենէն Ս . Հոգւոյն նորոգիչ  
ազդեցութեամբ նորոգուած են . ասոր իրենք անզի-  
տակից են , բայց Աստուծմէ չի հետանալով պարզ ,  
բնականն և մանկական յարաբերութեամբ կը մեծ-  
նան իր Աստուծոյ գաւակները : Աւրիշ խօսքով պըզ-  
տիկներ եկեղեցւոյ անդամներ ծնած են» :

Ժողովական եկեղեցին ընդունած է թէ՝ «Մա-  
նուկներ Աստուծոյ գաւակներն են և մանկական հոգ-  
ւոյն բնական գարգացումովը՝ անոր յարաբերութիւն-  
ները կը փախուին , ինչպէս որ մանկան յարաբերու-  
թիւնը և պիտակութիւնը արտաքին աշխարհի հան-  
դէպ փոփոխութիւն կը կրէ» :

Անգիտակցանքար և ըստելեայն եղած հոգեւոր փո-  
փախութիւնը և աճումը նախասեծար է . քանզի ա-

նիկա աւելի բնական աճում է և յարատեւութիւնը  
աւելի վստահելի : Այս բնական ու լոկալայն եղած  
աճում ու հոգեւոր գարգացում սա գովելի պատճառ-  
ներէն յառաջ կուգայ . (Ա) Կանուխէկէ լաւ միջավայ-  
րով ու հոգեւոր միջնորոտով շրջապատուած ըլլալէ :  
(Բ) Մանուկները ու պարզամիտները կրօնապէս ան-  
մարօնի վարդապետութենէ հեռու պահելէ , այսինքն՝  
կրօնքէ չի ձանձրացնելով զայն գրաւիչ լնելէ : (Գ)  
Աւանց զարգացման պէտքերը զգուշութեամբ հոգալ ու  
լցնելէ : Սովորական ժողովներու ու ամէն օրուան  
ջանքերու միջոցաւ եղած հոգեւոր զարգացում բնա-  
կան է նաման արեւի ձառնքերով մեծցած բոյսի :  
Իսկ շատ մը տեսանելի ջանքերով ու մասնաւոր ա-  
ւեսարանիչներու ձեռքով եղած հոգեւոր արթնու-  
թիւններ նաման են տաքցուած սենսակներուն մէջ  
մնցած բոյսերուն՝ որ աւելի շուտ կ'աճին : Բայց միւ-  
սը բնական գարգացում ըլլալով (թէն ծանր է) աւելի  
հասասատուն ու դիմացկուն կ'ըլլայ ամէն պատահական  
փոթորիկներու . հանդէպ : Զի մոռնանք թէ երկու տե-  
սակին համար ալ աշխատելու ժամանակը կայ ու իր  
ատենին վայելուշ է . բոլոր հոգեւոր գարգացման տա-  
քան թեան ակն ու աղբիւրը Ս . Հոգին է արդարու-  
թեան արեւակը :

Ա . Գրքի մէջ այս երկու տեսակ ապաշխարութեան  
օշինակները կը տեսնենք : Յովհաննէս Մկրատիչ օր մը  
Յորդանան գետին եղերքը կայնած էք իր երկու ա-  
շակերտներուն հետ , Յիուսի անցնիլը տեսնելով ա-  
ղազակից . «Ահա՝ Աստուծոյ գառնը» , երկու աշա-  
կերտներ Յիսուսի ետեւէն գացցին և այն օրը անոր  
քովը կեցան : Այս երկուքէն մէկը Անգրէան էր , հա-

ւանականաբար միւսը Յովհաննէս ինքն էր՝ որ իր անունը չի յիշեր համեստութեամբ։ Այս պատիկ պատմութեան հետաքրքրական մէկ կողմը այն է որ այն սիրեցեալ տշակերտին դարձին նկարագրութիւնը կուտայ մեղի աւելի լրելայն քան բացէ ի բաց։ Այս միջաղէալ այնպիսի պարզ ու սովորական կերպով մը կը պատմէ որ մենք անոր բովանդակ զէպքը մոռնալու վառնգին կիյնանք։ Ան կը բովանդակէ մէկում մը դարձի նկարագրութիւնը որ յասոց Քրիստոսի թագաւորութիւնը խնդրին մէջ կարեւոր դեր մը խաղաց։

Յովհաննէսի դարձը Պօղոսինին յաբանապէս հալապատկերն էր, ինչպէս անոնց ընաւորութիւնները։ Երկուքն ալ իրենց ասվորական եղաղ կերպով մը մտան Աստուծոց թագաւորութեան։ Դարձի այս երկու զէպքերը կրօնական երկու որոշ տիպարներ կը ներկայացնեն։ Յովհաննէսինը հանդարտ ու առանց ցուցի, բացց արմատական և խորունկ, Պօղոսինը՝ անակնկալ ու սաստիկ, տարօրինակ ու յևզափոխական։ Մէկը դարնան գալուն կը նմանի, միւսը՝ կիկլոնի մը դաշտուն։ մէկը բնական սովորական գործի մը պէս, իսկ միւսը իրը բացառիկ և զերբնական։ Պօղոսի դարձը որ տարբեր ձեւերով երեք անգամ գրուած է Աւետարանի մէջ՝ եկեղեցին միաքին վրայ այնպէս ապաւուրութիւն գործած է որ իբր ընական կերպ ընդունուած է։ Անո այս թերի ըմբռնումի պատճառաւ է որ գանգատ կըլլայ թէ կատարեալ դարձ չի պատահիր և մնդքի համար խորունկ համոզում չի կայ այժմ։ Պօղոսինին նման տարօրինակ ցոյցեր կը սպասուին և նման պատճութիւններ չընտղներ կը պախարակուին։

Թատերական փորձուութեան չի նմանող որ և է դարձ անդունացուցիչ և անորմէք կը նկատուի։ Պօղոսինին զէպի Յովհաննէսի կերպը եղած դարձի տեսակին փոփոխութիւնը զարդացումի ճամբռուն մէջ բնականին կը մօտենայ։ Դեռատիներէ և կրօնական լու ազգեցութիւններու տակ մնացածներէ պէտք չի սպասել մնծ մաքսուում մը իրենց կամքը Յիսուսի յանձնելու և զեյն իրը իրենց Տէրը և վարդապետը ընդունելու խնդրին մէջ։ Տէրոջը նետ միանալ մը, Անոր պահանջները ընդունել մը, Անոր ծառայութիւնը առանց աղմուկի ընտրել մը կըլլայ և նոր կիանքը կը սկսի։ Դարձի այս տեսակը աւելի բնական, հաստատուն և աւելի յաջողակ է ինչպէս որ բառեցաւ։ Սովորական ժողովներով, բնական կերպով, անշատկ միջոցներով դարձի եկողներուն թիւը որչափ քիչ երեւան՝ մինչև անգամ ենթական ինքը իր մէջը եղած փոփոխութեան լուր չունենաց, կրկին ասոնց թիւը միւսներուն մի քանի անգամը աւելի է ու հաստատուն Քրիստոնեաներ են։

3.— Նկատելիք երրորդ բանն է «Բհատնմ» (\*) (Rhythm)։ Հոգեւոր կիանքի գարդացման արգելք ըլլակեք բաներու վրայ խօսած ատեննիս (այս ալ զիտնալու արժան բան մ'է)։ Եստ վատիուկ ու բնական խնդիր մը կաց թէ մարմնը և միտքը նիւթապէս և հոգեւորապէս միշտ միենայն պատիճանի վրայ պահել անկարելի է։ Ամառ ու ձմեռ, չաբաթներ, ամիսներ և տարիներ միշտ եւանդուն աղօթամազովներ ակընկալել և միենայն արթուն վրձուի մէջ պահելու համար

[\*] Այս բանին միշտ նայերէնը չի գտայ, ուստի անզի եւեկնը կը դնեմ։

եղած անքնական փափաք ու աշխատանքին սխալ ըլլալը մասնանիշեր կ'ուզենք հոս : Ասիկա ոչ միայն բնութեան դէմ մեղանչեր է՝ այլ նաև տկարութեան պատճառ ու ոչ թէ գարգացման :

Տեսնուած է թէ երբեմն տեղեր՝ երբեմն քարոզիչներ և եռանդուն թրիստոնեաներ հոգեւորութիւն կարծելով ամէն օր եկեղեցին բանալ, միշտ աղօթաժողովներ ընել և միշտ խստավանութիւններ և ապաշխախարութիւններ պահանջած են : Ժողովուրդներ առհասարակ ամէն օրուան աղօթաժողովներուն մի քանի շաբաթներ շարունակելէ վերջը կը սկսին ձանձրանալ, յոգիլ ու հոգ քաջուիլ : Ոմանք այլոց սիրոյն համար քիչ մը աւելի յարատեւեն նէ ալ իրը ծանր բեռ կը տանին : Երբեմն սովորականէ երկայն ու մի քանի շաբաթներ ամէն օր ժողովներ ընելը ներելի և օգտակար կ'ըլլայ, բայց երկայն և ամիսներ շարունակող ժողովներ ժողովուրդը շուտով կը յոգնեցնէ և թուրութիւն մը ու յետաղարձ շարժում մը յառաջ կը բերէ, մինչեւ իսկ մատորական ու մարմաւոր հիւանդութեանց պատճառ կ'ըլլայ :

Միշտ «արթնութիւն», «հոգեւոր արթնութիւն» աղաղակիւ, արթնութեան համար աղօթքներ ընել և ուրիշներ օգնութիւն իննդրեւ արդելք են հոգեւոր կեանքի զարգացման : Միշտ ակար ենք, հիւանդ ենք, մահամերձ ենք... ըսել և միշտ իրեն ցաւերուն վրայ խորհին՝ իր վիճակին վրայով բոլորովին սննդարբեր ըլլալու չափ վնասակար է : Այն ատեն՝ հոգեւոր արթնութեան իմաստը կը կորսուի, ապաշխարութեան մասին խօսուածները անազգեցիկ կը՝ մնան :

Բնութեան մէջ երբեմն կենալ, հանգչիլ ու քնանալ

և ետքը կ'ազգութուած արթնալով կրկին գործել ու վագել կալ : Եղիա տկարացաւ, պատկեցաւ ու քնացաւ, եաբը արթնցաւ զօրացած ու շարունակեց իր ձամբան : Դէմսէմսնիի մէջ աշակերտաց քնանալը մարդկային բնութիւնը կը ցուցնէ . հոգին յոժար է իսկ մարմինը տկար : Սսիկա միայն մարդկային բնութեան յատուկ չէ, կը տեսնենք թէ չատ օրեր չոր ու տաք երթալէ վերջը՝ անձրեւոս և պաղ եղանակ մը կը յաջորդէ : Ծառեր գարունը արագ կը մեծնան, տմառը կը հասունան ու ձմեռը կը քնանան աւելի զօրութեամբ վերատին արթնալու նպատակաւ : Մեր մարմիններն ալ ամառը թոյլ ու տկար կ'ըլլան, ձմեռ ու գարունը աւելի կը զօրանան ու կը գիրնան : Մարդկային կենաց 13 - 17 տարինները մարմնով ու մտքով արագ աճման եղանակն է : Վերջապէս Իհիսին կատամէն տեղ, քիչ մը կենալ, հանգչիլ, զօրանալ ու վերըսատին քալել և զսրոցի վաքանցաները... «ԲՀիտհմ» են : Գիշեր, ցորեկ և տարուան եղանակները մեր բարեխնատմ չօր կարգագրութիւններն են : «Ծիցչլ՛» : Ասիկա հոգեւոր կենաց զարդացման մասին նկատելիք կարեւոր բան մ'է : Ընդհանրապէս Մ. Նահանգաց մէջ աժաւուը հոգեւոր զաշտամունքները քիչ մը կը թեթեցնեն, թէ թիւով և թէ զիւրամարսելի ընելով, երբեմն նոր քարոզիներ կը բերեն, ինչպէս իրենցինն ալ ուրիշ տեղ կ'երթայ վրանի տակ բացօղեաց աղօթաժողով կամ քարոզներ և նսան բաներով, Երբեմն տեղեր ալ եկեղեցին բոլորովին զոցելով : Մենք պարզամտօրէն ասոր կը զարմանանք, կրօնքի վրայ պէտք եղած կարեւորութիւնը չի ապու պատճառին կը վերադրենք : Բայց իրականը հակառակն է, ժողովուրդը

աւելի անօթի զգաղ տալու և ախորժակը արթնցնելու նպատակաւ կ'ընեն։ Մեծ քաղաքներու մէջ մի քանի մեծ ու հարուստ եկեղեցիներ կը միանան հազարաւոր ու բիրաւոր սոկիներ կը հաւաքեն, մեծ տեղ մը վարձելով 5000 - 6000 ժողովուրդով ի մի հաւաքելով գանձնք հոգեւորապէս արթնցնելու համար որ և է ջանք չնե խնայեր։ Թօրի, Ալբանի, ձիբսի, Սմիանի... և նման աշեսարանիներուն մեծ ժողովները 8 - 10 օր շատ շատ երկու շաբաթ կը շարունակեն։ Քանզի գիտն թէ ժողովուրդով միենայն բարուած վիճակին մէջ երկայն ատեն չի կրնար զիմանալ։ Եթէ երկու շաբաթուան մէջ մնացաւոր մը այս ժողովներով շարթնցաւ, ալ ուրիշ տեսակ ժողովներ կարելի է աւելի նպաստաւոր լլլան։

Ս.յս Թիհիտնմը չի մնանանք։ Զգուշանանք ժողովուրդին եռանդ ու փափաքը շաբաշար գործածելէ. զգուշանանք մեր կարևոր նիւթին զօրութիւնը և ազգեցութիւնը թեմեւցներէ։ Եթէ այս անդամ, ամառ կամ ձմեռ կարդ մը շարունական ու անսովոր ժողովներով ոմանք չարթնցան՝ կեցիր հոն, անուշ անզը կ'ապէ, ուրիշ եղանակի մը սպասէ. Բէթհէստայի աւաղանը խառնելու տարբեր միջոցներու համար Աստուծոյ առաջնորդութիւնը խնդրի։

Բայց բնաւ մի՛ ըսեր թէ հոգեւոր արթնութեան համար բաներ կ'ընես, մնացաւորը դարձի բերելու համար կ'աշխատիս, մի՛ ըսեր ան։ Թա՛զ ժողովներուն ընթացքը այն ցուցնէ։ Արդէն քու բոլոր գործդ ան է։

4. — Հարցում մը. «Եթէ շատեր կրնաքի ներկայ կազմակերպեալ զբութեան հանդէպ սպաղ են, արդեօք եկեղեցին մարդկային բնութեան շափ ընդարձակ է».

տաք վերաբերում ունի ամէնոււն։ Ամէն տեսակ մարդիկ իր մէջը առնելով գոհացնելու շափ լայնախոռնէ։ Ինչո՞ւ ժողովուրդը նախատենք ու դատապարտենք։ Պատճառը եկեղեցին մէջ վնատենք։

Մարդիկ շատ ծանր զրադում ու հոգեր ունին, ու անոր համար եկեղեցին շատ չեն շահագրգռուիր գուցէ ըսուի. բայց անօթի մարդ հաց ուտելու ժամանակ կը կը գտնայ, կամ պլասի չնմէ։ Այն գործով ճնշուող մարդիկ քրուափներ երթալու, խազակու ու ժամանցներու տան կը գտնան։

Հաւանական է սմօննք ըսեն թէ եկեղեցին դիրքը գործաւորական դաստիարագին անգոռհացուցիչ է. ընկերական խնդիրներու մասին բոլորովին անտարբեր է։

Եկեղեցին արդի մտաւորականներու հետ սրտանց համակրութիւն չունենալն զինքը ցաւալի անդամաւուծութեան կը դատապարէ։ Եկեղեցին լոյս կ'ուզէ, բայց լոյս բերող զիսնականներուն հետ պաղ վերաբերում ունենալը խնդիր մ'է։ Ճիշտակ է որ ազիտութիւնը եկեղեցին մէջ այնչափ արմատացած է որ արդի հանճարը իր զարգացեալ գէնքերով իսկ դիւրաւ գուրս ընելու չի կարողացաւ։

Կրկն պէտք է հարցնենք մենք մեղի թէ ինչո՞ւ մտաւորական ու բարեկեցիկ մարդիկ և գործաւորական դասակարգ Եկեղեցին մէջ շատ հաճոյք չեն զգար։

Ուրիշ մի պատճառ ալ եկեղեցին մէջ քարոզութեան հոգեւոր լլլալը, բոլորովին աշխարհային, ընթացիկ նիւթերով ո մականին նպատակէն չեղեն է։

Վերջապէս եկեղեցին իր սահմանին մէջ զտնուող ամէն տեսակ մարդոց պէտքը գոհացնելու մասին ահ-

հոգ րիլայի զգուշանալու է : Եկեղեւոյ բարեկարդութիւնը, անզամութեանն կազմակերպութիւնը և Ա. Գրոց մասին եկած նոր լոյսը ի՞նչպէս ընդունելու . է որ նախ մերժած ու ետքը յաղթուած չի սկսուինք . եկեղեցեաց մէջ երկառակութիւններ, կղերականաց մէջ տղիսութիւն, զայթակզութիւն և անհոգեւոր վիճակը վերցնելու է :

5. — Ինքնահաւանութիւնն ող մեծ արգելք է հոգեւոր կեանքի զարգացման, երբեմն Քրիստոնեաներ հոգեւոր կեանքի զարգացման վրոյ խօսած աւանդն ինքնահաւան են, ու ասիկա ժողովուրդի վաստկար և իրենց անձին կործանումն է : Աշգամ մը երեւելի նկարիչ մը իր բոլոր զօրութեամբ կ'աշխատեր իր զծած մէկ պատկերով սուածին մրցանակը տանել : Սասր վրատան էր : Բայց իր ծանօթ մէկ բարեկամը, որուն տունը կը բնակեր, սրամկերահանէ վշտացած բլազով իր վրէքը լուծելու համար բարեկամին սուրճ տալու աւտեն գաւաթին մէջը պատիկ դեղահատ մը ձգած էր : Ահա այօշափ, նկարիչը առանց գիտնալու խմնց սուրճը և շարունակեց իր գործը : Օր մը նկարչին բարեկամները անոր գործատեղին եկան, ի՞նչ տեսնան, այս երեւելի պատկերահանին մրցանակ տանելու նպատակու զծագրած պատկերը իր սովորական պատկերներն ալ վար է, գոյները իրար չեն բռներ, մասերը կոչտ, իրարու անհամամտուական են : Իրեն լուր տուին . բայց ինք չի հաւաստաց անոնց խօսքին ու շարունակեց, բնացուց ու կախեց քաղաքին գեղարուեստից սրահը, և վրան ծածկեց մրցանարաշխութեան օրը ընդհանութիւն բանալու նպատակաւ : Մըրցանակի օրը եկաւ, քննիչներուն առջելը ծածկուած

պատկերը բացու, ո՞հ, ամօթով սկսաւ կարմրիլ : Ին որ ըսուտծ էր ճիշդ այնպէս կոչտ բան մ'էր . այն աւեն գեղին աղեցաթեան տակ՝ իր միտքը մասամբ մը կորսնցուցած էր, հմա սթափած է : Բայց ի զուր, պատեհութիւնը անցաւ : Այս գեղն է ինքնահաւանութիւն, որ մեր ամէնուն գաւութիւններուն մէջ սատանան կը գնէ քիչ ու շատ : Ո՞հ, մենք կը կարծենք թէ լաւագոյն նկարը մերինն է, մեզի դժողութիւն ընողները թշնամի կը սկսենք, բայց օր մը դատաստանի առջև պիտի ամէնանք ու պիտի կարմրինք :

6. — Յուսահասութենէ զգուշանալու ենք : Քանի որ Քս. եկեղեցին ոլուինն է ու Անիկա եկեղեցինն մէջն է պիտի զարգանանք : Քրիստոսը ժողովուրդին մէջ առնել բաւ է, ժողովուրդը եկեղեցինն մէջ բնիրյու խնդիրը լուծելու : Նարօքօն Ա. Հեղինէ կղզինն մէջ աքսորման առնենք ըսած է՝ «Իմ բանակներս աւակաւին իմ ողջութեան ատենս զիս մոռցան, նոյն իսկ Գարթալինէի բանակը, Աննիպալը մոռցան» : Մեր զօրութիւնը այսպէս է : Մէկ պարտութիւն մը մեզ կը ճնշէ և բարեկամները կը ցրուէ : Հաւատքին յառաջդիմութիւնը և եկեղեցին կառավարութիւնը մշանջենաւոր հրաշք մ'է : Ազգեր կ'անցնին ու կ'երժան, գահեր կը տապալին, բայց եկեղեցին կը մնայ» : Քանզի Քրիստոս կը մնայ, եկեղեցին կեղանի ու փառաւոր յաղթանակին պատճառն է :

## ՎԵՐՋԱԲԵՆ

Ես կիանքի և սրբացման նման մեծ զործին մէջ երեք տարրեր կողմներ կան՝ որոնց ալիսարկ մը ևս նետենք: Իր ընարան կրկնն առնենք: Յովհաննէս ուստքեալին դարձի խնդիրը: Այս վեհ ու հայակապ գործին մէջ կը տեսնենք.

Ա. — ՄԱՐԴԿԱՑԻՆ ՄԱՏՔ, յանձնառարութիւնը, Յովհաննէս Մկրտչի գործը: Իր հին վարդապետը՝ Յովհաննէս առտքեալը Յիսուսի ներկայացուց և Յիսուսը անոր և ինք ևս քաշուեցաւ: Այս իր մանկավարժ հոգեւոր կրթութեան մէջ դայն կրցածին չափ յառաջ տարաւ և յիսոյ երկնային վարդապետին յանձնեց: Եամսնթաց օր Յովհաննէս Մէրտի ժողովուրդին մատնանիշեց Յիսուսը և մէկն այ անոր թելադրութեան չի պատասխանեց: Բայց վճռու միայն այն երկու պատրաստուած աշակերտներուն կը խօսի և ահա անոնք կը հատեւին Յիսուսի: Յովհաննէս Մկրտչի ինչ որ ըրած էր օր մը առաջ ժողովուրդին՝ օր մը վերջը նոյնը ըրաւ այս երկու աշակերտներուն ու նպաստակին հասաւ: Ահա՝ այս է և այսափ հոգեւոր պաշտոնից և հաւատացեալներու ընելիք գործը: Յիսուսը մատնանիշել ժողովուրդին և անհաններուն, Մէծ Վարդապետը ցւցնել: Փրկչին առաջնորդել: Այսպէս ներկայացւը Փրկիչը որ քար ցւլթեան ժամանակ քու

անձդ բնաւ չերեւայ, այսչափը բաւ է մեզի հաշմար:

Բ. — ՏԵՍ ԹԷ ՅԻՍՈՒՍԻ ԻՇՉՉՊԵՍ ԿԸ ՇԱՀԱՇ ԳՐԳՈՒՈՒԻ ԱՆՈՒՅ ՈՐՄԵՐ ԻՐԵՆ ԵՐԹԱԼՈՒ Ա ՖՈԶԻՆ ՔԱՅԼԻ ԿՈՒՆԵՆ: Երբոր անոնց ոտքերուն հայնը լսեց, թէկ անկէ առաջ անոնց ներսիդին զիտէր, անմիջապէս ևս դարձաւ ու զանոնք քաջալի ընլու համար ըստաւ: «Ի՞նչ կ'ուգէք»: Ան կը խրախուսէ կասկածոտ սիրտը, վարանոտ միտքը ու տատանսեալ ոտքերը: Յիսուս ըստաւ անոնց «Եկէ՛ք ու տեսէք»: «Մ'նձի Եկէ՛ք ով բարոր յոդնած ու բեռնուրուրածները»: Եկէ՛ք, անմիջապէս Եկէ՛ք Յիսուսի: «Եկան ու տեսան ուր տեղ որ էր իր օմեւանը և այն օրը անոր քովը կեցան»: Մինչ լրիկուն ուշ ասմէն այս երկու աշակերտներ Յիսուսի հետ մնացին:

Գ. — ՏԵՍ ՅԻՍՈՒՍԻ ԵԿՈՂԲԻՆ ՎԻՃԱԿԻ ՈՒ ԳՈՅՆԻ: Երբոր այս երկու աշակերտներ անկէ բաժնուեցան նոր լոյս մը կը փայլէր իրենց աշքերուն մէջ, նոր ուրախութիւն մը կը ճառագալիթէր իրենց զէմքերէն, նոր սէր մը կը տրոփէր իրենց սրտերուն մէջ և նոր նպատակ մը կը բռնկէր իրենց հոգիներուն մէջ: Քրիստոսի հետ այս տեսակցութիւնը այշակերպած էր զիրենք: Մնարէաս փութաց իր եղրօրը Պնտրուսին ըսկութէ Փրկիչը գտան, Յովհաննէս չի պատմուիր թէ ու րոնց խօսեցաւ, բայց այնափ յափշտակուեցաւ Յիսուսը որ և Մնոր սրտին մօտ գնաց որ Մնոր սիրելի աշակերտը եղաւ ու միայն ինքն էր մինչև Գողգոթաց վարդապետին հետը: Խաչին ծիչդ գէմը կեցած տակումին Փրկչին երեսը կը դիտէր: Ահ, կարդացէ՛ք, Յովհաննէսին Սահտարանը և թուղթերը, ինքն է որ Յի-

սուսի իրական և յման պատկերը կը ներկայացնէ : Յիսուսի հետեւիլ , անոր հետ քոլ քովի նոտիլ , անոր երեսը դիմ յանդիման՝ անոր պատկերին նմանվու միակ միջոցն է :

Ժամանակին Հռովմի , Վատիկանի պալատին մէջ , Քաֆայէլի մէկ երեւելի պատկերը կախուած էր որ մեծ բազմութիւն կ'երթար զայն տեսնելու : Անոնց մէջը անձնութ երթառասարդ նկարիչ մ'ալ կար որ ամէն օր կ'երթար զայն տեսնելու : Պատկերին գեղեցկութեան տիրապի գրաւուեցաւ որ մեծ փափաք մը արթնցաւ իր մէջը զայն օրինակելու , բայց բոլորովին մերժուեցաւ արտօնուելէ : Անիկա նախատուած վերապարձաւ , բայց չի յուսահատեցաւ : Պատկերին գեղեցկութիւնը ցրելի ու գիշեր զինքը անհանգիստ կ'ընէր : Զայն օրինակելու էր : Ուստի ամէն օր Վատիկանի պալատը եկաւ , առտու կանուխ մինչեւ իրիկուն ուշ ատենը պատկերին տոցնւուր նասած զայն դիտեց մինչեւ որ իր մէջը նկարուեցաւ պատկերը և իր մէկ մասը եղաւ և օր մը տուն վագեց , սեղանին զլուսը անցաւ ու սկըսաւ նկարել . ամէն օր կ'երթար ու պատկերին կը նպէր և կուգար տուն և մտս առ մաս կը գծաղրէր անոր գեղեցկութիւնը առանց ծանծրանալու համբեցութեամբ : Մ'ո՞ն նոր օրուան տեսութիւնը նախորդ օրուան թերութիւն երը սրբագրեց և քանի կարգութիւնը գարդարաւու իր թագուն հանճարը փայլի ուրատ : Ամիսներ ետք այն խոնարհ նկարչանենակին (stadio) մէջ վկատիկանի պատկերին այն զարմանալի օրինակը կախուեցաւ , և ո՛վ որ զայն տեսնէր հանգստաց չեր ըլլար մինչև որ նախատիսն ալ տեսնէ :

Այս է հոգեւոր զարդացման գաղտնիքը : Յովհան-

նէս առաքեալ նոյն կիրսով Քրիստոսը իւրացուց , կրցաւ անոր պատկերը նոյնութեամբ ցորացնել : Այս է նաև մեր գործը : Քրիստոսի կեանքը ապրելու համար զայն իւրացնելու է : Աշխարհիս ճշմարիտ յառաջդիմութիւնը և եկեղեցեաց իրական զարդացումը Քրիստոսով է . Ան է «ճամբան , ճշմարառութիւն և կեանքը» : Կեանիքը կեանիք կ'առտարկէ :

Աշխարհիս անգործացուցիչ վիճակը դարձանելու համար ամէն զարու մեծ մարդիկ միջոցներ խորհած են : Մարդկացին ընկերութիւնը լաւագոյն վիճակի մը հասցնելու համար խոզգարկութիւններ (հետազոտութիւններ) ըրած են : Պատերազմներով և ցղափսիութիւններով այս խնդիրը երբեմնակի գոյուած ու մոռցուած է , բայց փոթորիկը անցածին պէս տեսնուած է թէ կողմանացոյցը կրկնն նոյն կազմը կը մատնանիշէ . կատարեալ վիճակի մը համար մարդարէական հոգիներ պատգամներ թերած են :

Արդի ընկերաբաններէ ոմանք երբ զարման մարդոց գմբոնութեան և թշուառութեան ընկերվարութիւնը ցոյց կուտան , ուրիշներ հասարակութիւնը (օուտունիս) և ոմանք ալ անիշխանութիւնը : Անոնց առաջինը անձնական խղճմտանքի տեղ ժողովուրդը կը զնէ , միւսը հաւասարութեան սխալ և անիրականակի վարդապետութիւնը , իսկ երրորդը օդնութեան համար ազազակած ատենը անդիտակից է Աստուծոյ և մարդուն : Պատոն մարդոց վիճակին զարմանը «Այժիկց տիփուպիիք» կոչեց . Լուս Պէյքըն իր «Նոր աքանիքաւ մատնանիշեց . Աըր Խովմաս Մոր Եիւրօփիակ մէջ ընկերական մեծ հարցը լուծելու աշխատեցաւ : Գօնդիկիոս խորհեցաւ թէ Ուկի դար կընաց գալ կըն

իուկայներուն, նախահարց նամբաներուն, ևս դառնաւը լով. Պուտոսա անհատներու և ընկերութեան համար յոյսի նշոյ մը չի դառւ. միայն ըստ թէ՝ «կնանքը ոլլը մ'է և նիրվանան խաղաղութիւն»:

Բայց Յիառւ իր անձը ներկայացնելով ըստ. «Ես եմ համբան, հշմարտութիւնը և կեանքը». «Ճշշմարտութիւնը պիտի գիտնաք ու ան հշմարտութիւնը ձեզ պիտի ազատէ»: Նա շատ պարզ ու վեճանձնօրէն սորվեցուց թէ մարդկութեան նպատակ ու նշանաբանն է եղայրութեան իրականացումը՝ որ ընդհանուր հայրութեան լշուիը կրոյ հասկցուիլ: «ՀԱՅԻ ՄԵՐԱՐ. «ԵՂԵՂԵՑ ԵՆՔ ՄԵՆՔԻՒ»: Հիմն է ու զայն կը բացատրէ:

«Երովիշեալ բոլոր խիալներ պիտի ձեւակերպուին ու պիտի սարմանան սարդոց մէջ՝ երբոր բոլոր յուղովուրդներ ու ազգեր Անսահմանին վրայ իրր հայր և մարդկութեան վրայ իրր եղբայրութիւն մը խորհիլ սորվին: Այս նոր թագաւորութեան մէջ միայն երկու օրէնքներ պիտի ըլլան, որք են բոլոր բարեաց դարմանը.

«Իու Տէր Աւուածդ սիրեն ու բոլոր սրտով»:  
«Մեկզմէկ սիրեցէ՛մ, ինչպէս որ ես ձեզ սիրեցի»:



ՀՀ Ազգային գրադարան



NL0165592

